


14442

ԱԿՐԵՎԻ ՀԱՅՈՂ ԲՈՒԺԱԿԱՆ

1937թ

9 (48.925) 9

5- 80



14142


ԴԻՔԱԶՆԱԿԱՆ ՀԱՅՈՐԴԻՆ

ՄԿՐՏԻՉ ԵՕԹՆԵՂԲԱՐԵԱՆ



Կ Ա Զ Մ Ե Ց

ՅԱԿՈՒԲ ՀԻՍԱՅԵԱՆ



1937

ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ



Օսու Մենական 49

5 OCT 2011
H. C. Library of Congress
12.12.48

12.12.48

Մ 7-365/4
Մ-80

493


ԴԻԽԱԶՆԱԿԱՆ ՀԱՅՈՐԴԻՆ

ՄԿՐՏԻՉ ԵՕԹՆԵՂԲԱՐԵԱՆ




Կ Ա Զ Մ Ե Ց


ՅԱԿՈՒԲ ՀԻՍԱՅԵԱՆ



4142



ՄԿՐՏԻՉ ԵԶՆԵՂԲԱՐԵԱՆ
(Եւրոպական տարազով)




ԱՐՄԵՆԻԱ
ՊՈՏՈՎՈՒՄ

(Արարակ և Վայովան)

Զ Օ Ն

Այս գործը կը նուիրեմ բոլոր անոնց՝ որոնք
ին կան Արմենիաներու ազատագրութեան
սրբազն Մեհեանին համար:



Այս գործին նիւթականը հողացած էն հայրենակից-
ներ: Հասոյթը պիտի յատկացուի եղելիս գրքին:

ԲԱԼՈՅ ապսովը անքները ընել՝

ISSAYAN,

38 Rue du Ménil,

ASNIÈRES (Seine)

(France)

ԵՐԿՈՒԻ ԽՈՍՔ

Յ Օ Ղ



Ակրտիզ Եօթնելբարեան-ի մասին գրել սրբազան պարտականութիւն է: Մկրտիչ Եօթնեղբարեանի կարձ կեանքը ամբողջական ողիսական մըն է, չափազանց գժուար է ամբողջականացնել զայն: Անոր կեանքի բոլոր գրուագները հաւաքել զբեթէ անհնար է, որովհետեւ իր կատարած յեղափոխական յանդուգն գործերը շատ սեղմ շրջանակի մը մէջ կատարած եւ գաղտնի է պահած: Իր կառարած գործերու մասին ոչ պատմած եւ ոչ ալ խօսած է: Գործակիցներու սեղմ ընտրանին նոյնը չէ եղած միշտ իր յեղափոխական գործունէութեան ընթացքին՝ հաւատարիմ գործակիցի մը անծանօթ է մնացած ուրիշ գործ մը: Ու երբ այսօր այդ գործակիցներն ալ յաւէտ հնուցած են մեղմէ, առաւել եւս կը գժուարանայ անոր կեանքին ու գործին մանրակիտ կազմութիւնն ու ուսումնասիրութիւնը, լուսանըկարն իսկ հազուազիւտ է:

Այս գործը կազմելու ատեն օգտուած եմ մինչեւ այսօր Մկրտիչի մասին հրատարակուած աշխատանքներէն: Օգտուած եմ դէպքերուն ծանօթ եւ մասնակից հայրենակիցներէ, քըոջը և իր պարագաներու պատմածներէն: Այս դէպքերուն մհծ մասը ինձ անձամբ պատմած է Յակոբ Շէքոյեան՝ որ Մկրտիչի ամենամօտիկ գործակիցն էր — ինչպէս պիտի տեսնենք մեր պատմութեան ընթացքին — ան այս դէպքերէն շատ վերջը մեռաւ մեր յարկին տակ, 1915 Դիկտեմբեր ամսուն, ուր այն կը հանգչի Սիկէրօ ջաղացքի կոնակը բլրակի մը վրայ:

Մկրտիչ շատ պէտքը ունեցաւ գիւցազնամարտի ընթացքին այս հսկային: Շէքոյեան հիւանդ պառկած, երբ

հասկցաւ թէ պիտի մեռնի այլես, այն ատեն միայն ըեւ
բանը բացաւ, արտասուտի աչերով, ու պատմեց, խնդրեց
որ տպագրութեան յանձնուին բաածները: Ու խկապէս և-
րեք օր վերջ մեռաւ այս հայորդին՝ որուն մասին պիտի
խօսիմ ուրիշ տեղ մը: Յանկալի է որ իւրաքանչիւր հայ-
ընակից ասկէ յետոյ բծախնդրութեամբ զրի առնէ Մը-
կրտիչի և դիւցազնամարտի մասին զիւցածները, տեսած-
ները և լուծները, որ մը անթերի կերպով կարենալ զը-
րելու համար Հայոց ժողովուրդի յեղափոխական փառա-
պանձ պատմութեան մէկ լուսաւոր էջը կազմող Մկրտիչի
կեանքի դրուագներն ու անոր զեկավարութեան տակ մըզ-
ուած Ուրֆայի դիւցազնամարտին պատմութիւնը:

Կանխաւ շնորհակալութիւններս բոլոր այն հայրե-
նակիցներուն՝ որոնք իրենց բարոյական ծառայութիւնը
պիտի բերեն, ուղարկելով ինձ նիւթեր, լուսանկարներ և
անձրաժեշտ տեղեկութիւններ, «ԵՇԵՍԽԱՆ» աշխառութեանու-
համար՝ որ պատրաստութեան մէջ է և անթերի ըլլաւը իւ-
րենց բարիկամեցութենէն է կախուած:



ՀԱՅԱԲԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ

Մկրտիչ Եօրնեղբարեան Հայոց ժողովուրդի պատմական-
դիւցազներուն շաբէնի կը պատկանի: Որքան ատեն որ հայր-
պէտ է ապրի, որպէս ժողովուրդ եւ ազգ, որքան ատեն մեր-
ցեղը ինքնուրոյն կերպով գարգանալու տենչը պիտի տածենք,
որքան ատեն հայ ազգային ազատագրական եւ յեղափոխա-
կան գործերը պիտի խօսին մեր Մկրտին իբր սրբազն ու նը-
րւիրական գործ, այնքան ատեն Մկրտիչ Եօրնեղբարեան պիտի
դասուի այն առասպելական հայորդին՝ որ ընդունակ է ա-
ռաջնորդել ցեղ մը, սրկութեան անդունդէն դեպի ազատու-
թեան հեռաւոր եւ լուսաւոր բարձունքներն ու սրբազն:
հայրենիքի օճախը: Հայոց բովանդակ պատմութիւնը նման
առասպելական դեմքեր շատ է տուած ու այսպիսի հայոր-
դիներու վարած վիպական մարդոց յարանուն կրկնու-
թեանց արձանագրութիւնն է: Հայկեան տնիմը ծնաւ, տի-
տանեան ահեղաղորդ նակատարտէ մը: Հայկը գանգրա-
ներ եւ հասաբազուկ դիւցազնածին ու խայտակն՝ արի-
կերովով վարեց ահեղ կոխւը ու իր երեկոլիսանի նետով ինքն-
եր անձամբ գետին տապալեց բաբելոնեան Տիտանը: Ու ա-
ւելի ուշ, երկնեց երկին ու երկիքն հայոց, մեծն դիւցազն-
գահագեր, որ կատալի Ամտահակներուն, բեկաւոր վիշապ-
ներուն եւ մոլի հայտեաց արքաներու, հուժկու բիւրաւոր-
բանակներուն դեմ՝ մանգաղով մատ մարտի ու հնձեց զա-
նոնք յաւիտնապէս Հայոց Աշխարհին: Հարաւի խորշակը-
դարձաւ թշնամի բանակին ու խաղաղեցուց հայրենի սահ-
մանները:

Արտահան առաջին արքան հայոց իր ահաւկու կամուկ-
մադրեց պարտութեան մատել Հայաստանի մօտաւոր ու հե-
ռուաւոր հզօր պետութիւնները, հարկատու գարձնելով գանինք-
մօտապէս հայոց պետութեան: Ան հայկաբարոյ Ողիմպիա-

կանին վրայ ամուր կանգնած, հսկաները շանթահար ընելու միւս պատրաս, Աստուածահայր Արամազդը զերեվարեց ու ուրիշ աստուածներու եւ արքաներու հետ Հայաստան փոխադրեց ու հայացուց գանոնք, իր զոռ ձայնով պոնտացիներու վրայ զոռալով, հսկայ արձանը ծով տապալցուց: Դիւցազանց դիւցազն Մեծն Տիգրան աւշարհակալ, աժդահակեան թեւաւոր վիշապի վրայ նստած կայծակնանայթ սուրբ ձեռին, հրեղեա սլացով, աստուածահրած ու ահեղազոն ճակատարտներով Գերարմենիան ստեղծեց. Արեւելքի ու Արեւմուսէի սարազիր աստուածները զոռոզ, հայոց մեծաց աւշարհի Վահե-Վահեան մեծեաններուն ու տանարներուն մէջ իրար զտան: Ժողովուրդ մը' որ աստուած մը դեռ չուներ պատօնելու, զայն աստուածներու զադրավայր, Գերարմենիոյ սահմանները նետեց, ու տարագիր արքաներու, աստուածներու բազում հգօրազոյն Հայաստանն աստուածահրօ մեծերու երկիրը երկնեց: Մեծն մեծաց Հայկազնեան Տիգրանի ներմակ կառներուն սպիտակ ձիերուն փոխարինեցին:

Ու այսպէս հայոց հսկաներու շարանը շարունակուեցաւ մինչեւ Հին Եղեսիոյ արքաներու հգօրազոյն սիպերէն Մկրտիչ Եօրեղբարեան՝ մեր հսկաներու արի արանց տոհմին արժանաւոր մէկ Եերկայացուցիչը՝ ծնաւ ահաւոր երկունքով: Մեր ստրկուրեան օրերուն մէջ ան հնազոյն հայկեան բափով զործեց ու պայքարեցաւ բարբարոս բռնապետուրեան դէմ: Ստրկուրեան խոր վիրապէն, խաւարամած անդունդէն հայր ազատագրուրեան լուսառողուղ բարձունքները առաջնորդելու առաքելուրին ուներ ան:

Ուժի, ոազմունակուրեան, անձնուիրուրեան, նըաւարամուրեան, կամի, յանդզնուրեան մարմնացումն էր' անզիջող ու անոնդոք բնաւորուրեամբ, յնչպէս իր նախնիները՝ ինին հայոց արքաներուն վայել փառելով արհամարհեց մահի: Ազգի փրկուրեան վեհագոյն զործէն զա՞ կեանի մէջ ո՞չ մէկ հետաքրուրին ունեցաւ ու հանչցաւ: Հայոց ազատագրուրեան սրբազն պայքարով կլանուած ամէն տեղ, ամենավտանգաւոր զործողուրեանց մէջ առաջին վտանգաւոր գծին վրայ հանդէս եկաւ, Հայկեան յանդզնուրեամբ այս գծին վրայ հանդէս եկաւ, Հայկեան յանդզնուրեամբ այս հայորդին, իսկական սարսափը եղաւ շարդարարներու' իր

զերյեղափոխականի զործունեկուրեամբ: Մկրտիչ Եօրենեղբարեանի սրեւ կ վայրի մէջ Եերկայուրիւնը Թուրքին մահն իսկ էր: Հայ յեղափոխականի վայել առայինուրեամբ երբեք փառք չփնտուց ու իր բազում յեղափոխական զործերու մասին ոչ որի չի պատմեց. հետք տանելով իր յանդուզն ու խիզախ զործերու զադանիքները, որոնք յոյժ կարեւոր էին այսօր՝ գինքը իր զործերուն վայել Եերկայացնելու համար, ու ապազայ յեղափոխական զործունեկուրեան ու դիւցազնամարտերու մէջ օգտագործել:

Արենացւոց Եզէռ բազաւորի ժամանակ Կրետէի Մինովս բազաւորը Հելլական պարտուրեան մասնեց եւ պարտաւորեցուց անոր, որ տարու տարի Երիտասարդներու եւ զեղեցկունիներու բազմուրիններ համբուին Կրետէ, հոն Լաբիւրինքոսին մէջ տեղաւորուած անյագ Մինոսաւրոս բուլած գազանին կերակուր ըլլալու համար: Արենացւոց բազաւորին հսկայազօր որդին Թեսեսոս ցանկաւրին յայտնեց ուղարկուածներուն հետ Երբալ' իր սովորական բաջուրեամբ զագանք սպաննելու եւ իր ազգակիցները ազատելու համար: Անոր համար զագանք սպաննելը դիւրին էր, սակայն Լաբիւրինքոսին ողջ դուրս Ելլելն էր դժուար, որուն համար պահ մը տասաննեցաւ, մինչեւ որ օգնուրեան հասաւ Կրետէի բազաւորին Արխաղնէ աղջիկը, կծիկ մը բել տալով անոր: Մկրտիչ Եօրեղբարեան արենացւոց առասպելատիպ ամենահրօ Թեսեսոսի նման չտասաննեցաւ, երբ հայոց ժողովուրդի սրբոյն պէտք եղաւ մտնել բրբական զեհները՝ զագանք բապաննելու եւ հայոց ժողովուրդը ազատագրելու համար: Մկրտիչ Եօրեղբարեանի կեանիք զեհնենին ազատելու համար առաջարկուած բոլոր կծիկներն ու միջոցները, փարձերը ի զուր եւ ապարդիւն պիտի անցնէին, երբ ան չպիտի կրնար վերադառնալ իր ազգակիցներուն հետ ազատուած: Պայազն Մկրտիչ Եօրեղբարեան Ուրֆայի դիւցազնամարտի մետասաներուղ ժամուն իսկ, հնարաւոր բոլոր միջոցներով արհամարհեց, որ կրնային իր կեանիք ազատել: Ան հայ ժողովուրդի ազատագրուրեան վան զադափարէն տողորուած հայկաբար ընդվկեցաւ, իր ոազմական բացառիկ կարողութեամբ ու հնարաւորեամբ հայը ազատագրելու համար:

Մկրտիչ Եօրնեղբարեան իր նախնիբներուն նման պայքարեցաւ Աւրծայի դիւցագնաւաւրտին մեջ, ինչպէս Զմշկիկն ու Տուտիկը Եզիցոսուի խալիֆաները զբաղեցուցին ամիսներով ու կորաքամակ հալածուեցան Ուրժացի հսկաներէն։ Ուրժացի հսկաները երկար ժամանակ բիւզանդական զահը գարդարեցին։ Մկրտիչ Եօրնեղբարեան Սասունցի Դաւիթին պէս բուրք հորդան հնձեց։

Մկրտիչ Եօրնեղբարեան մինչեւ իր մահը չ' եղած դեպք մը ուր իր հարուածը վրիպի իր նպատակն։

Մկրտիչ Եօրնեղբարեան իր վիպական ու առասպելական խառնուածնով ու յանդուզն զուծունեութեամբ համանայիկան դէմք մը եղաւ. արժանի դասուելու հայոց մեծաց արի արանց բնուածնին շարքին. որոնք հինեն ի վեր իշեց հոււծկու կամքով հոյոց պողպատեայ պատմութիւնը կը ուեցին ու կերտեցին, սարսափ ազգելով արեւելի ազգութեանց գորեր շարուածակ։

Այս. եօրը սիւր ունեւ Մկրտիչ Եօրնեղբարեան, այս վիրխարի հայորդին սարսափեցաւ բուրքը որ մինակ նեւ կրեայ ծնիլ, «վալլահի պիլլահի այդ մասզը կամ ձին եր կամ փէրի» բառը Ուրժայի հօմիսէր տիրանոշակ Եռուսութ Եթեցի։ Ամէն պարագայի տակ բուրք ժայռվաւրդին սարսափն եր։ Սերունդներ շարուածակ պիտի ուսումնասիրեն առասպելական դիւցագնաւական հայորդին։ Մկրտիչ Եօրնեղբարեանի կեանքր՝ որ լեցուն է ինքնատիպ դաստիարակչական զիծերով, Թէեւ մեզի անյայս է այսօր, այս տիրանեան հայորդին զեւ տեղմանը, սակայն իւրաքանչիւր յեղափոխական հայու սրբատին մեջ, նամանաւանդ բալոր Ուրժացի հայերու որտին մեջ կորող մը կայ կանգնած, ի յիշատակ Մկրտիչ Եօրնեղբարեան Եի եւ բազմարիւ Եօրնեղբարեաննուրուն՝ որոնք հայ ժազովուրդի ազատագրութեան սրբազն զրծին համբով քալեցին նահատակութեան զնով յաւերդ սցիւլով Արմենական ցեղը։

Իրենց յանդգնութեամբ ապօնցուցին բուրքը,

Յարգանք բալոր դիւցագնաւական նահատակներուն՝ որոնք ինկան հայրենիքի ազատութեան վսեմ գաղափարի նամբււն։ Յարգանք դիւցագնաւական Հայոց Ազգին ու առաջ առասպելական հայորդիներուն։

Մկրտիչ Եօրնեղբարեան ծնած է 1880 ական թուականին, Ուրժայի մէջ Հին ու ծանօթ գերզաստան մը եղած են Եօրնեղբարեանները։ Իրենց մականունը կապուած է Մկրտիչի մեծհօր հօթը եղբայր ունենալուն։ Եւ կարծես արդարացնելու համար նահապետ Յակոբի մականունը, առոր թոռներն ալ կազմուած էին՝ վեց մանչ և մէկ աղջիկ։ Գէորգ, Ներսէս, Յովհաննէս Մկրտիչ, Լուսիա, Լիոն (այս երկուքը ողջ) և Սարգիս։ Հինէն ը վեր պայտագործ ու բարեկեցիկ Եօրնեղբարեանները, կէս մը զիւղացի էին։ Իրենց արհեստին բերումով, միշտ զիւղեն էին և զիւղացիները՝ արար, քիւրտ, իրենց Աստուծոյ հիւրն էին տան մէջ, այսպէս փօխն ի փոխ Ուրժայի շրջակայ զիւղեն էին։ Յովհաննէս ջաղացպան ըլլալով, այս տան մէջ հիւրի պէս կ'երենար ու կը կառաւէր։ Այս շփութը և զիւղական արհեստը իրենց մէջ զարգացուցած էր աշիրէթական հոգերանութիւն մը՝ հիւրասէր, կտրիճ, առոյզ, սիրահար, զէնքի և ձիու։ Ուրժայիներուն մեծամասնութիւնը այս երկրի բնատուր և ասպարեզին յարմարուելու սոխողութեան տակ էին. Ամէն տուն հիւրանոցի ձեւ ունէր։

Մինչա պատաննեկութեան շրջանը, Մկրտիչ յաճախած է Ուրժայի կցան Բակի Տէր Թուրիկեան գլորոցը։ Անկարգ, վառվուն աշակերտ մըն է եղած ու ցոյց չէ տուած ուսման ունէ հակում։ Իր կոսւասէր յատկութեամբ, զասինկերները կը պատմին որ գլորոցը բաժնած էր երկու հակառակորդ բանակներու։ Կոիւն ժամուն բակը, զպրոցական գաղափարի պահուն, կոիւն իրիկուան արձակուրդէն յետոյ, Թըլիքոսուրի բլուրին վրայ՝ պարստիկներով ու փայտերով։ Մեծ ու պատիժ, բանտ ու գանակութիւնն ուսուցիչներուն և տեղապահ վարդապետին կողմէ, Ֆալախայի տակէն փախուստ. ունէ միջոց չէր կրցած կարգի բերել այս կոսւազան աշակերտը։ Ծայրայիղ պարագային կ'ըմբոստանար ուսուցչին և վարդապետին զէմ, մի քանի տըզ զաքներով կ'սկսէր զպրոցի և առաջնորդարանի պատուաներու ապակիները վար առնել պարստիկով։ Յաճախ ծնողները գանգատի են զացած իրենց տղոց ծակուած

գլխուն կամ կոտրած թեւին համար. առաջնորդ և հոգաբարձուներ դպրոց եկած վէճերը հարթելու ու խելքի բերելու Մկրտիչը՝ որ խկական փորձանք մըն էր:

Նոր դէպքեր ու գործեր եկած էին վրդովելու դըպքոցին ներքին կեանքը: Մկրտիչ այս գործերուն մէջ, ինչ պէս ըսինք, ղեկավարի յատկութիւն ցոյց կուտար: Ահա այս օրերուն, վրայ կը հասնի 1895ի ջարդը: Դոյրը Լուսիս կը պատմէ:— Յովհաննէս Քէթէնձեան իրենց տան մէջ Փոսհազնեց վրայ դիրք բռնած կ'սկսի դիմագրել: Մկրտիչ անոր քոլ կը գութայ, կ'սկսի անոր օգնել, վառոգ, լաթ եւ զէնքի հարկաւոր բաները տալով: Տաք կոուր պահուն թուրքերը կը յաջողին մտնել Քէթէնձեաներու տունը, թալանի սովոր թուրք վատարարոյ հորդան կ'սկսի թալանի, հարուստ տան մէջ: Քէթէնձեանի ձին՝ որ ախոռը կապուած էր, կ'առնեն ու կը հեռանան: Մկրտիչ չի կրնալով ինքինքը զսպել, կ'սկսի քարկոծել պարսատիկով, աւազակ թուրքերը մի քանի վէշը ստանալով կը հեռանան: Տասնը հինգ տարեկան Մկրտիչ չի կրնար հանդուրժել այս աւարին, կը վճռէ հետապնդել զողերը եւ ետ բերել թանկագին ձին, ամէն գնով: Մկրտիչ կը հետեւի աւազակներուն, մինչեւ իրենց տունը, կը թողու որ աւազակները հեռանան: Տանիքներէն մազլցելով վաք կ'իջնէ, ձին առնելով կը վերագառնայ:

Ուրֆայի մէջ հայ եւ թուրք հագուստներու ձեւը շատ մեծ տարբերութիւն մը չունէր, կը կարծեն թէ թուրք լաւ կոտ մըն է: Վարժ ձիաւորի յատկութիւնը հոս օգնած էր իւրին. ցատկած էր ձիուն վրայ ու անմիջապէս վերադարձած: Մկրտիչի առաջին փորձը յաջող էր անցած, եւ կ'ուզէր աւելին ընել, երբ կը մօտենայ Քէթէնձեան Յովհաննէսի և նահատակուած կը գտնէ, կը փորձէ զէնքը առնել եւ ինք շարունակել գործը, բայց, աւազ, շատ փոքր է այդ սիսթէմ զէնք գործածելու, յուսահատած կ'սկսի խոշոր քարեր նետել տանիքներէն: Այս ձեւով չէին համարձակած ներս մտնել: Սոխուծը ինկած էր, կորիւնը փոխարինած էր անոր: Այս սեւ օրերու յիշատակը անչէջ մնաց Մկրտիչի սրտին մէջ, վրէժը մհծցաւ իր մէջ, կենդանի վկան ըլլալով այդ

սեւ օրերուն: Այս օրերէն վերջ Մկրտիչ դպրոցին երկու հակառակորդ բանակները սկսաւ միացնել թուրքերու դէմ կոռւելու համար:

166 - 0002

Մկրտիչ շփացած տղայ մը դարձած էր: Ուրֆացիներուն ըսածին պէս, «փաշային սէյխի (ազատ) ուղոն էր»: Այս շփացումին մէջ յատկանչական երեւոյթ մը կար: Մը կրտիչի այս նկարագրին անհանդարտ զծերը՝ բնականաբար կ'անհետանային, եթէ անոր թեւ չտար մեծ եղբայրը՝ նաև հապետի կերպարանքով Դէորդը: Դէորդ 1895ի ջարդերէն յետոյ տարիներով թրքական բանտը մնացած էր, իր յարուցած յեղափոխականի կամկածներուն պատճառաւ: Նախկին յեղափոխական մըն էր, ինչպէս ըսինք, նահապետն էր Ուրֆայի յեղափոխական սերունդին: Իր բոլոր չարժումները կասկածի տակ չմնալու համար, Ուրֆայի Մայր եկեղեցին մէջ իր յատուկ տեղը ունէր: Լաւ կը յիշեմ՝ անիրը չերժ հաւատացեալ՝ ամէն առաւօտ այն սիւնին քուգըն էր, իր առաւօտեան ազօթքէն վերջ կ'ուզզուէր խանը, աշխատելու համար: Դէորդ տունին հայրն էր, բոլոր եղբայրները կը յարգէին զինքը: Մէկ խոր նայուածք մը, կը բաւէր որ իր առիւծի կերպարանքէն վախնային: Դէորդ իր եղբայրներուն զէմ եղած բոլոր զանգատներուն ծիծաղով կը պատասխանէր՝ որմէ երես կ'առնէին անոնք:

Նէրսէս, Յովհաննէս թաղեցիներուն փորձանք էին իրենց աղաւնիներով: Բոլոր տանիքները իրենց ոտքին տակն էին: Մկրտիչն ալ դպրոցէն դարձին իր պարապ ժամանակներուն զբաղումը կը դարձնէր եղբայրներուն հետ «ձագ թոցնելով», աղաւնիներուն թուչքին ուղղութիւն տալով, յաճախ մասնակից անոնց արիւնոտ կոխներուն՝ ուրիշներու աղաւնիները բռնելու պատճառաւ: Ասոնց ալ Դէորդ իր ծանը ընաւորութեամբ ներողամիտ աչքով կը նայէր, որովհետեւ ասոնք ալ այն ձեւով կոռւի ընդունակ կը զառնային, հակառակ որ աղաւնի պահելը ամօթ էր, ըստ Ուրֆայի հայութեան աւանդական սովորութեանց: Տաստերուն համար հանելուկ մը դարձած էր, թէ ինչու խոսհուն ու ազգեցիկ երէցը՝ Դէորդ չէր սանձեր իր եղբայր

Ներուն այս շահարձակ կեանքքը, քիչեր կ'զգային որ անոր
աչք խփուկը նպատակի մը կը ծառայէր Անոր ունեցած
հետաքրքրութիւնը ազգին գործերուն հանդէպ, անոր կապը
կարդ մը խորհրդաւոր մարդոց հետ, գուշակել կուտային
այդ քիչերուն որ Գէորգ կը ճգտի իր եղբայրները մարզել
որոշ ուղղութեամբ:

Ալամ Աչըգպաշեանի կազմած Հնակեան կոմիտէնեցու ծայրը Ուրֆա ալ հասած էր 1894ի շրջանին եւ Գէորգ Եօթնելբարեան առաջին յեղափոխական հաւատացեալն ու առաքեալը դարձած էր այդ օրերէն։ Յեղափոխական հաւատաքեալը բարձրացուցած էր իր մարդ ու այդ ճամբով կ'ուզէր առաջնորդելնախ իր հարադատները։ 1895ի ջարդէն վերջ Մկրտիչ այլեւս կը յամառէր, դպրոց չէր ուզեր երթաւ, արդէն դպրոցներն ալ գէշ վիճակ մը կը ներկայացնէին, ժողովուրդը ուծացած, սպաւոր, սիրտը արիւնած, ո՞վ կըզբաղէր դպրոցով։ Մկրտիչ մեծի հովեր առած խանութն է բաղէր դպրոցով։ Մկրտիչ մեծի հովեր առած խանութն է ու զարմանալի սիրով մը հետամուտ՝ սորվելու պապենական արհեստը՝ պայտաբութիւնը։

Այդ օրերուն Մկրտիչի նախկին ուժեղը՝ գպրցական
շրջանին կազմած բանակը քայլայուած էր։ Հիմայ դպրու-
ցէն գուրս աւելի աղատ էր կազմելու իր կռուի խումբը,
սակայն, պէտք էր նոր կազմակերպութիւն մը ստեղծել։
Դուրսի կեանքը գպրոցին չէր նմաներ, պէտք էր արհես-
տաւոր պատահիները մարզել նախքան թուրքին հետ կռու-
մտնելը։ Վարք հրամանատարի պէս անիկա կ'ընտրէ փոր-
ձուած ու ճարպիկ կռուողներ, յատկութիւն մը՝ որ յետա-
գային իր յաջողութիւններուն մեծագոյն զաղտնիքը կազ-
մեց, յեղափոխական գործերու մէջ։ Խումբի իւրաքանչիւր
անդամ պարտաւորուած էր ունենալ իր ձեռքով հիւսուած
լաւ պարսատիկ մը եւ Նէլէպլի պարտէզէն պէտք էր գող-
նար նոնենիի հաստ ճիւլ մը, որ իրը ճարպիկութեան փաստ
իրաւունք ունենաբ Մկրտիչի խումբին մէջ մտնելու։ Պա-
տահիկան յեղափոխական արժանիք մըն էր այս։

Այս փողքիկ խումբը, կիրակի եւ տօն օքերուն մաս նաւանդ, փորձանք էր թաղէ թաղ։ Պարզապէս ասոնք կոիւ

Ավ փնտոէին իրենց հասակակից հայ տղայոց հետ: Տղոց ու
քիչ խումբեր ալ կային ու ծուռ նայուածք մը կամ ուսի
հազում մը (Եան զարնել) բաւական էր շարժման մէջ դնե-
գու փայտերը, իսկ երբ խումբերը, հեռու էին իրարմէ, այ-
լեւս պէտք չկար պատրուակի, պարսատիկները կը ճօճային
ու կը դառնային օդին մէջ քանի մը անգամ ու չաթ-չութ
պարսատիկին ծայրը գրուած մետաքսը կը շառաչէր: Իրի-
կունները մի քանի տղաք տուն կը դառնային ամէն մէկ
կողմէն՝ զլուխները կարմիր թաշկինակներով կապուած:

Այս տարբական մարզանքները տղաքներ պատրաս-
տեց ապագայ յեղափոխական գործերու համար: Կարձ ժա-
մանակէ մը վերջ Մկրտիչի խումբը կը դառնայ սարսափը
հայ թաղի հասակակից տղոց: Այլեւս ակնարկութիւններն
ու հպումները սրբալիք ժայիտներով կը փոխանակուէին բո-
լութին կոզմէ: Կոռուող չիկար ու Մկրտիչ ամէն տեղ կոխ կը
գնառէր որ սիրտը հանդիսաւ առնէ, առանց կոռուի կը ձանձ-
րանար: Այս պահուն է որ անոր մտքին մէջ լաւ մը
կը տեղաւորէ իր խումբը թուրքերուն հետ կոռուի փորձեր
ունենար: Խումբը բաւական մարդուած էր: Այս նոր գա-
ղափարին՝ իր ընկերները կասկածով կը վերաբերուին: 95ի
ջարդը, կոտորածին սարսափը թարմ էր տակաւին ու թուրք
տղան աժտահարի պէս կ'երեւէր հայ տղայոց աշքին: Քա-
նիներ ծեծ կերած էին չուկայէն վերադարձին ու ո՞վ կը
համարձակէր հայ տղոցմէն, առանձին անցնիլ թուրք թա-
զէ մը, ինչպէս մտածել կոռուի բոնուելու մասին, թուր-
քերու հետ:

Մկրտիչ հայ պատանիներու այս հոգեբանութիւնը
լաւ հասկցած էր, այս հոգեբանութիւնը արմատախիլ ընե-
լու ձիգը կ'ընէր ու կ'ուզէր անցեալի սարսափը ոչնչացնելի
պոկել անոնց մատաղ հոգիներէն՝ անոր տեղ զետեղելով
ըմբոստ ողին։ Տասնը վեց տարեկանին, պատանի հասակին
ցեղային արժանառապատուութեան բարձրացման կ'աշխատի։
Օք մը սակայն Մկրտիչ երբ Թըլֆըտուրի ետեւը, թըքա-
կան գերեզմաննոցին մէջ կը հանդիպի թուրք տղօց խում-
քի մը, առիթէն օգտուելով, առանց ընկերներու հաւանու-
թիւնը առնելու, ձեռքի փայտը կը նետէ թուրք տղաքներէն։

մէկին ոտքերուն ու տղան գետին կը ձկէ: Տղուն քթէն բերնէն կ'սկսի արիւնը հոսիլ: Խուսափում չկայ այլեւս, երկու խումբերը կը խառնուին իրար: Հայ տղայոց առաջին յանդուզն փորձն էր: Հայ տղաքը յաղթական, կ'սկսին փախչող թուրք լակոտները հետապնդել: Քանի մը տասընեակ մեթը հետապնդել յետոյ, Մկրտիչ երը կը նշմարէ որ մօտակայ ճամբայէն տարիքաւոր թուրքեր կը հասնին օգնութեան, թուրք լակոտներուն, Մկրտիչ կը հրամայէ խումբին ետ քաշուիլ: Հայ տղաքը կը յաջողին անվտանգ օձիքնին աղատել: Խոյս կուտան, սակայն, այլեւս տիրացած են արդէն անփխարինելի ինքնափատահութեան մը: Մկրտիչիր նպատակին հասած էր՝ հայ տղուն ձեռքը ստրուկի կապանքէն աղատուած էր:

Այլեւս իրենց ձեռքերը վարժուած են թուրքերու վրայ բարձրանալ: Առաջին յաջողութիւնը խրախուսած էր այս փոքրիկ հոգիները: Մկրտիչ հոգեպէս զոհ էր, ու ահաւ ւասիկ կ'սկսի նոր շրջան մը կորուներու: Ամէն երեկոյ, ան իր պատրաստած խումբը կը դիմագրէր թուրք տղայոց խումբին: Կարճ ժամանակուան մը միջոցին, Մկրտիչի տղոց խումբը սկսած էր սարսափ ձգել թուրք տղոց վրայ: Թուրքերը այլեւս անոնց խումբերուն ներկայութեան չէին մօտենար թրլիքաւուրի փէշէրուն: Կ'զուշանային գործ ունենալ Մկրտիչի խումբին հետ: Փոքրիկ Մը կրտտիչի եւ խումբին վրէժխնդրական զգացումը այնքան առաջացած էր, որ երբ իմանար թէ որեւէ հայ տղայ ծեծ է կերած թուրքերէ, կը բոնէր հանդիպած թուրք տղան ու բաւ մը կը ծեծէր, իրեն համար բրւորը հաւասար էին, թուրք անունը բաւական էր յանցանքը բեռցնելու համար անոնց ուսերուն: Մանուկին առողջ բնաղզը այն ժամանակէն ըմբռնած էր այն ոճրային մտայնութիւնը որ կայ հաւասարապէս եւ թուրք պետութեան եւ անոր ժողովուրդին մէջ:

Այս օրերուն, Սարգիսն ալ մեծցած էր, սկսած էր եղբօրը կոխներուն մասնակցիլ: Մկրտիչ յաճախ կը յանդիքանէր Սարգիսը: Շատ պղտիկ էր, բայց վառվուն Սարգիս իր եղբօրը կուզէր նմանիլ: Օր մը ուժեղ կոխ մը կու-

նենայ Մկրտիչ, Փոս Բաղնեց մօտ՝ թուրքք թէֆֆէի աշակերտ ներուն հետ: Մեր յիտագայ պատմուածքներուն մէջ պիտի ըսենք արդէն թէ թէֆֆէի մէջ աշակերտողները բաւական մեծ, արբունքի հասած տղաքներ են: Այս կոուին ընթացքին ամէն մէկ կողմէն մի քանի վիրաւորներու կարգին Սարգիսին ալ մէկ բաղստէր կը դառնայ[*]: Այս կոիւները երթալով սպառնական վիճակ մը կ'առնէին քաղաքին մէջ: Կամաց կամաց ասոնց պատճառաւ մեծերն ալ պիտի միշամտէին: Հեռատես Գէորգ, բարդութիւններէն զգուշանալու համար, իր անհանդարս եղբայրը ժամանակուայ մը համար զիւղերը արաբ ծանօթներու քով կը զրէց: Այս նոր կարգագրութիւնը բարիք մը կ'ըլլայ Մկրտիչի համար: Արաբները ազատ՝ իրենց զիւղերուն մէջ, երբեմն որսորդութեամբ կ'զբաղէին: Մկրտիչ հոս կը սորվի զինավարժութիւն եւ լիզու, այնպէս որ արաբերէն եւ քիւրտերէն լիզուներուն կատարելապէս տիրապետեց, բան մը որ յետագային իր կեանքին համար փրկարար պարագայ մը հանդիսացաւ յաճախ: Տարին մի քանի անգամ կրկնուելով այս թափառական կեանքքը, Մկրտիչի համար եղաւ տեսակ մը ուղմական զպրոց, անիկա առիթը ունեցաւ ձանչնալու Ուրփայի շրջանակները, մինչեւ Աէգէրէկ եւ Տիգրանակերտ: Վարժուեցաւ ձիավարութեան, նշան նետել ու չարքաշ կեանք ապրիլ: Յետագային ան, կիրակի եւ տօն օրեւ քը իրեն ամենահաճելի զբօսանքը պատանիներու զինավարժութիւնը եղաւ:

Օսմ. Սահմանագրութեան յաջորդ օրերուն, Ուրփայի մէջ հրապարակ կուգար Դաշնակցական կազմակերպու-

[*] Շատեր հետեւցուցած են որ Սարգիս Եօրելդբարեան այս կոուին մէջ կրտսեցուցած ըլլալու է աշքը: Այս կարծիք սխալ է ըս իր երոշ կուսիա Թիրեկեանի, Սարգիս փոքր հասակին հիւանդութեան հետեւանենվ կրտսեցուցած է իր մէկ աշքը: Այս կոուին մէջ, ինչպէս ըսինք, մէկ բագուկը կը դարձած է եւ Մկրտիչ կոնակը առնելով տուն կը տանի գայն յանդիմանելով:

թիւնը: Եօթնեղբարեանները պղտիկով մեծով առաջին, շարքի վրայ են՝ իրենց եռանդով ու կազմակերպիչի ոգիով՝ ու յատկութեամբ: Մեծ եղբայրը Գէորգ, համեստ այս նաև պահութիւն՝ որ մարմացումն էր իմաստութեան ու վարչադիտութեան, օրուան մարդն է, կազմակերպութեան ներսը՝ ու ազգային գործերու մէջ, Ուրֆայի նահապետը, Դաշնակցութեան հայրը, ո՛չ գիշեր, ոչ ցորեկ ունէր: Գէորգի տարիներու աշխատանքը՝ հետաքրքրութիւն եկեղեցին, գլուղին ու միջ-յարանուանական վէճերու, գտած էր վերջապէս ուղի մը՝ քաղաքական հիմքերով, որտեղէն պէտք էր առաջնորդուէր Ուրֆայի հայր: Աւելի թափ առած, Ներսէս ևս քանդած էր աղաւնետունը: Դաշնակցութեան ընթերցատունն էր զիշեր թերեկ: Մկրտիչի գործելակերպը փոխուած էր: Աւելի փոքրը՝ Սարգիսը շուշարած հետաքրքրութեամբ կը հետևէր բոլոր անցուդարձերուն: կը լըսէր խօսուածներն ու պատմուածները:

Մկրտիչ մեծ երիտասարդ է արդէն: միջահասակ, թիկնեղ, ուժեղ կազմուածքով, սև ու խոշոր աչքերով, լայն ճակատով, տպաւորիչ նայուածքով երիտասարդ մը: Սակաւախօս էր Մկրտիչ, լուակեաց էր, երբ կը խօսէր՝ խօսքերը չափուած կշռուած էին: Կարճ ժամանակուայ ընթացքին անիկա ուսումնասիրած էր մեր բոլոր յեղափոխական դեկապաներու կեանքն ու գործը, ու վճռական կերպով որոշած նմանիլ անոնց: Գէորգ Զավուշ մը կամ Անդրանիկ մը ըլլալ կը փափաքէր: Եթէ ես չի կը նամ հասնիլ անոնց, զաւակս անպայման պէտք է նմանի, կ'լսէր: Անձնուէր հերոսը նմանեցաւ անոնց, աւաշղ, Անդրանիկը գոհուեցաւ Ուրֆայի հերոսամարտին մէջ, իր երկու տարու կոկոն հասակին:

Հ. Յ. Դաշնակցութեան շարքերուն մէջ, դարձեալ Մկրտիչ ունի իր առանձին խումբը: Իր պատասնեկան ընկերներէն շատեր կազմակերպութեան մէջ են արդէն: Կարելի՞ բան է Մկրտիչէն բաժնել այս արի տղաները: Մը կրտիչ ուր որ է, ընկերներն ալ հոն պէտք է ըլլան: Իրենց սրտերը այլևս կը բարախեն նպատակի մը համար: Իրենց եռանդը դրուած է որոշ ուղղութեան մը վրայ, ու իրենց

ղեկավարը գարձեալ իրենց սիրելի հին ընկերն է՝ Մկրտիչը:

Յանդուգն ու անվախ ըլլալով, անիկա չէր խրաչեր աւազակէն ու ասպատակէն, ոճրագործէն ու գողէն: Անուղղաներու հանդէպ անիկա անգութ էր. յամառներու վերաբերմամբ անողորմ ու հարուածող: Մկրտիչ շատ խըստապահանջ էր իր գործերուն մէջ, եղբօրն անգամ խընայիլ չէր գիտեր: Այս անվիճելի յատկութեանց պատճառաւ, տարին չի բոլորած՝ իր նոր ասպարէզին մէջ, արդէն Մը կրտիչ սարսափը գարձած էր հայ թէ թուրք չարագործ անուղղաներուն, սրիկաներուն ու չափիլըներուն: Պէտք է արձանագրել այս տղերու մէջ, որ Մկրտիչ Եօթնեղբարեան իր համբաւէն քիչ բան չի պարտիր իր մօտիկ ընկերներուն: Կտրին երիտասարդներու մեծ խումբէ մը բացի, Մկրտիչ ունէր շատ մօտիկ ընկերներու փոքր չըջանակ մը՝ տեսակ մը սպայակոյտ, անմիջական մասնակից իր բոլոր խորհուրդներուն և ձևնարկներուն: Յիշենք զանոնք՝ Յակոբ Շէքոյեան, Յարութիւն Ռասոթէլէնեան, Յարութիւն Եօթներինձեան, Յովհաննէս Սիւմիւկեան, Յովհաննէս Հացագործեան (Սասունցի), Պարսում (Մշեցի) և Լեւոն Լէպէլէպնեան, Յակոբ Տանակէօղլեան, Գրիգոր Կօչկակարեան Միցի Կօչկակարեան, ինչպէս պիտի տեսնենք իր ապագայի գործունէութեան մէջ: Այս երիտասարդները «Ուրֆայի Ծովեն» էին, շատ բարեկեցիկ համեստ ընտանիքներէ: Ասոնց պէտք էր տեսնել իրենց շաբաթական սըրային [*] մէջ ամէն շաբաթ երեկոյ, աղանդերներով սկզբանի մը շուրջ,

[*] "Սլրա" ն ազգականներու, ծանօթներու, արիեսակիցներու խնայողական փոքր ընկերութիւններ էին: Անդանները ըստ իրենց շաբաթական նիւթական կարողութեան վընարումներ կ'ընէին: Հաւաքուած դրամով ածուխ, բարիւղ եւ նման ապրանքներ կը գնէին ամառը, ձմեռը ծախելու եւ պատիկ շահ մը ընելու համար: Յեղափոխական գործունէութեան շրջանին, այս Սըրանները մեծ օժանդակութիւն ու նեցան զինական գործին: Մկրտիչի զաներով այս խնայողական ընկերութիւնները յեղափոխական կորիցներ դարձան:

ինչպէս նստած ծրագիրներ կ'որոճային, եղած զինական մթեքին վրայ բան մը աւելցնելու համար: Պէտք էր տեսնել այս վառվուն, եռանդով լի երիտասարդներուն ըմբշամարտը: Փոքրիկ տղաքներու պէս Մկրտիչ բոլորին կ'զգետնէր. ոչ մէկը կընար անոր ուժին ու ճարպիկութեան դիմանալ: Միշտ սիրով էին իրարու հետ Անձնական վէճ, անհատական քինախնդրութիւն չկար այս յեղափոխականներուն մէջ: Համեստ արհեստաւորներ էին՝ բոլորը մէկը միւսէն աղնիւ, բոլորը անոր վրայ մասնաւոր գուրանք մը ունէր: Սիրուած էր ան, իր ընկերներէն, իր շրջանակէն, թաղեցիէն, սիրուած էր իր բոլոր հայրենակիցներէն: Ան ծնաւ, մեծցաւ, գործեց ու նահատակութաւ, իր սիրած ժողովուրդին ծոցին մէջ, իր մեծութեան վրայ:

Մկրտիչի գլխաւորութաեմբ, 1910-ին կը կազմուի զինական ֆօնտի մարմին մը: Ան կուսակցութեան պատասխանատու ներկայացուցիչն էր այդ մարմնին մէջ: Իրենց գաղտնի ժողովներուն շատ բծախնդիր էր ան: Բոլոր ժողովները տեղի կ'ունենային շտկուած սեղանի մը չուրջ, չի մը օղիով: Այդ օղիի շիշը տունէ տուն պտոյտ կ'ընէր: Ժողովականները օղի չին գործածեր, զայն կը պտտցնէին իրենց հետ, իրենց ժողովներուն խնջոյքի բնոյթ տալու համար: Հիւրը կամ պատահական այցելուն այն տպաւորութիւնը կ'ունենար թէ սըրայի հաւաքուած են:

Շաբաթ երեկոյ մը Շէքօյեանենց տունն էր ժողովի կարգը, այդ օր Մկրտիչի տրամադրութիւնը լաւ էր, ընկերներուն փափարին գոհացու՞մ տալու համար սկսաւ պատմել դէպք մը: Ան արաբներուն մէջ եղած ատեն իշու քուռակ մը նուէր կ'ստանայ իրենց ծանօթ արարէ մը: Երախայ է, կը գուրգուրայ իր մտրուկին վրայ, նոյնիսկ գիշեները շատ անգամ անոր քով կը քնանայ: Օրին մէկն ալ կը գողնան քուռակը, ուրիշ կենդանիներու հետ Մկրտիչ կը յուղուի, իր մտրուկին տեղ անպայման ուրիշ մը ունենալու փափարը կ'աղնձէ սիրտը: Օր մըն ալ փոքրիկ իրեն տարեկից տղաքներու հետ կ'երթայ մօտակայ գիւղէ

մը ձիու մտրուկ մը կը գողնայ: Իր հնարամտութիւնը իզործ կը գնէ քուռակին երկու ոտքերը մինչեւ ծունկէն վար բաներ մը կը քոյնը փոխելու համար, բախտը կը ժապտի մտրուկը արու ըլլալուն պատճառաւ տէրը չի հետաքրքրուիր եւ ան մտրուկին տէրը կը գաղնայ (Արարանինը ձիուն արու ձագը չին պահեր որովհետեւ յարգի չէ) անոր կաթ, թան, հաց կը կերցնէ, տունէն (Երարին) զանազան կեր կը գողնայ ու կը կերակըէ մտրուկը: Օր մըն ալ կը հիւմանդանայ խեղճ կենդանին: Մկրտիչ կը մտատանջուի, կը վախնայ պիտի մեռնի իր աչքին լոյս մտրուկը: Վերջապէս արարին մէկը կը խնամէ, մտրուկը կ'աղատուի իրական մահէ մը: Արարը կը թելադրէ անոր ամէն բան չի կերցնել: Ան այս մտրուկը ձի կը գարձնէ և անոր վրայ նշանաւոր ձիարշաւներու կը մասնակցի: Բնկերները խնդալէն կը պայթէին այս պատմութեան ընթացքին ու կըսէին՝ «Ճօ!», Մկրտիչը հիմայ ինչպէս փորիդ մէջը պահեցիր ու չի պատօնցիր մեզ, հակառակ՝ իւլինդրանքին ու պնդումին»:

Ահա այսպէս, Զինական ֆօնտի, Դաշնակցութեան Ուրֆայի ներկայացուցիչը, իր պատանեկութենէն սկսած էր մարզուիլ: Այս մարմնին պարտականութիւնն էր զէնք հայթայթել ու ամէն կարելի ու անկարելի միջոցներով զինել Ուրֆայի Հայութիւնը:

Կազմակերպութեան միջոցները անբաւարար էին նիւթապէս, իսկ ժողովուրդը ծայրայել թշուառութեան մէջ: Հարուստ դասը, ինչպէս զիտենք, յեղափոխական գործերու օգնելու տրամադրութիւն չունէր, մանաւանդ Աահմանադրութեան նախօրեակին, կը կարծէին թէ Քրիստոսի վարդապետութիւնը իրականացած է, զայլ եւ ոչխար միասին պիտի արածին, զինուիլ, ինչո՞ւ համար, որո՞ւ համար: Լաւ զէնքի մը զինը ընտանիքի մը տարեկան աւլուստն էր, ուստի միամտութիւն պիտի ըլլար այդ պայմաններուն մէջ զինաւորումը գարձնել ընդհանուր: Ճիշտ է որ բազմաթիւ մարզիկ կարձ ժամանակամիջոցի մը մէջ ունեցած էին իրենց զէնքերը, բայց ժողովուրդի այն մասը որ իր մեծամասնութեամբ միջտ ալ իր ուսերուն է տարած ժու

զովուրդին ազատաղըութեան պայքարի ծանր բեռը՝ անդէն էր: Դաշնակցութիւնը պարտադիր դարձուցած էր իր շարւքերուն զինուիլ: Շատեր ծախած էրն իրենց այգին կամ տնական կարասիները, զէնք զնելու համար, եւ սակայն այդքանը չէր գոհացներ Մկրտիչին: Անիկա իր ծրագիր ներն ունէր զէպքի մը պահուն ինքնապաշտպանութենէ յարձակողականի անցնելու համար: Ու ահա ան կը նետուրդի ասուարձէզ: Այստեղ կը կազմուի կտրիծին անհատական խիզախութեան հետ նաեւ գաղափարական մարդը, իւրայատուկ եւ վճռական հասկացողութեամբ մը: Մկրտիչ փոխուած էր ներքնապէս եւ արտաքնապէս: Ոզգային գույութեան պայքարի սուրբ ճամբով սկսած էր գործել, զաւդափարական մարդ էր արդէն, անոր համար նպատակը ամէն օրիջոց կ'արդարացնէր, մանաւանդ երբ այդ նպատակը ժողովուրդի մը փեղիքական զոյութեան է կապուած, որուն ճակատագիրն ալ իրեն յանձնուած:

Մկրտիչ զինական փօնտի ժողովներուն միշտ ծըրազիրներ կը բերէր, նոր զործունէութեան ասպարէցներ կը բանար: Սովորութիւնը չունէր իր ծրագիրներն ու զործերը պատմելու: Իր վերը պատմած պատանեկան գուզութիւնը ծիծաղելու համար պատմած էր, սակայն այս եղաւ իր առաջին և վերջին պատմութիւնը՝ իր զործի մասին: «Ինչու պատմել, կ'ըսէր, որբազան պարտականութիւն է ծառայել ցեղին»: Պարծենկոտ չէր:

Յաճախ իրենց տան մէջ, իր սովորական հազուոտին զրայէն զիշերանոցով կը նստէր, այցելուին այն տպաւուրութիւնը ընկնու որ քունէն ելած է և կամ պիտի քնանայ: Ան ամէն վայրկեւն պատրուստ էր գործին երթալու և կամ զործ մը կատարելու համար: Իր ծանօթները շատ լաւ կը նկատէին անոր մէջ մտազբաղ մարդը: Երբ կը խօսէին իւրեն հետ, իր լակոնական պատասխաններէն շատ դիւրին էր հասկնալ որ խօսակցին կը պատասխանէ բայց ուրիշ բաներ կը մտածէ:

Ան միշտ զէնքի և ուազմամթերքի վրայ կը մըտածէր, թուրքին ձեռվ մը աւելի վեասելու հնարքներ կ'որոնէր: Թուրքէն մէկ էլ զողնալ և առանց էշի թողնելը շահ-

մը կը նկատէր, վրէժ մը կը համարէր: Դրամասէը չէր: Ժուգութկալ էր ժուգութկալ էր հագուելու կողմէ, կեանքի որեւ հաճոյք իրեն սրտին չէր խօսեր, ան յեղափոխական գործերու համար ստեղծուած հնարամիտ մըն էր: Ուրախութիւններու և խնձոյքներու մէջ հազուագիւտ է եղութեսնել իրեն: Ահա Մկրտիչի ներքին մարդը՝ իր իրական դէմքով ու ընդհանուր գծերով:

Մկրտիչի համար միջոցներուն մէջ խտրութիւն չկար: Հայ ժողովուրդը զինել, ինչ միջոցներով որ կարելի է, զողութեամբ, աւազակութեամբ թէ մասդասպանութեամբ, ասոնք բոլորը ներելի, առաքինութիւններ էին ու կ'արդարանային՝ երբ ասոնք կը յատկացուէին յեղափոխական նպատակին: Ան եթէ՝ այս ասպատակութեան միջոցաւ ուզէր, կընար նախանձելի հարստութիւն մը գիզել կարձ ժամանակուայ մէջ:

Հոս պարագայ մը աւելորդ չեմ համարեր լուսաբանել: Մկրտիչ ինչպէս ըսինք, արաբերէն լեզուին կատարելապէս կը տիրապետէր, երբ զործը արաբական տարազով կը կատարուէր Մկրտիչ էր զեկավարը, քիւրտի տարազով զործելու պարագային՝ Յակոբ Շէքոյեան հրապարակ կուզար եւ կը վարէր խումբը, այս պատճառաւ է որ բոլոր զործերու մէջ կը ցածր են իրենց հետքը պահել: Յակոբ Շէքոյեան ընիկ Հօշինցի էր, այս գիւղացիները քիւրտ հայեր էին: Յակոբ հայերէնը Ուրֆա սորված էր: Այս հայերը Գարաճատաղի մօտ էին, այս լեռը Քասիներու լեռ կը կոչէին՝ որ մեր գիտցած Զազաներու լեռն էր: Շէքոյեան ընտանիքը մեծ ընտանիք մըն էր Ուրֆայի մէջ եւ Ուրֆացիները ընդհանրապէս Զազենց ընտանիքը կ'անուանէին:

Օսմ. Սահմանագրութեան հոչակումէն վերջ, Հընչակեան զործիչ Փարամազ Ուրֆա կուզայ կուսակցական պլրօպականոտի համար: Որովհետեւ նեղմիտ ու աղանդաւոր չէր, օր մը կ'այցելէ Հ. Յ. ակուռը (Ուրֆայի մէջ այն ատեն Դաշնակցականներն ու Հնչակեանները մէյմէկ աշկումը ունէին): Խօսակցութենէ ու տեսակցութենէ վերջ, ուշ գիշերին, երբ Փարամազ իրեն ոշոշուած վայրը մեկ-

հիլ կ'ուզէ, որ սաւական հեռու էր հետիոտն դացողին, Մը կրտիչ և ուրիշ բնկերներ կ'ընկերակցին իրեն, երբ նեղ ու վրան ծածկուած փողոցէ մը պիտի անցնին, մէկը մութին մէջ գաշոյնը չողացնելով կը յարձակի Փարամազի վրայ, զայն «Պաւաճան» կանչելով, Բոլորին մէջէն Մկրտիչն է որ մէկ հարուածով գետին կը տապալէ անձանօթը եւ, երբ ձեռքի գաշոյնը խլելով անոր սրտին պիտի մխէ, (Մկրտիչ անողը էր այդպիսի խնդիրներու մէջ) Փարամազ կը բռնէ զայն ըսելով. «Կտրիծ ջան, կեցիր տեսնամ ո՞վ է ան»: Մահափորձ ընողը կը խոստովանի իր Հնչակեան մը ըլլալը: Պատճառ: Ժամանակէ մը ի վեր Հնչակ ու Դաշնակ վէճնը սուր հանդամանք առնելով, սկսած էին արիւնուտիւ. Փարամազ, իր ընկերները յանցաւոր գտնելով, պախարակած էր զանանք հրապարակով (ի՞նչպէս Հնչակեան մը կրնայ Դաշնակցական «ազգ»ին հետ ու անոր ակումբը մտնել, դաւաճանութիւն է այս կը սորվեցնէին):

«Իմինսկէս հալածւում եմ» ըսելով, կուլայ եղեր: Խեղաքամազ, բնաւ մտքէդ չէր անցներ, թէ օր մը, իր եւ շատ ուրիշ կեանքերու պատճառ պիտի ըլլար ուրիշ Հնչակեան վասակ մը, յանձին Արշաւիրիս...

Մկրտիչ Եօթնեղբարեան սահմանագրութենէն չատ առաջ զէնքի հաւաքման հետամուտ էր: Իր արհեստին բերումով եղբօրը Նէրսէսին հետ միշտ Արար եւ Քիւրտ աշխրէթներուն մէջ էին: Այս աշիրէթներէն, հին յունական և թրքական զէնքեր շատ բերած էին քաղաք, երբ հայը որսի հրացան մը ունենալու իրաւունքէն իսկ զրկուած էր: Մկրտիչ իր համեստ, քաղցրաբարոյ ու համակրելի սովորութեամբ կը մօտենար այն հայուն որ կրնար եւ վստահ էր համոզել զայն իր անպահոյժ ու անփորձ լիզեւով: Մկրտիչ միշտ 1895-96ի ջարդերէն կը խօսէր, այն օրերու խողխուզումներէն ու այս ձեւով կ'աշխատէր զինել Ուրֆացին, առպագայ հաւանականութիւններու առաջ: Դժբաղգաբար չկար իրմէ զատ թուրքը լաւ ճանչցող մէկը: Ան այդ դժուար օւրերուն կը մաքառէր բոլոր արգելքներուն զէմ: Մկրտիչ եղբայրը Յովհաննէս արհեստով ջրաղացպան էր: Մեծ օդատակարութիւն ունեցած է իր եղբօրը, եւ որովհետեւ Ուր-

ֆայի հիւսիս եւ հարաւային կողմերը մինչեւ 70-80 քիւտօմեթրի վրայ ջրաղացներ կային, հայ եւ թռւըք էինտէրերը, անոնց գործաւորները առանց բացառութեան հայեր էին: Այս գործաւորները մեծ օժանդակութիւն ցոյց կուտային Մկրտիչին: Բոլոր ճարած զէնքերը կը պահէր այս հայերուն քով, մինչեւ օր յաճախորդը գտնէր: Այս աշխատանքի ժամանակ պատահած են փոքր միջադէպեր:

Օր մը Արարին մէկը զէնք մը գողցած է իր համացեղներէն մէկէն եւ անոր ծախած՝ ձլտէ կոչուած ջրաղացքին մէջ: Դողութիւնը երեւան ելած է ամիս մը վերջը: Արարը կուգայ զէնքը ետ կը պահանջէ, սակայն զէնքը արդէն իր տէրը գտած էր: Կարելի՞ բան էր ետ տալ: Մկրտիչն Յովհաննէս զգուշութեամբ կը հարցնեն անկէ թէ աբունոք ուրիշներու ըսա՞ծ է զէնքը սուռ ծախած ըլլալու մասին, արարը երդում պատառ կը լլայ որ, «մարդ չի զիտեր ինչ ընելս, ըսի օր պահած տեղէս պիտի երթամ բներեմ!» Այս խօսքերուն վրայ երկու եղբայր կը որոշեն մէջտեղէն վերցնել մարդը: Մինչեւ երեկոյ կ'սպասցնեն զայն: Գիշերը մարդը խեզզելով ջրաղացին գիմաց գտնուող գետակին մէջ կը նետեն, ոտքին քարեր կապելով: Այսպիսի զէպքեր սովորական էր անոր համար: Նպատակին իրականացման համար միջոցներուն մէջ խարութիւն չէր դներ:

Մկրտիչի համեստութիւնը, բարութիւնը անառարկելի էր: Որչափ նեղուէր կամ բարկանար — նեղութիւն, բարկութիւն ինչ ըսել էր չէր զիտեր այդ հայորդին — եթէ պատահէր բարկանար, հայհոյանք չէր զիտեր: Ոնոր ամենամեծ հայհոյանքը «չունան էր: Ուէ մէկին երբ նեղանար «չուն» կ'ըսէր:

Շատ լաւ կը յիշեմ, 1913-ի ամառ օր մը, Գրադարանէն Գէորգ Զառւշի կենսագրականը առած կը կարդայի, Հ. Յ. Դաշնակցութեան ընթերցարան-լսարանի սրահին մէջ: Բովան եկաւ և հարցուց՝ ի՞նչ կը կարդամ: Երբ պատասխանեցի՝ «Գէորգ Զառւշին գիրքը կը կարդամ», ըսաւոր բարձր կարդամ: Եւ նոտելով սկսաւ մտիկ ընել:

Գիլքը մի քանի էջանոց պրօշիւր մըն էր։ Երբ լը-
մընյուցի, դարձաւ ինծի ու ըսաւ, «լա՛ւ, այս զիրքը որ
կարդացիր, լաւ հասկցար ի հարկէ, որ այս մարդը իր կա-
րելին է ըբած թուրքէն զո՞ն մը աւելի խլելու, զուն որ
մեծնաս, ի՞նչ պիտի ընես»։ Ես երախայի պէս մեքենայօրէն
պատաւիսանեցի։ «Նոյնը ե՛ս պիտի ընեմ»։ Սկսաւ խնդալ,
Միծաղեցաւ միամտութեանս վրայ։ «Ինչո՞վ պիտի սպան-
նես։» Այս հարցումին ապուշ կտրած էի։ Զէնք չունէի։
Սրամիտ Մկրտիչ հասկցաւ իմ հոգեկան վիճակու, ողեւորեց
զիս, իսկ յաջորդ օր Յակոբ Շէքօյեանի միջոցաւ, Տիգրա-
նակերտի գաշոյն մը կ'ստանայի, իրը զէնք։

Պատանի հոգիս մեծցած էր այդ ձեւով, Գէորգ Զա-
ռւշը երեւակայութեանս մէջ աւելի կը մեծնար, ինչե՞ր
չէի երաղեր, առանց անդրս գառնալու եւ մտածելու թէ
Գէորգ Զառուշի պէս հսկայ մըն էր որ հետս խօսեցաւ։ Գէորգ
Զառուշի պէս տիտան մըն էր որ պատանեկան միութիւնը կը
հոգանաւորէր։

Ինչպէ՞ս կրնայի երեւակայել որ իր յիշատակները
պիտի զրեմ, քսան չորս տարի յետոյ, այնչափ հեռու Մկրտ-
իչի սիրելի ծննդավայրէն ու նուիրական դամբանէն։
Ի՞նչ զժրախտութիւն, ինչպէս բոլոր այն հայդուկները ան-
շիրիմ ու անհոգաթումբ կորսուած են, Մկրտիչն ալ անյայտ
եղաւ իր զերեղմանով, մէկ գոհունակութեամբ միայն՝ որ
հայրենի ապահ հողը խմեց իր Տիտանի արիւնը անյազօրէն։
Ամէն քար, ամէն հող Ուրֆայի մէջ, Մկրտիչի պատկերն
աւնին ու ամէն Ուրֆացի իր հոգիին մէջ կը կը խորան
մը՝ անոր յիշատակներով զարդարուած։

Մկրտիչ ոչ գիշեր կեցաւ ոչ ցրեկ, հայ ժողովուրդը
զինելու զործին մէջ, որ սրբազն էր իրեն համար, ասկէ
աւելի նուիրական սրբութիւն սրբոց չէր ձանչնար։ Ինչպէս
Ա. Գ. Ալան կը յիշէ, իր նշանաբանն էր՝ «Հաւատամ խոս-
առվանիմ մի միայն զէնքի»։ Այո՛, անոր հաւատամքը զէնք
չէր միայն։ Անոր մէջ կը գտնէր հայ ժողովրդի փրկութեան
միջոց։

Ուրֆայի մէջ ան ամէն երդիքի տակ յարգուած էր։
Ամէն գասակարգ անոր կը համակրէր, փաստ՝ մինչեւ հե-

րոսամարտի պայթումը իր ծոցին մէջ պահեց, հերոսացուց
եւ հերոսացաւ, առանց օր մը թրքական բանա մտնելու։ Ան
կը գուրգուրար Ուրֆայի Դաշնակցութեան ձագուկներուն
պատանեկան միութեան վրայ։

Մկրտիչ հայ ազատագրական-յեղափոխական պատ-
մութեան մէջ աստղ մը պիտի մնայ։ Իրեն մօտիկ ձանօթ
եւ վսահելի պատանեկները կը մարզէր յաճախ զանոնք
առնելով Ա. Յակոբի լեռան սառորոտ խոր ձորերու եւ խո-
րունկ քարայրներու մէջ ձեռնառումբեր, ուժանակներ կը
փորձէր, զարմանալի ճարպիկութեամբ մավզէրները քա-
ղաքէն զուրս կը հանէր ու ներս կը մացնէր։ Այս փորձե-
րու եւ նշանառութեան մէջ մեծ յաջողութիւն ցոյց կուտար
Սարգիսը Մկրտիչի փոքր եղբայրը, միականի այնչափ հե-
տաքրքիր էր որ փորձերուն շատ մօտէն հետեւելուն եւ
ջղայնութ ըլլալուն, անդամ մը ձեռքէն վիրաւորուեցաւ։ Սար-
գիս շատ կը վիրաւորուէր այսպէս ու պատրուակը պատ-
րաստ էր՝ ձին զարկաւ, եւ որովհետեւ մեծ եղբօր Գէորգին
քով կ'աշխատէր իրը պայտար, անմիջապէս կը հաւատացը-
նէր։

Մկրտիչի քոյրը Լուսիա կը պատմէ ինչպէս կը շր-
նէին ձեռնառումբերը։

«Ճախտակէ կազապարը շինուած էր չեմ զիտեր որի
ձեռքով, այդ կազապարին մէջ աւազով կը լեցնէինք եւ
բունը հալեցնելով կը թափէինք աւազին վրայ, այս զործին
մէջ մեծ ճարտարութիւն ցոյց կուտար Մկրտիչ։ Այս զոր-
ծողութիւնը լմնալէն վերջ տաք բունը կը պաղեցնէինք,
կիներս կը նորէինք աւազը կը մաքրէինք եւ էրիկ մար-
զիկը զանազան ծակեր կը բանային երկու հաւկըթաձեւ
թուճերուն կանակին։ Այս ծակերը ծակելու եւ զանազան
անհրաժեշտ զործիքները զընթէ ամբողջութեամբ։ Յակոբ
Շէքօյեան կը բերէր Մասմանայէն, որ հոն կ'աշխատէր այդ
օրերուն։ Յետոյ կառապան եղաւ։ Մակերը ծակուելէն վերջ
հրացանի պտուկներ (մէմէ) կ'անցնէին այդ ծակերուն վը-
րայ եւ մէջը վառող կը լեցնէին, կտոր մըն ալ ուժանակ կը
զնէին, որ նեաւուած պարազային պատրոյզն ալ վառէին
(կ'երևի դեռ ուժանակ չեղած ժամանակ կը զործածէին այս

միջոցով): Եթէ պառւկներուն վրայ հաստատուած էափսիւներէն մէկը չի պայթէր ուժանակը պայթեցնէր: Այսումբերը շատ ուժիղ էին թնդանօթի ձայնի պէս կը պայթէին ու մեծ ծառայութիւն մատուցին կոռի ընթացքին:

Այստեղ Յօթնեղբարեան ընտանիքէն մոոցուած Յովհաննէս Յօթնեղբարեանը՝ որ Մկրտիչին միծն էր, արհեստով ջաղացան, լոիկ մնջիկ յեղափոխական, ինչպէս Ուրփացին սովոր էր բսելու՝ սիւէիւթ կտրիճ: Յովհաննէսիր կարգին Մկրտիչի գործունէութիւնը զիւրացուց Արաբանը քէնք զնելու մէջ, որովհետեւ Յովհաննէս քաղաքէն հնուու Քիւրտերու եւ Արաբաներու շրջանակին մէջ կ'աշխատէր, միշտ առիթը չէր փախցներ զէնք եւ փամփուշտ գնելով ամբարելու ջաղացքին մօտերը: Երբ Մկրտիչ հանդիպէր, արդէն բեռը բեռուած, եղորմէն կը հնուանայ:

Զինուորման գործը սրբազն էր, ով որ մէկ զէնք քաղաք (Ուրփա) մացնէր արժանի էր երախտազիտութեան:

Ահա այսպէս կը մօտենար Մկրտիչ՝ մատաղ սերունդին, կը պատրաստէր բոզբոշ հասակէն, կը լեցնէր ատելութեամբ եւ վրէժինդրութեամբ դէպի դարաւոր թշնամին և եղբայրական սէրով ու հայրենասիրութեամբ դէպի հայը, դէպի Արմէնը: Իր անուս ըլլալուն հակառակ, մեծ էր դերը պատանեկան միութեան մէջ: Ամէն պատանի առանց բացառութեան Մկրտիչով այնչափ կը տաքնար ազգային ըզգացումներով՝ որչափ կը տաքնար զպրոցին մէջ զանազան կրթութեամբ: Անոր մէջ չկար աղանդաւորական զգացում, ուժեղ պայքարող էր այդպիսիներուն դէմ: Հայը հայ է, ուշին պէտք է բոլորը միասին եղբայրանան թշնամիին դէմ, թուրքը ինչու խտրութիւն չի դնէր, ոչ զաշնակցականին, ոչ հնչակեանին, ոչ լուսաւորչականին, ոչ բոզոքականին եւ ոչ կաթոլիկին: բոլորը իր հայ կը հարուածէ միւնոյն սիստեմով, այս բաժանումը իր գործը կը զիւրացնէ, աւելի սիսթեմաթիք կերպով իր զիւային ոճրագործութիւնը կատարելու համար: Ան թուրքին ամենաչնչին վեսաը հայոց շահ կը համարէր:

Ամառ առաւօտ մը զպրոցական պայուսակս առած զըպ-

ըոց կ'երթայի: Փաղոցը Մկրտիչի հանդիպեցայ: Ինձի մօս ահնալով, քիչ հեռու էշ մը ցոյց տուաւ, ըսկով «զնա՛», այդ էշը ձեր տունը տար, անկէ վերջ զպրոց զնաւ: Պատասխանել աւնլորդ էր: Մկրտիչ ինձի գործ տուած էր: Պատիւ մըն էր ինձի ու հոգեկան մեծ բաւարարութիւն: Էշը տարի տուն, վրան խոչոք տուպրակ մը ընկայդ բեռուած էր: Մկրտիչ չուկայի ձամբուն վրայ, հանդիպած է քիւրտերու կարաւանի մը. փողոցին մէկ անկիւնը կեցած էշին ականջէն բռնած, փողոցին մէջէն հանած, յարակից փողոցի մը մէջ է մացուցած և էշուն հարուած մը տուած էշը նոր փողոցին մէջ է սկսած շարունակել ձամբան: Երբ քիւրտերը հեռացած են, էշը առած հայոց թաղն է բարձրացած: Ահու թէ ինչպէս կը զուարձանար ան: Ինչպէս ըշաղաք մասին առանց իշութ թողելն աւ գործ մըն էր անոր համար: Մի քանի օր յետոյ էշը ծախուած էր և դըրամը յատկացուած էր Սուրբ գործին, զէնք գնելով:

Այսպիսի գէպքեր չաճախազէպ էր Մկրտիչի համար պարապ վախտի խաղալիք էր: Այսպիսի գործերու համար ան քննադատուած էր՝ Անդրանիկ Ֆէրիտ Պօզաճեանէ և Գասրար Ռոտիկեանէ, ժողովի մէջ: Մկրտիչ անպատասխան թողնելով Յակոր Շէքյանի հետ կ'որոշեն զաս մը տաւ այս վարժապետներուն: Գիշեր մը կ'երթան Ար Սարգիսի վանքը: Կը բարձրանան Անդրանիկի և Գասրարի սենեան կը: «Ասանց խօսել տալու պէտք է սարսափեցնել», կ'ըսէ Մկրտիչ, «ասոնք զարգացած են, խօսքով չենք յաջողիր զիրենք վախցնել»: Դուռը առանց զարնելու կը մտնին սէրս, ստրձանակները քաշած: «Զեռքերնիդ վե՛ր», կը պառան երկուքը մէկ, Անդրանիկ և Գասրար յանկարծակիի եկած, ապօչ կը կտրին: Զեռքերը վեր այսպէս երկու վայրկեան կ'ապասեն: Մկրտիչ կ'ըսէ: «Հիմա հասկցա՞ք թէ որու հետ է որ գործ ունիք, մեզի չոլիսի խանդ սրէք, մզկիթ բանար, էշ գողնաւը գրամարեկ ջարդել բոլորը ներելի են, հայ ժողովուրդի փրկութեան գործին մէջ:

Երկու մտքի մշակները և յեղափոխական գործիները հասկցած էին իրենց սխալը: Վէճը հարթուած էր արդէն:

Մկրտիչի կեանքը լեցուն է առասպելական գրուադշերով որ չատ անգամ Հաղար ու մէկ զիշերներու հէքհաթշներուն կը նմանին:

Թէուզ Քիլէճեան կը պատմէ.—

Մկրտիչ Հալէաի մէջ անգամ մը ընկերներով նըստած էր Ընկերներէն մին միամտօրէն կը պատմէ Ուրժացի թուրքի մը Հալէալ ժամանումը և անոր սխրագործութիւնները: Երբ ընկերները կը մեկնին, ինք եւրոպական տարագով կ'երթայ հայրենակիցի մը քով՝ որ ճաշարան ունէր: Ներս կը մտնէ, կը ձեւցնէ թէ եւրոպական լեզու մը կը խօսի և ճաշարանին մէջ հասկցող չկայ: Կը մտենայ կերակուրի ամաններուն. երկու երեք տեսակ կերակուր կը հրամայէ: Ճաշէն զերջ հնչուն ոսկի մը ձըզելով կը հնունայ, վատահ ըլլալով թէ անձանաչիլի է Կ'ուզլուի դէպի թուրքին զտնուած տեղը: Կը մտնէ սենեակը: Թուրքին քով կին մը ըլլալով, թուրքը կը հրաւիրէ դուրս ելլեւ, իրեն ըսելիք ունենալու ձեռվէ: Երբ բակին մէջտեղ կուզայ, Մկրտիչ դաշոյնի մահացու հարուած մը տալով զետին կը տապալէ ու աճապարանօք կը հնունայ: Փողոցին ծայրը չհասած եւրոպացիի ծալումը փոխած էր արդէն: Ծըրար մը ձեռքը, կը վերագառնայ այն ճաշարանը ուր քիչ առաջ ճաշած էր:

Կառավարութիւնը եւրոպացի ոճրագործը կը փնտոէ: Եւրոպացին շատոնց անհետացած էր իսկ Մկրտիչի հայրենակիցը այդ զիշեր խնձոյք մը կ'ուզէ տալ իր բարեկամներուն, խմելով «եւրոպացի»ին ալ կենացը:

Հալէպի զինամթերքը մէծ քանակութեամբ Ուրֆա փոխադրելու ծրագիր մը կը յանայ: Հալէպի մէջ Ուրֆացի քաղաքապահ հայ զինուորներ չատ կային: Ասոնց մէջ չէն վատահելի տղաքներէն Գէորգ Թաթարեանի, Մինաս Թաշճեանի, Զաքար Քիլէճեանի և Յակով Տէմիլճեանի հետ կը խորհրդակցի, որ արձակուրդի հրաման մը յաջողցնեն տասնը հինգ օրուան համար: Տղաքը կը հաւանին. աշճակուրդը երկու օր վերջ կը յաջողցնեն:

Մկրտիչ կառք մը զէնք լեցնելով, ամէն մէկ ոստիշ կանի ալ մէյմէկ զէնք տալով, իբր պետական ապրանքի փոխադրողներ, կը մեկնին: Եղանակը ամառ ըլլալով, զիշերները կը ճամբորգեն, առանց որևէ զիւղ կամ քաղաք հանդիպելու Ուրֆա կը հասնին: Հայ զինուորներու ազգականներն ու բարեկամները զիմաւորելու կ'երթան:

Երբ քաղաքէն մի քանի մղոն հեռաւորութեան վը ըայ իրարու կը հանգիպին, առանց Մկրտիչին թողելու, զինուորները իրենց բարեկամներուն ետ կը գարձնեն, ըսելով որ պետական զործով է որ Ուրֆա կուզան. հիմայ պարտականութեան զլուխ են. Երբ լինան, դեռ տասնը հինգ օր ժամանակ ունին իրարու հետ ուրախանալու: Բարեկամները նեղացած էին, բայց այդ հայորդիներու հոգը չէր: Բաւական հոն կ'սպասեն, երբ վստահ կ'ըլլան որ իրենց դիմաւորողները հեռացած են, ուղղակի հայոց թաղը մտնելով նախօրօք պատրաստուած ծրագրով մը, մի քանի ժայրկեանի ընթացքին կառքը կը պարզուի:

Հայ սստիկանները իրենց արձակուրդը լմնցնելով Հալէպի կը վերագառնան: Մկրտիչ իր յափշտակած զէնքերէն հատ մը թուրքի մը ձեռքը կը տեսնէ. Թուրքը ուրտեղացի ըլլալը չի զիտնալով, մինակ կը հասկնայ որ Հալէպի մէջ հայ մը ծախած է իրեն: Մկրտիչ աճապարանքով Հալէպի կ'երթայ, կը գտնէ այդ Տիգրանակերտցի հայը, զիշերը քովը կը մնայ, իրականութիւնը ձշգելով դաւաճանը կը մաքրագործէ ու կը հեռանայ:

Այս պատմութիւնը հաւանական է որ Տիգրանակերտցի Տիգրանին պատմութիւնն է որ սպաննուեցաւ Զարմէլիքի խանին մօտերը, մեղի ծանօթ արար չէյլին կողմէ:

Մկրտիչ Եօթնեղբարեան Ուրֆայի պատանեկութիւնը ազատեց կարգ մը թուրք անբարոյականներէ: Ուրֆայի մէջ, մզկիթներու կողքին կային թիթի-ներ՝ ուր երիտասարդ թուրքեր կը պանկէին: Ուրով հետև թուրքերը բազմակին էին, արբունքի եկած երիտասարդ մը տանը մէջ չէին պառկեցներ, հասած քրոջը հետ կամ խորթ մօրը հետ

սիրաբանուելու հաւանականութեան համար: Այս առիթը երիտասարդ թուրքեսը կ'օգտագործէին . . . : Նոյն հիւանդութիւնը արմատացած ըլլալով իրենց մէջ, հայ պատանեկութեան վտանգ էին, Յամախ կոխուեր կը պատահէր հայ դպրոցական աշակերտներու և թուրք որիկաներու միջև, որուն վերջաւորութիւնը տիսուր ալ կ'ըլլար:

Օր մը դպրոցի արձակուրդէն վերջ, Խէլիլ պէկ կոչուած լիբրը յանդպնութիւնը ունեցած էր զալու մինչև եկեղեցւոյ բակը, հետապնդելու մեր ընկերներէն մինւ կոիւը անխուսափելի էր: Երեք ընկերներով քարկոծեցինք անքաշոյականը: Չեմ զիտեր ուրկէ Մկրտիչ հոն տնկուած էր: Առանց կոուին միջամտելու, սկսաւ խրախուսել:

Մկրտիչ շատեցու կարգին մաքրագործեց Ղոլժի Մոււթափան, Կաթը կտրած Սրօն և Խալիլ պէկը: Մէկին օրինակը տանք զաղափար մը կազմելու համար: Այս թափառաշիկներէն մին հարուստ, միւսը զող, երրորդը պետական պաշտօնեայ, հետամուտ էին շարունակ հայոց պատուին ու պատանիներ կը հետապնդէին:

Մկրտիչ վճռած էր մէկիկ մէկի հրապարակէն վերցնել այս որիկաները: Անոր յաջողութեան զաղանիքը պէտք է փնտուել նախ իր ուժին, հնարամտութեան ունարպիկութեանը մէջ իր զորձերը այն աստիճան վարպետութեամբ կազմակերպուած կ'ըլլար որ երբեք կառկածի տեղի չէր տար իրեն, Խալիլ պէկի ահարեկումը:

Այս յղփացած հարուստը, բոլոր մոլութիւններու մարմացումն էր: Օր չէր անցներ որ զէպք մը չի յարուցանէր հայոց թաղին մէջ: Ծեծը կ'ուտէր, նորէն կ'սկսէր: Գազան մը՝ ոբմէ թուրքերը նոյնիսկ ձանձրացած էին: Մկրտիչի համար անցետաձգելի զորձ մըն էր դարձած այս հրէշը մէջտեղէն վերցնելը: Ամիաներէ իվեր կը հետապնդէր: Լաւ առիթի մը կ'սպասէր: Ինք որ թրքական թատրոնն չէր ախորժեր, կ'սկսի թատրոն յաձախել, ուր այս վատահամբաւը կը յաձախէր, գերասանուհիները ձեռք ձըդելու համար: Մկրտիչին յայտնի էր ուրիշ նոյնքան որ ըիրկայ թշուառական Դամպուրածի օղլուն՝ որ հակառակորդն էր Խալիլ պէկին: Յաձախ կոխուեր էր պատահած

այս երկուքին միջև:

Մկրտիչ կ'ուզէր այս կոխուներու միջոցին առիթէն օգտուիր: Ահա զիշեր մը երկու հակառակորդներու միջև Փորթադալ Գահվէսիին մէջ, Հալէպէն եկած պարուհիի մը պատճառաւ կուր կը փրտի: Ծողովուրդը այս երկու սըրիկաներէն հեռու մնալու համար թատրոնէն կը հեռանայ: Երկու կողմէն ծանօթներ, բարեկամներ կը միջամտեն, Դամպուրածին կը հեռացնեն: Դամպուրածին Դարա մէյտանի ըսուած հրապարակին վրայի մզկիթին մէջ կը պառակէր: Մկրտիչ Խոլիէն առաջ կը մեկնի թատրոնէն, Յակով Շէքոյեանի ընկերակցութեամբ: Յակով պիտի կրակէր, Երբ միայն թրքական կողմէն կրակ չի բացուէր Մկրտիչին վըբայ: Այս նախազգուշութիւնը անոր համար էր որ կառավարութեան ու վկաներու միջա չփոթութիւն մը ստեղծէր ի պահանջել հարկին:

Մկրտիչ երբ կը հասնի մզկիթին հրապարակին անկիւնը, հայհոյանքի ձայներ կը լսէ: Անմիջապէս Յակովը գեղագործ Սարգսի գեղարանին ետևի փոքր գրան մէջ թողելով ինք կը մտնէ մզկիթի գիմացի փողոցը, որ կը տանի Սու մէյտանի և հայոց թաղը: Երկու թուրքերը իւրենց կողմակիցներով վէճի մէջ են փողոցին մէջ: Կրիւը կը տաքնայ, Դամպուրածին թէլէն զուրս կ'ելլէ, բայց Խալիլ պէկը իր ընկերները հրելով հրմանկելով գէպի Մըկրտիչը մօտեցած էր Յանկարծ ատրճանակի պարզում մը թուրքերը որ զինով էին, սարսափած Խալիլ պէկը կը ձգեն ու կը փախչին: Խալիլ պէկ կ'սկսի վախէն կանչվոտի, կը բակէլ օղին մէջ: Մկրտիչ տեղն ու տեղը տապալելով որիկայ զաղանը, Շէքոյեանի հետ կը հեռանայ:

Յաջորդ առաւօտ քաղաքը ներքին ուրախութեան մէջ էր: Գիշերը սպաննուածին սատակը չի պաղած Դամպուրածի կոչեցիալն ալ բանտարկուած էր: Ուրֆայի գիւղագունը մէկ զնդակով երկու թոշուն էր զարկած: Դատաշագնը մէկ զնդակով երկու հակառակորդ կողմերն ալ հավարութիւնը կ'սկսի, երկու հակառակորդ կողմերն ալ հարուստ են, առաջին գատավարութեան Դամպուրածի կ'ուրցանայ իր արաքը և գատարանէն գիազննութիւն կը պահանջէ: Սատակը տասը օր վերջ նեխած վիճակի մէջ գուրս

կը հանուի, բժշկական քննութիւնը երեան կը հանէ վէրքին պրավնինկ ատրճանակով բացուած ըլլալը: Դամ-պուրածիին փաստաբանը ձավուո էփէնտի (փաստաբանը պատմեց այս դէպքը, այդ օրերուն որ մեզի դրացի էր և ամուսնացած էր դայեակ Մարիամի աղջկան հետ) աղաստ աւձակուիլը կը պահանջէ անմեղ յաճախորդին:

Դատը կը փոխագրուի Հալէպի վճռաբեկ ատեանին: Վերջապէս Խալլէ պէկի մայրը մինչև Պօլիս տանելով զատը կախաղանի հրամանը բերաւ: Վաստահամբաւ Խալլէ պէկը անհետացած էր Մկրտիչի սլրավնինին զնդակովը, Դամպուրածին ալ Ուրբաթ առաւօտ մը Կէսփրուն գլուխը Մէզաթպազարին հրապարակին վրայ կախաղան բարձրացաւ: Կախաղանին տակ ճիւտաղին վերջին խօսքը այս եղաւ: — «Ես Ուրֆայի հայութիւնը ինձի չի կրցաւ ազատել»: Բոկը ուղելով թէ հայութիւն պատիւը փրկելու համար ինք սպաննաց Խալլէ պէկը, սակայն հայերը զինք չի կրցան ազատել կախաղանին: Անբարյականը գեռ վերջին վայրկեանին իր խորամանկութեամբ կը փորձէր կախաղանին ազատ արձակուելու հնարք մը գտնել, սակայն կախուեցաւ Դամ-պուրածի և զնդակահրուեցաւ Խալլէ պէկը՝ յեղափոխականի զնդակով:

Մկրտիչ իր գործերուն մէջ վճռական էր և շատ զգոյշ կերպով կը գործէր: Ան Հայ Յեղափոխութեան աշմենակառառուն դէմքերէն մին է՝ որ իր համեստութեանը մէջ մնաց մինչև իր մահը, ո՛չ թմբուկը սիրեց, ոչ արուուցիկ խօսքերը: Աշխատեցաւ ժողովուրդին համար ու անոր ծոցին մէջ, անոր հարազատ զաւակներուն հետ միշտ սիրով, միշտ նուիրուած և միշտ աշալուրչ: Իր յաջողութիւնները պէտք է փնտուել իր համբերատարութեան և հետևողականութեան մէջ: Ծրագըի մը որոնումը ժամանակի կարօտ էր: Կը չափէր, կը ձեւէր լուս ու մունջ, առանց որևէ մէկէն խորհուրդ հարցնելու, երբ ինքունքը համոցէր, ապա իր ամենամտերիմ ընկերներուն կը յայտնէր իր մտադրութիւնը: Երբ որևէ զործի համար ծրագիրը

յայտնած էր իր ընկերներուն, այդ զործը ամէն գնով պէտք էր յաջողցնէր: Անոր յայտնելը աշդէն յաջողցնել կը նշանակէր: Գործ մը որ յաջողութեան հաւանականութիւն չկար, արդէն ծրագիրը կ'անհետանար: Ահա թէ ան ինչպէս կը գործէր:

Ուրֆայի մէջ շատ Սասունցիներ և Մշեցիներ կային: Հայեր էին ընդհանրապէս, կային նաև թուրքեր ու քիւրտիր: Թուրք Սասունցիներէն մին՝ որ փուռի մը մէջ կ'աշխատէր, մի քանի հայ Սասունցիներու հետ, մի քանի տարիէ իվեր աշխատած և խնայած կրլլայ բաւական կուկիկ գումար մը և կ'ուզէ վերադառնալ երկիր: Ոգեւորուած իր խնայութենէն, իր հայրենակիցներուն կը յայտնէ որ Վալադ (երկիր) պիտի վերադառնայ և հոգ մի ոմն հայ աղջկայ հետ պիտի ամունանայ: Եթէ ծնողքը չտան, իր թուրք ըլլալուն պատճառով, բոնի պիտի առնէ կամ պիտի առեւանգէ:

Սյո խօսքերը Մկրտիչի ականջը կը հասնի և կ'սկսի այս թուրքը հետապնդել և որովհետեւ Սասունցի կէնծօ անուն մէկը անոր հետ կ'աշխատէր և կուսակցական էր, անոր միջոցաւ կ'իմանայ անոր մեկնելու օրը: Ահա զործ մը, որ հայ ընտանիքի մը զժբախտութեան պատճառ պիտի գառնայ: պէտք է մէջտեղէն վերցնել: Յակոր Ծէքօյեանը իր անմիջական գործակիցն է:

1911-ի Յունիս ամսուն է: Տաք օդերուն ցորեկուայ ճամբորգութիւնը անյարմար ըլլալուն, զիշերները պէտք ճամբորգէր Սինօն: Ծարաթ երեկոյ է. Սինօն ճամբայ կ'ելլէ, իր սոլոր հայրենակիցներուն հըրաժեշտ տալով: Մեծ տոպրակ մը համակներ լեցնելէն զատ, ահազին բարեներու բեռ մըն ալ կանակը առած Ուրֆայէն գուրս զուգայ: Մկրտիչ՝ Ծէքօյեանին հետ մէյմէկ ձիու հեծած կը հեռանան քաղաքէն, միենոյն ուղղութամբ:

Երբ Սինօն Գալա-քէօփրիւ ըսուած զիւղէն կ'անցնի, երկու արաբներ զիշերուայ լուսնի լոյսով կը մօտեն Սինօյին, պղտիկ ծորակի մը մէջ կը կեցնեն: Իրենց ձիերէն իջնելով թօփուզի հարուած մը կուտան ծոծրակին

և անշնչացած գետին կը փռեն։ Զիաւորնէրէն մէկը լսուզպարնելով Սինօն, բոլոր հ-ձ տարուայ խնայութիւնը կ'առնէ, իսկ միւսը դաշոյնը քաշելով կ'ուղէ դաշունահաւրել բայց ընկերը չի ձգեր, ըսելով ինչո՞ւ մեոցնել, թող որ երթայ մի քանի տարի ևս չարչ որուի աշխատանքի մէջ։ Զգելով դիակնացած մարմինը հոդ, ձիերուն հեծնեւլով կը վերադառնան քաղաք։ Այս ծպտեալ արարները Մը կրտիչ և Շէքօյեանն էին՝ որ իրենց ծրագիրը զործադրած և ժողովրդի Սուրբ գործին համար ալ գանձանակը լեցուցած էին։ Յաջորդ առաւօտ քաղաքին մէջ դէպքին լուրը լսուեցաւ։ Մի քանի շաբաթ հիւանդանոց խնամուելէ վերջ նորէն դարձաւ հայ հացագործին քով։

Մդկիթի բացումը շատ մեծ և դժուարին, իսիզախ զործ մը եղած է։ Ուրֆայի մէջ ամենամեծ թրքական մզկիթը Ուլու ճամի կամ Գլզը ճամի կը կոչուէր որ քառասուն մանուկներ, քրիստոնէկութեան առաջին զոհերը հազած են անոր մէջ և անոր համար Քառասուն մանկանց եկեղեցի անունը տրուած է։ Պատմութեան մէջ այս մաս սին ունէ յիշատակութիւն չեմ գտած, բացի այն որ Ուրֆան ունեցած է ժ-ժի գարուն Ա. Սոփիա եկեղեցին որ կործանուած է երկրաշարժէն, Եկեղեցիի ձեւ ունի մզկիթը։ Երեք հսկայ գուռներ ունի հիւսիսային կողմը. արևելիան կողմը խորանի ձեւ ունի Ո՞ր թուականին ձեափսխուած է չենք գիտեր։

Նախ քան մզկիթը կողոպտելը, տասնըհինգ օր ուսումնասիրած են մզկիթին բոլոր ճամբաները, երեք արտաքին դուռները, վերջապէս յարմար զատած են Գալրանուը գափուէն հեռանալ, Խումբը կազմուած է հետեւեալներէն։ — Մկրտիչ Եօթնեղբարեան, Յակոբ Շէքօյեան, Յարութիւն Խասթէլէնեան, Յարութիւն Եօթըրինձեան, Յովհաննէս Սիւմիւկեան, Պարսոմ և Լեոն Լէպլէպձեան, Յակոբ Տանակէողեան, Յովհաննէս Հացագործեան (Սառւունցի), Գրիգոր Կոչկակարեան և Միցի Լէմըթեան։

Խումբը զինուած էր անձայն զէնքերով. եթէ մէկը տեսնէին առանց ձայնի դաշոյնով և թօփուզ փայտերով



ՄԿՐՏԻՉ ԵՕԹՆԵՂԲԱՐԵԱՆ
(Ուրֆայի տեղական տաւազով)

պիտի կոռւէին։ Այս ծրագիրը Մկրտիչը պատրաստած էր և բոլոր խումբը հնաղանդ էր անոր։ Խումբը հագած էր զագայի հագուստ (Զաղաները արևապաշտ քիւրտ ցեղ մըն էր։ Ուրֆայէն 160—170 քիւրմեթը գէպի հիւսիս, ծխախուտի մշակութեամբ կ'զբաղէին)։ Մզկիթին դրան երեքն աւ պաշտպանուած է պահակներով, մութ անկիւն մը պահուած, պիտի զարնէին երբ կասկածելի նկատուէր, երբ առանց բան մը նկատելու անցնէին, ձայն չպէտք է հանէին պահապանները։

Խումբէն ինը հոգին մզկիթին մէջ զորգերը հակի կը զերածեն։ Ճիշդ կէս զիշերէն մէկ ժամ վերջ, երեք կտրիձաներ կը հեռանան մզկիթէն։ Քիչ յիտոյ երերով ջորիով կը զերագառնան։ Գարսանլըզ զափուսիին մէջ քոանընինք մեթըի վրայ գոց է գուսը և մութ է։ Հոս կ'ոկոին հակերը բերուիլ և բերցուելով կը հեռանան գոպի Սու-մէյտանը տանող փողոցով։

Հոս կը պատահի անակնկալ մը։ Յակոբ Տանակէօղ-լեան կը նուազի ճիշդ այն պահուն երբ մզկիթէն դուրս կ'ելլէն։ Մկրտիչ անմիջապէս զրկելով երկու հակերուն միջն կը նետէ ջորիներէն մէկին վրայ։ Խումբը կը յառաջանայ գէպի հայոց թաղը, իբր ծխախոտ բերող Զաղաներ, որովհետև ծխախոտն ալ արգիլուած էր Ռէժիի կողմէն։ Քաղաք մտնելէն վերջ այնչափ վատանք չէր մնար։ Խումբը քաղաք մուսական վերջ այնչափ մտնելով ու վերջապահով։ Վերակը յառաջանայ իր յառաջապահով ու վերջապահով։ Վերջապէս առանց վատանքի Տանակէօղիեանի մատառը կը մըտն ջորիներով Պչաղճի մէյտանին։

Մկրտիչ հանգիստ չի կենար. գործը լմնցած չէր. գորգերը պէտք էր տեղաւորել։ Զի լուսցած բոլոր աւարը պահուած էր։ Այս գորգերը 1895-ի ջարդին թուրք հորդանայութեանուն հաւաքած ու զարգարած էր աղօթատեղին։

Թուրք կառավարութիւնը յանկարծակիի էր եկած։ Բոլոր սստիկանութիւնը աչք ականջ կտրած, այս գործին հեղինակները կը փնտոէր։ Կասկածելիները հաւաքեցին բանտ լնցուցին, բայց ի գուրք Մկրտիչ լուծած էր ցեղին վրէժը։ Այս գորգերը յիտագային ծախուեցան ու զէնքի-

փօնտին յատկացուեցան։ Գորգերը մինչև Հալէպ, Տիգրաս
նակերտ ղբկուեցան վաճառուելու, մհնք ալ բախտը ունեցանք մեր տունը զարդարել այդ գորգերով, առանց զիստ
նալու անոնց ուրկէ գալը։

Ո՞վ կրնար մտածել Մկրտիչին նման ձեռնարկի մը
մէջ մտնելուն։ Անոր բոլոր ձեռնարկած գործերը այսպէս
ծայը աստիճան գաղտնապահութեամբ և ձարավիկութեամբ
կազմակերպուած էին։ Այս զործողութեան ժամանակ եր-
կու թուրքեր լոիկ մնջիկ սպաննուած են հերոսներէն։
Մզկիթին ընդարձակ բակէն անցած ժամանակնին այս
երկու թուրքերը շարժում մը նկատած են։ Տղաքը կասկա-
ծած այս երկու թուրքերէն Յօփուգի հաբուած ներով ըս-
պաննած են զանոնք ու բակին մէջի գերեզմանին մէջ
նետած են։ Կանխամտածուած ձեռփ հոն նետած էին նաև
մի քանի գէնքեր ու գաշոյն մը։ Կառավարութիւնը այս
գէնքերը քննելով արաբական գործ մը կը նկատէ եղածը,
որովհետեւ այս գէնքերը ընդհանրապէս արաբական գէնքեր
էին, իսկ զիշերապահները զանազան մեկնութիւններ կու-
տան։ Զազաներ են տեսած ջորիներով ծխախոտ մտցուցած
քաղաք, այս զազաներուն հետ արաբներ են տեսած։

Այս պատմութիւնը գոյնզզոյն կը պատմուէք։ Կա-
ռավարութիւնը բանտը լեցուց գողեր, աւազակներ ու զիշ-
շերապահներ, իր սովորութեան համաձայն սկսաւ ծեծել
գողերը գտնելու մտքով։ Ասոնց կարգին մի քանի զազա-
ներ ու արաբներ ալ բանտարկեց՝ որոնք կողոպուտի զիշ-
շերը Ուրֆա էին անցուցած։

Այս մեկնութիւնները փաստօրէն որևէ արդիւնք
չունեցան։ Մկրտիչ իր ծրագիրը ի կատար հանած էր մեծ
յաջողութեամբ։

Կ'արժէ հոս Զազաներու մասին երկու խոռք ընել:
Զազաները Գարած տաղին մէջ բնակող և ծխախոտի մը
շակութեամբ զբաղուող ժողովուրդ մըն էին ու հայկական
աւանդութիւններ ու սովորութիւններ ունեին։ Կարելի է
ըսել որ լեռնական հայեր եղած են։ Հայերու շատ մօտ
էին։ Ասոնք հայոց տան մէջ կատարեալ վստահութեամբ
կը քնանային։ Նմանապէս հայերը կ'ընդունէին իրենց

տան մէջ։ բայց թուրքին մօտ ոչ կ'երթային և ոչ այ-
թուրքը իրենց տան մէջ կ'ընդունէին։

Մկրտիչի ամէն մէկ յաջողութիւնը նոր ծրագիրնեւ-
րու եւ ընդարձակ գործունէութեան ասպարէզ կը բանար-
իր բոլոր մտածումը իր էութիւնը մէկ բանի շուրջ կը
գառնար՝ զինել հայութիւնը իր ամբողջութեամբ, ի պա-
հանջել հարկին իր գոյրւթեան պայքարը պատուաւոր տաշ-
նելու համար։ Անոր համար այն օրը՝ ուր հայ ցեղը իր
զարաւոր թշնամիին գէմ յանդիման պիտի գար, անխու-
սափելի էր։ Հայ ժողովրդի հսկայաքայլ յառաջացումը
թուրք յետագէժ ժողովրդին անհանգուրժելի էր։ Ճիշտ էր
իր հաշիւը, բայց աւաշող չէր կարծեր որ այսչափ շուտ-
պիտի գար օրը։ Հակառակ որ անզըագէտ էր, Դաշ-
նակցական գպըցը սորվեցներ էր այն բբորը, ինչ որ
մտաւորական ընկերը չէր ըմբռնած։ Փաստ, որ ան միշտ
յունես և հեռատես եղաւ քան որեւէ մտաւորական զիշ-
կավար ընկեր, որ ժողովրդի սիրոյն ոչխարի պէս շորթու-
ուիլ զիտցաւ։ Ղեկավար մտաւորականին յեղափօխական
զործը գլուխ հանելու համար չի հասկցուեր թէ հնչ բանը
շուարեցուց ու ցեղել տուաւ իր նպատակէն։

Մկրտիչ մէկ վայըկեան իսկ շի տատամսեցաւ թուր-
քին հակառակ գործելէ։ Անզգործութեան օրերուն ահա պի-
տական փօսթի կողոպուտ կը կազմակերպէ։ Ուրֆայի զօ-
րանոցի չըս հերոսները զինուորական հագուստներով
մէյմէկ ձիու հեծած, իրենց սպային զեկավարութեամբ կը
մօտենան պետական թղթատարչին։ Նախօրօք պատրաստած
է կնքուած վաւերաթղթեր, իբր Ուրֆայէն մասնաւոր
պաշտօնով զրկուած մէկը, փոխարինելու թղթատարը։ Մը-
կրտիչ կը յուսար մեծ գումար մը ձեռք ձգել, ուրեմն
կ'արժէր այսպիսի վտանգի մը ընդառաջել։

Սըրուձի եւ Ուրֆայի մէջտեղ կը հանգիպի փօսթին։
Թուրք ենթասպային հետ բարեւի փարանակութենէ մը
յետոյ, կը հըամայէ անմիջապէս ետ գառնար ենթասպան
իր երեք զինուորներով փօսթը յանձնելով իր մեծաւորին,
հըամանը կը գործադրէ։ Մկրտիչ երբ կը տեղիկանայ թէ

փօսթին մէջ մեծ բան մը չկայ արժէք ներկայացնով եւ
մանաւանդ հնթառպային ներկայացած ժամանակ նկատած
էր անոր եւ իր հետեւրդներուն հայ ըլլալը, փօսթը Ռւը-
ֆայի մօտեցնելով, ձիավար պաշտօնեային կը թելազրէ
վայրկեան առաջ քաղաք հասնի, որովհետև ճամբաները
ապահով չեն եւ ինք շրջանները հոկողութեան տակ պիտի
պահէ:

Այսպէս Մկրտիչ իր գործը ձախողած համարելով
դատարկ ձեռքով չուղէր քաղաք մտնել: Անմիջապէս կը
մտածէ Ռասոթկէլէնեաննեց նոր զնած զիւղը հանդիպիլ:
Հոն կ'իմանայ կառավարական պաշտօնեաներու շրջան ել-
լը: Այս առիթէն օգտուելով, քիւրտ զիւղերը կ'սկսի շըր-
ջագայիլ, իրը պետական հարկահաւաք: Յաջորդ օր մինչեւ
երեկոյ մի քանի զիւղ կողոպտելով քաղաք կը վերադառ-
նայ: Պետական պաշտօնեան երբ այդ զիւղերէն կ'անցնի,
ապուշ զիւղացիներուն ձեռքը կը տեսնէ պետական կնիքով
թուղթեր, որոնք տրուած էին Մկրտիչի կողմէ: Ահա ան
այսպէս ինչ որ կ'ընէր, այնպէս կը կազմակերպէր որ
թուրք պաշտօնէութիւնը կը չուարեցնէր և աւելի զաշ-
մանալին, բացարձակապէս հայու գործ ըլլալուն կառկած
էր ձգեր:

Թուրք պաշտօնէութեան կաշառակերութիւնը համա-
քաւ հանած էր արդէն: Բոլոր ժողովուրդը կընար վատահ
ըլլալ որ երբ զրպունը զրամ ունի, ամենայն զիւրու-
թեամբ կընայ պրծիլ թուրք պաշտօնեային ձեռքէն:
Թուրքի իտալական պատերազմի նախօրեակին, ինչպէս սո-
վորական էր, թուրք սոտիկաններու ջոկատներ կը թա-
փառէին թուրք և արար զիւղերը, զինուրդցուներ հաւա-
քելու համար: Մկրտիչ այ իր խումբը կազմած ասպատա-
կութեան կ'ելլէ: Քանի մը զիւղ մտնելէ, ձերբակալելէ ու
կաշառք առնելէ վերջ, կը մտածէ թուրք պաշտօնեաներու
հետ ալ չափուիլ: Տօլամաճի մէջ կը պաշարէ հինգ հոգինոց
խումբ մը: Կը կեցնէ բոլորը: Զինաթափ ընելէ վերջ, զըր-
պաններն ալ կը պարպէ: Հինգ զինուրդներուն զէնքերէ
կ'առնէ: Անոնց ձեռքերը ոտքերը կապելով իրենց ձիերուն

պախուցով, ամէն մէկը յիսուն մեթր հեռաւորութեան
վրայ կը ձգէ ու կը հեռանայ:

Խումբը միշտ իրեն հետ ունի զանազան ձևի ծըպ-
տումի հագուստներ, ի պահանջել հարկին օգտագործելու: Մկրտիչ իրը արար՝ կը կողոպտէր պետական պաշտօնեան,
իրը քիւրտ արաք փախոսականը, իրը պետական պաշ-
տօնեայ՝ քիւրտն ու թուրքը: Ահա իր զործելու ձևը, մէկ
օրուան մէջ այս երեք ձեն ալ օգտագործելու հարկին տակ
կը գտնուէլ ելլրիմ:

Իր վերջին կողոպուտէն յետոյ Մկրտիչ կը հանդի-
պի երկրորդ ջոկատի մը: Կ'ուղեն խուսափիլ, բայց անհը-
նար կը գառնայ: Կոփւը կ'սկսի: Մկրտիչ պաշտպանուելով
Գարա քէօփերի զիւղին հիմացը գտնուող սե լեռան մէջ,
զինուրական հինգ հոգինոց խումբը կը քաշէ նեղ անց-
զինուրական հինգ հոգինոց խումբը կը վերջ չորսը կ'սպաննէ, իսկ
քերու մէջ: Տաք կոփւէ մը վերջ չորսը կ'սպաննէ, իսկ
հինգերորդը վիրաւոր կը փախի: Մկրտիչի խումբը պե-
տական սոտիկանի հագուստով կը մօտենայ քաղաքին: Բա-
ղաքին մօտակայ այգիներուն մէջ պահելով իր բոլոր կո-
ղոպուտը, զիւղերով կը մտնէ քաղաք, առանց վտանգի: Կա-
ռավարութիւնը կը հետապնդէ աւազակները: Առաջին
խումբը կողոպտողները արաբներ են, ըստ կողոպտուող
պաշտօնեաներուն: Երկրորդ կոփւ ընող խումբի վիրաւո-
պաշտօնեաներունը, յարձակողները քիւրտեր են եղած:
Կառավարութիւնը շշմած էր այս գէպերէն ու զլուխը
կորսնցուցած:

Այս օրերուն, աշխրէթապետներէն ալ մեծ վախ ու-
նէր կառավարութիւնը: Ասոր համար իր զործունէութեան
սահման դրաւ: Մկրտիչ այս բոլոր պայմանները նկատի-
առնելով նոյնպէս յանդուզն ու խիզախ զործերու ձեռ-
նարկեց: Ի հարկէ այս բոլոր զործերը նիւթականի կը կա-
րօտէր: Իր վեց եղբայրներով նահապետական ընտանիք մը
կը կազմէին, մէկ երդիքի տակ կ'ապրէին: Ներսէս և Մը-
կրտիչ միայն ամուսնացած էին: Բոլորն ալ անձնական
զործեր ունէին, այնպէս որ Մկրտիչ ընտանեկան հոգէն
զերծ, ազատորէն նուիրուած էր Սուրբ գործին:

1908-ի Սահմանադրութենէն զերջ Ուրֆացի հայը ուղեց ընդարձակուիլ, գիւղերու մէջ հաստատուիլ, քաղաքի կեանքը նեղ սկսաւ դար, ազատութեան հմայքը երազաներու դուռ բացաւ: Նախկին Սըրայի մարդիքը իրենց զըրամազլու խով սկսան գիւղեր զնել, իւրաքանչիւր ոք ըսկուաւ իր մէկ քանի սոկի իննայողութեամբ բաժնեատէը գառնալ զիւղի մը, զանազան շրջանի զիւղերու կարգին ծարակրակն ալ հայերը դնեցին, մէկ երկու տարուան ընթացքին զիւղը սկսան չենցնել, բայց որովհետեւ Սըրաբառ կան անսապատի եզերքին էր, անմիջական վարանդի տակ էր բազմահազար վրաններով Անէզէ աշիրէթին որ մէկ օրուան մէջ արտերը, մարդագետինները և պարտէզները կը չորցնէր իր միլիոնաւոր ոչխարներով և ուղաբրով: Թուրք կառավարութիւնը անկարող էր այս հորդան զըռսպիւու: Երկրորդ առարին որ բաւական բարգաւաճ էր բերքը և վախը կար Անէզիին, Մկրտիչ հոն ալ հասաւ, կազմակերպեց և փոքր զիմոգրութիւն մը բաւական եզաւ զիւղի որոշ մասի արտերուն ապահովութեանը: Ահա հոսաւ Մկրտիչ ցայց տուաւ իր կազմակերպողի ձերքը և ռազմաէրի ոգին: Հայ ժողովուրդի ինքնապաշտպանութեան որբազան զործին մէջ:

Ուրֆան ունէր երկու զօրանոց, մէկը քաղաքէն դուրս իսկ միւսը քաղաքին մէջ կը գանուիր: Քաղաքին հայց թաղը թուրքերու թաղէն կը բաժնուէր զիլսաւոր փողոցով մը: Մկրտիչի ու շաղրութենէն չէր վրիպած զօրանոցը, մանուանդ զօրանոցի կոնակի կողմը աւերակ էր, կար նաև ընդարձակ պարտէզ մը որ կրնար ծառայել իր զործունէութեան: Զօրանոցին կոնակը գանուած աւերակները շրջափակուած էր ցանկապատով մը: Ունէր փոքր խարխած դուռ մը, որուն կոնակը քարերով էր ամբացուած: Մկրտիչ իր ծրագիրը կը պարզէ իր անբաժանելի ընկերներուն՝ Յակուբ Շէքոյեանի, Յարութիւն Ռասթիւլէնիանի և Յարութիւն Եօթըբըինձեանի:

Ռամազանի զիչեր մըն էր: Թուրքերը իրենց ցորեկի անօթութեան պատճառով զբաղուած են ուտելով խմելով ու զուարձանալով: Մկրտիչ իր երեք ընկերներով կէս զիշերին պատրաստ էր: Իւրաքանչիւրը իր զինուորական հագուստով: Եթէ պատահէր որ մէկը տեսնար այս զինուորան մէկը, առանց կասկածելու պիտի լուչը՝ «հեռու կենամ այս զինուորէն, եթէ վրան նայիմ ինծի պիտի ուտէ»: Մէկիկ մէկիկ հեռացան, իրենց ժամադրավայրը միանալու իւրաբու, իրենց պաշտած գործին զուուլը:

Խումբը կը միանայ ամայի պարտէզին մէջ: Մըկրտիչ իւրաքանչիւրը իր տեղը գրած, կը մօտենայ մթնքաւնոցի պատին. Եթէրորդ անգամ չորս կողմը քննելով կը հաստատէ վայրին անմարդաբնակ ըլլալը: կը մօտենայ Շէքոյեանի, կ'առնէ իրեն նետ ու կ'սկսին երկուքը միասին հերքիւկիան աշխատանքին: Իրենց բոլոր գործիւքը կը կազմեն՝ երեք երկաթէ ցիցեր, մուրճ մը և պարան մը: Ցիցերէն մէկը կը տեղաւորէ պատին բացուածքին մէջ, վրան կենալով միւսը կը տեղաւորէ. այսպէս մինչեւ որ պատուհանին կը հասնի, Երկաթը երկու երեք անգամ վեր վար շարժելով, երկաթէ ցողունը տեղի կուտայ Մկրտիչի հզօր բազուկներուն: Ան պատուհանին մէջն է հիմայ: Պէտք է տախտակէ պատուհանը բանաբ:

Ուրֆայի չէնքերը քարաչէն են և պատերը մօտաւորապէս 70-80 սանթիմեթը լայնութիւն ունին. աշնապէս որ պատուհանին արտաքին կողմը երկաթէ ցողուններով փակուած են, իսկ ներքին կողմը տախտակէ պատուհանի փականքը կայ: Ուրիմն Մկրտիչ տախտակէ փեղկերուն բացուելուն կ'սկսի աշխատիր: Այս տշխատանքը բաւական ժամանակ կը խլէ: Բաւական գիւղութեամբ, վերջապէս կը բանայ փեղկերը: Ինքդինքը աւարին առջև կը գտնէ: Նախ մէկ-մէկ հրացան, (Զավիլի) կ'իջեցնէ. յետոյ չորս չափլի ներուն փամփչտակալները և սուինները: Զուանը կը կատէ սենեակին ներքին մասէն, չուանին վրայէն ըստ կը թուելով վար կ'իջնէ: Ընկերները պատրաստ են:

Դիշերապահի պէս զօրանոցին խարխած դուռէն գուրս ելլելու պահուն զինուորի մը կը հանդիպին որ գիւղութեալով վար կ'իջնէ:

չեր ատման այդ աւելքակներու մէջ կը պտտէր, Մկրտիչ խիստ յանդիմանութիւն մը կ'ընէ: Զինուողը սպայ մը կարծեւ լով լուռ ու մունջ կը հեռանայ: Փոքր խարիւլած դուռէն գուրս կ'ելլեն, ահա նեղ փողոցին մէջ են: Դէպի հայոց թաղը բարձրացող ուղղութիւնը կ'առնեն: Յանկարծ ձայն մը կը լսեն: Մկրտիչ ընկերներով թուրքերէն «հ'տ» կը պղուայ: Չորս կտրիճները ետ դառնալով կ'սկսին դէպի թուրքերու թաղին մէջ վաղեր:

Իրական վտանգի մէջ էր որ կ'սկսին վաղեր. 500 մեթի վրայ փողոցը զացուած կը զտնեն թախթերով: Մկրտիչ և Յակոբ ասէն մէկը իր ընկերներէն մէկը առած թախթերուն վրայէն միւս կրղմը կը նետեն, իրենց ընկերներուն գէնքերն ալ առած, աջի վրայ մզկիթին մէջ կը մտնեն, «զաշտը, զաշտը» պղուալով և սուխները քաշած օդին մէջ կը ճօճն: Գիշերապահները չուարած, կարծելով որ երկրորդ զիշերապահ խումբ մըն էր որ մզկիթին մէջ մտաւ հետապնդելու, թախթերը կը քանդին և կ'սկսին շուկային մէջ վաղեր:

Երկու հայ կտրիճները մզկիթին միւս դռնէն դուրս գալով շըջան մը կ'ընեն, Սէրային առջեկի չուկայէն Պաշա մէյտանէն հայոց թաղը կ'ելլեն, զէնքերը տեղաւորած և հագուստները փոխած, Մկրտիչ Յակոբին հետ մեծ լապտեր մը առած, սոտիկանատուներու առջեն անցնելով կը խուզ զարէ հեռուէն իր երկու ընկերները, վախնալով որ ձեր բակալուած կրնան ըլլալ: Երկու երեք սոտիկանատուներ հանդիպելէ վերջ, արգէն լոյսը բացուած կ'ըլլայ, յուսաւ հատ գործի կ'երթայ: Յակոբ որ իր կառքի ձիերը եօթնեղբարեաններու խանը կը կապէը (Հարանի դուռն էր իրենց խանը, կատարնալ թրքանոց), իրեն կ'ընկերանար:

Յակոբ իր ձիերուն կը նայէր, իսկ Մկրտիչ մերթ դուրս կ'ելլէր. աջ ձախ կը նայէր ու Յակոբին մօտենալով «շուներէն դեռ լուր չկայ» ըսելով նորէն կը հեռանար:

Արել բաւական մը բարձրացած, Յարութիւն Ռասթ կէլնեան և Յարութիւն Եօթըրինձեան չորոշտալով կուզ զան իրենց զինուորական համազգեստներովը: Մկրտիչ հեռուէն նշմարելով կը վաղէ խանին ցանկապատէն ներս

կ'առնէ: Առաջին անգամ ըլլալով իր ընկերներուն կը նեղացնայ և հագուստները անմիջապէս փոխել տալով կը հեռացնէ: Մկրտիչ իր տրամադրութեան տակ միշտ կը պահէր ամէն տարապի հագուստներ, թէ տունը և թէ խանը: Այդ օրուայ զգուշացումին պատճառը մինակ այն էր որ խանին դիմացի ոտափանատան մէջ շարժում մը նըշմարած էր, որ անսովոր թուած էր իրեն: Շաբաթներ յետոյ Աւրֆայի պատժական ատեանը 101 տարուայ բանտարկութիւն կուսար անոնց որ զօքանոցի մէջ, մուրճ և երկաթէ երեք ցիցերով զէնք են զողած: Այդ գատավարութեան ներկայ եւած եմ Մկրտիչի հետ:



Ինչպէս ըսինք, Ուրֆա Երկու զօքանոց ունէր. մէկը քաղաքէն գուրս, Պարիսպէն հեռու: Քաղաքը հին ժամանակներու մէջ պատերազմներու և կոխներու թատերաբեմ մը եղած է, թագաւորանիստ քաղաքը մը ըլլալով: Ճիշտ առող համար քաղաքը պարիսպով շըջապատուած է և մինչեւ այսօր Պէկ գաբուսը կոչուած, Հարան գաբուսը և Սամսատ գաբուսը, գուսները կը կենան հսկայ ու վիթխարի հասակով: Քաղաքին արևմտեան կողմի պարիսպը թուրք կառավարութիւնը փլեց և շնուռթիւններու զործածեց, ինչպէս քաղաքապետական հիւանդանոցը և քաղաքասպետական կամ կամուրջը և զրամատունը պանդոկով, քաղաքապետութեան քով ուր «հիւրասիրուեցան» Զօհրապ և Վարդակէս:

Վերադառնանք մեր պատմութեան: Դուրսի զօքանոցը — այսպէս կը կոչէինք — և Սզզային խանը — Միւլիշ իսանը — կոնակ կոնակի էին: Խանին մէջ կար մի քանի որբեր և արհեստաւորներ Մկրտիչ ուզեց օգտագործել այս պարագան: Խանին տանիքը զօքանոցէն բարձր էր, ուրեմն կը տիրապետէր զօքանոցին: Կազմած էր ծրագիրը, մէկ ակնարկով: Անկէ ալ պէտք էր օգտուիր: Պէտք էր օգտուիր, բայց ուէ կերպով հետք չպէտք էր ձգել Ազգային խանին վրայ:

Գիշեր մը չորս ընկերները պատրաստ էին: Ազգային

խանին տանիքէն երկու հոգի, Մկրտիչ և Յակոբ, առաւօտիք մօտ վար կ'իջնեն: Հսու մթերանոց չկար. ուրկէ՝ պէտք էր ճարել այս դէնքերը: Կը մօտենան զինուորներու պառկած սրահին: Զէնքերը բոլորը պատէն կախուած են: Կ'առնեն մէյմէկ հատ: Սուրիններն ալ կ'անցնեն, փամփշտակալներն ալ կապելով իրը պահակ դէնքերը ուսերուն, որահէն դուրս կ'ելլին, չմոռնալով մէյմէկ դէնք ալ ընկերներուն տանիլու կը մօտենան այն պատին որ կռնակը պարապէ. քար մը կը նետէ, ահա պարանի մը ծայրը կուզայ: Պարանին ծայրը կ'ամրացնէ տունիքին քարէ ձարթոնէն և մագլցելով պատին վրայ կ'ելլէ. թեր երկնցնելով Շէքօյեանին աէ կ'օգնէ. երկու կտրիձները պարանի վրայէն սահերով վար կ'իջնեն, խումբը լոիկ մնջիկ կը յառաջանայ դէպի Սամսատ գուռը, անկէ դէպի Թիֆլուուր արդէն ապահով են:

Մկրտիչ այս զօրանոցէն յետաղային բաւական դէնք և փամփուշտ յափշտակեց: 1915-ի զօրակոչին Դաշնակցական շատ մը ընկերներ պատասխանեցին: Այս զօրանոցին մէշ կային երկու յանդուգն քաջեր: Զօրանոցի հարաւային ճաւկատը, ելքի դրան կարգին 200 մեթր երկայնութեան վըրայ կային բազմաթիւ պատուհաններ: Մկրտիչ կը մօտենար այս շատուհաններէն մէկուն, անկէ կ'առնէր դէնքեր և ուղամթերք ու կը հեռանար:



Ասոնց կարգին կ'արժէ յիշել դէպք մը՝ որ թուրք կառավարութիւնը ամշանցուցած էր: Մկրտիչ իր չորս ընկերներով կը մտնէ զօրանոց, Սզգային խանի տանիքէն, ճիշտ այն ժամուն երբ Դաշնակցական ընկեր մը պահակ է զօրանոցի գքան: Ամէն մէկը երկուական չափլի առնելով ուղղակի զօրանոցին գուռք կ'ելլեն: Պատմական պարանը միշտ այնտեղ ամբացած էր:

Մկրտիչ այս զօրանոցին առջեկն երկու ջորի յափշտակած է իր բեռներով, շուաբեցնելով զինուորները: Կը մօտենայ զինուորի հագուստով, իրը ջորեպան: Իր խումբէն իրը թէ ետ մնացած կ'աճապարէ: Երկու ջորին առած կը մեկնի դէպի Տիգրանակերտ տանող ճամբան:

Քաղաքէն երբ գուրս կ'ելլէ, Ճիրիտ մէյտանի կոչուաչ տեղէն ճամբան դէպի աջ կը թեքուի ու Կարմուճի ճամբան կը բանէ: Կարմուճի ճամբուն վրայի ջաղացքը չի հասած մեծ փոսերուն մէջ կը տեղաւորեն փամփուշտի անտուկները, ջորիներուն ալ մէկ մէկ հարուած տալով կը հեռացնեն:

Երկու օր վերջ շրջանի գիւղացիները ջորիները յանձնելու ժամանակ ամէն բան երևան կ'ելլէ: Թուրք կառավարութիւնը շատ լաւ գիտէր որ Մկրտիչի գործն է, բայց ինչպէս ձեռք ձգել անկարելի էր. իսկ Մկրտիչի հետ գործ ունենալ կրակի հետ խաղալ կը նշանակէր: Թուրք կառավարութիւնը ժամանակ շահիլ կ'ուզէր, այս ձեռվ հայ երիտասարդութիւնը օրէ օր բանակ կը դիմէր, հայ ժողովուրդի պաշտպանը իր ծուղակին մէջ կը ձգէր. քանի օսկերը կ'անցնէին, հայ պաշտպանուլական ջիղը կը տկարանար: Թուրք կառավարութեան խորամանկ ծրագիրն էր այս: Ան շատ լաւ գիտէր որ շատ հետապնդելու պարագաւ յին, Ուրֆայի հայը չպիտի ենթարկուէր իրեն, պիտի աւպըստամբէր, ինչպէս ցոյց տուած էր 1895—96-ի օրերուն: Ճիմայ որ քսան տարի անցած էր այդ օրերէն, Ուրֆացին աւելի նախապատրաստուած էր: Իր (Թուրքին) բոլոր ճիմերը ի գերեւ ելած էին, նորաձեռնեամբ զինուած Ուրֆացին զինաթափ ընելուն մէջ: Կ'ուզէր այս ձեւով նըրգաւակին հասնիլ: Կը գործադրէր իր բոլոր նենդ միջոցաւ պատակին համար: Կը գործադրէր իր բոլոր նուազագոյն վասով գուրս գալու համար:

Մկրտիչ այս բոլորը ըմբռնած էր: Կը գործադրէր իր կարգին ամէն միջոց առաւելագոյն վասով նահատակուելու, թուրք կառավարութիւնը իր զսպումի օղակները երաթալով աւելի կը նեղցնէր: Իր նպատակելտը դարձուցած էր Մկրտիչը բոնել, առանց վնասի, իսկ ան միշտ քաղաքի մօտակայ այգիներուն մէջ էր իր ընկերներով, կը հետապնդէր թուրք բանակին բոլոր շարժումները:

Օր մը յանկարծ կը յարձակին խումբ մը զինուոր ներու վրայ, վեց թուրք կ'սպաննեն և երկու հայ զինուոր թեթև կերպով կը վիրաւորեն, յափշտակելով չորս ջորի 53

ու կը հեռանան: Այս դէպքը կը պատահի քաղաքէն ոչ
այնչափ հեռու, հազիւ չորս քիլոմէթրի վրայ դէպի ֆարա
քէօփրի, այնաև ուր նահատակուեցան Զօհրապ և Վարդ-
գէս Գիշերուան մթութենէն օդտուելով քաղաք կը մտնեն
չորս ջորիներուն հետ:

Այս ջորիներէն ճերմակ ջորի մը մեր տունը տասնը
հինգ օր մնաց: Որովհետեւ մեր տան մէջ իբր էրիկ մարդ
ես էի, ևս առաւել մեր տանը վարձակալ էր Մուխթար
Արուը (նահատակուեցաւ Ռասոթէլէնեաններու տան դէպ-
քի օրը), այնպէս որ կասկած չկար: Մայրս որ միամիտ
էր, այսպիսի գործերէ ոչ կը հասկնար ոչ ալ կը հետաքըր-
քըրուէր, իր աղօթքէն զատ բան չէր զիտեր, երիտասարդ-
ներ են ջորին բերած են մի քանի օր մեր տունը պահե-
լու, ինչ կըլլայ, մեղք են տեղ չունին: Բայց կ'անցնէին
օրերը, խեղ մայսո կը նեղուէր, ինձի միշտ կ'ըսէր որ
երթամ Մկրտիչին ըսիմ որ զայ ջորին տանի: «Այս՛» կը
պատասխանէի: Գիտէի որ այս օրերուն անկարելի է ջո-
րիով զբաղիլ, անկէ կարեոր զործ ունէր: Օրին մէկն ալ
քիւրտ Զաղայի հազուսոտով մէկը հկաւ ջորին առաւ տա-
բաւ:

Յաջորդ օր քաղաքին մէջ չորս ջորիներու պատ-
մութիւն մը կար: Ջորիները ծախուտծ էին երկու զաղայի.
զաղաները որ քաղաքէն գուրս պիտի ելլէին, Սամուսատի
դրան մօտ կը ճերբակալուին: Կառավարութիւնը ծեծի
տակ կ'ուղէ խոստովանեցնել: Զաղաները կը պատասխանին
թէ թուրք մըն է իբրնց ծախողը. եթէ դիմացնին զայ կը
ծանչնան, ծխախոտ ծախող է թուրքը և Զիւֆթէ խանին
մէջ գնած են ջորիները: Թուրքը մեղի յայտնի Մկրտիչն
էր. Զաղաներուն մօտեցած է իբր վաճառական, ցորեկին
սակարկած է, իրիկուան մութին մէյ մէկ ոչմէք: դրած
ջորիներուն վրայ խանը տարած և ծախած է: Որովհետեւ
այդ օրերուն ջորի ունեցողները, ձի ունեցողները վախի
մէջ էին որ կառավարութիւնը պիտի առնէ, բոլորը կը
ծախէին: Զաղաները աժան զինով տառած էին և երբ Գա-
րած տաղին հասնէին կառավարութիւնը չէր կընար առ-
նել իբրնցմէ: Վերջապէս այս բոլոր բաներուն վրայ զա-

զափար ալ չունէին այս խեղճերը Ոյսպիսի գործեր մինակ
Մկրտիչը կընար ընել. մինակ անոր էր տրուած:

Այս դէպքերը կը ջղայնացնէին թուրք կառավարու-
թիւնը: Օրը օրին դէպքերը կը բարդանային: Այս օրերուն
Մկրտիչ Աւրփայէն կարմուճ զիւղը կը մեկնի, կառավա-
րութեան ուշագրութիւնը վրիպեցնելու համար, իր բա-
ցակայութիւնը քաղաքէն զգացնելու համար, մինոյն ա-
տեն քաղաքի հայութիւնը քի մը հանգիստ ընելու մտօք:

Գարա-քէօփրիի համբուն վրայ կը հանդիպի խումբ
մը զինուուրներու: Իր խումբով կ'սկսի հետապնդեր: Երբ
ձամբուն երկու կողմը սե քարերով լեցուն տեղը կը հաս-
նին, Մկրտիչ իր խումբը երկուքի բաժնելով, ամէն մէկ
խումբը մէկ կողմէն երկու կրակի մէջ պիտի դնէր: Առա-
շին սուլիչին որ անմիջապէս պատասխանուէր Մկրտիչին,
կրակի պիտի բոնէին խումբը: Այս օրերուն վախը չկար
հայ զինուուած զինուուրի, ուստի ազատ համարձակ բոլորը
սպաննելու էին:

Մահազգու սուլիչը գիշերային մթութեան մէջ կը
լսուի: Թուրքերը յանկարծակիի կուզան: Երկրորդ սուլի-
չի ձայն մը ու կրակ մը աղդէն ամէն բան վերջացած է:
Հայուկները աճապարանքով կը մօտենան սատակներուն,
տասնընինգ չափի, փամփուշտներով միասին կ'առնեն ու
լեռներով կը հետանան գէպի կարմուճ:

Աւարը արժէքաւոր էր: Թուրք կառավարութիւնը
չչմած կը հետապնդէ Մկրտիչի խումբը: Երկու օր վերջ կը
հանդիպին կաքմուճ զիւղին մօտ, Ա. Յովհաննէս լեռան
մէջ: Տեղի կ'ունենայ բուռն կոխւ մը մինչեւ երեկոյ: Գիւ-
շերը Մկրտիչի ճարպիկ ուազմավարութեան չնորհիւ, խում-
բը երեք զինով գուրս կուզայ կառավարութեան սեղմ ու
զօրաւոր չղթայէն, թշնամիէն տասնընինգ զոհ խելէն:

Այս կոուին մէջ ներկայ թուրք մը՝ Հէլէփ Մէհմուտ
(Գարի ծախող) կը պատմէ. —

«Կէս օրէ քիչ յետոյ լուր տրուեցաւ որ Մկրտիչ իր
խումբով կարմուճի մօտ լեռան մէջ է: Անմիջապէս մենք
ձիաւոցներս խուզարկութեան ելանք: Ինչու սուտ խոսիմ,
ևս միշտ հեռաւ կը կենացի, որովհետեւ այդ հանավարնե-

ըուն նշանառութիւնը տեսած էի ասկէ շատ առաջ (այս թուրքը հայու պէս հայերէն զիտէք. զինքը չի ձանչցողը հայ կը կարծէք. ասոր պէս շատեր կային): Ես տեսած եմ այգիներու մէջ իրենց նշան տոած առենը: Այգիի դրացի եղած ենք: Դեռ մեր հետախուզութեան մէջ էինք: Հետո եղած մի քանի ապուշներ, կարծես իրենցմէ ձարպիկը և կտրիմը չկար, առաջ անցան: Այնչափ մօտեցած ենք իրենց որ փոսի մը մէջ երեք հոգի պարկած են: Քիչ միաց վըրանին պիտի կոյսէինք: Երեքը մէկէն կրակեցին: Երեք հոգի հոն մնացին, խակ մենք փախանք: Այլու չի կրակեցին: Իրենց տեղը կորսնցուցինք մենք ալ:

«Երկու ժամ յետոյ լեռը շրջապատեցինք, մինչև և ըեկոյ կոխւ ըրբինք. մութը կոխից. այլու կոխւ անհնար դարձաւ: Առաւոտեան կանուխ յառաջացանք: Կրակեցինք պատասխան չկար, բայց վստահ չէինք իրենց վրայ: Կը վախնայինք մօտենալէ, որովհետեւ կը կարծէինք միշտ թէ թակարդի մը մէջ պիտի ճգեն մեզ: Վերջապէս սպաներու հրամանին վրայ յառաջացանք, բայց մարդ չի գտանք: Զարմացանք, չէինք հաւատար մենք մեղի: Ինչպէս սըլլր դած էին չգիտցանք, Գոտանք երեք մեռնալ, բայց զէնք չի կար վրանին և մեր ճգած տասնընինդ մեռեալներուն զէնքերն ալ չգտանք: Աւելի զարմանալին հոս էր, փախած էին և աւարն ալ հետերնին տարած: Ճիշդը ըսելով ես ուրախ էի որ այսպէս վերջացաւ, որովհետեւ ես ինձմէ կը վախնայի:

Այսպէս Մկրտիչ թէ՛ ուազմապէտ էր, թէ կազմակեր պող, թէ հմուտ ու անզուզական հնարամիտ: Իր նշանառութեան մասին գաղափար մը կազմելու համար յիշենք դէպք մը: Թէ՛լապիատի կողմէրը ջրաղացքէն դէպի կայարան երթալու ժամանակ, Յակոբ Շէքոյեանի հետ սկսաւ նշանառութեան: Իր տասնոցը քաշելով հեռագրական թեւ լերուն սկսաւ նետել, մէկ փամփուշ՝ մէկ թել, մէկ փամփուշ մէկ թել, այսպէս երեք թելերն ալ կտրեց: Քիչ անդին միւնոյն գործողութիւնը: Թելերուն վըայ ուէ թըռու

չուն որ նստած ըլլար առանց վըրիպելու վար կ'առնէք: Նշանառութեան մէջ հոչակ հանած էր: Պարապ տեղը չէր որ Հէլֆ Մէհմուտ սարսափած էր անոր և ընկերներուն նշանառութենէն:

Անդրագառնանք Թէ՛լ-ապիատի այցելութեան: Ան յարմարցուցած էր թրէնի վըրայ աշխատողներու հետ ալ գործ ունենաւ բայց լաւ արդիւնք չէր տուած: Այդ օրեւ ըուն եկած էր մի քանի սնտուկ ապրանք ստանալու և Ուրփա փոխադրելու: Ճիշդ այդ օրեւուն կասկածած էր այդ վտանգաւոր փոխադրութենէն, վիրջ տուած անոր:

Օն ամէն միջոց ի գործ կը գնէր իր նպատակին հասնելու համար: Հալէպէն զէնք փոխադրելու համար անզամ մը շատ նեղը մնացած և պահեստի տեղն ալ վըտանզաւոր դարձած, կարք մը կը վարձէ, առանց կառապանը տեղեակ ըլլալու, հինգ չափիլի կը տեղաւորէ կառքին տակը: Իր մինակը մէկ կառք մինչև Ուրփա ճամբորդութիւնը անյարմար և կասկածելի չի թուելու համար, Արքամամ Գլըռչիպաշեանին քենին Արուսեակ Գահվէճեանը հետը առած Հալէպէն կը մեկնի: Նախօրօք Ուրփա կը գըշէ, իր ընկերները կը հաւաքութին դիմաւորելու մաքով, եշէկ մէյտանի կոչուած տեղը, քաղաքէն դուրս: Հոս հասնելէն վերջ կառքէն կ'իջնեն և ապրանքները առած Ա. Սարգիս վանքին առջևէն Ուրփա կը մտնեն:

Հալէպէն Ուրփա զէնք փոխադրելու ժամանակ Արքուն խանին մէջ կը հանդիպի երեք քիւրտ շէյխերու: Երեկոյեան խանին գաւկիթը նստած շէյխերը իրենց զօլամներով կ'սկսին հայերու վրայ ծիծաղիլ և հայերու մասին վարկաբեկիչ խօսքեր ըսել: Մկրտիչ չի կընար հանդուրժել: Կոխւ ընելու ժամանակ չէր: Կառքերը զէնքով լեցուն էին: Ինքզինքը չի կընար զոտել: Վերջապէս փոխվրէժի միջոցը կը յղանայ:

Առաւոտ շատ կանուխէն կառքերը ճամբու կը գնէ, երեք շէյխերուն ձիերն ալ յծուած կառքերուն: Կառքերը որ խանէն զուրս կուգան, երեք նժոյգները առնելով Մկրտիչ կ'անհետանայ: Կոխւ խուսափող չէր ան, սակայն երբ ըանաւոր արգելքներ կը ներկայանար, պարտաւու-

բուած տեղի կուտար, բայց միշտ ձև մը կը գտնէր վրէժը լուծելու Գիշերը նախ քան հեռանալը, խանին պատն ալ կը ծակէ ու այսպէս կը հեռանայ: Ահա այսպէս միշտ կան խամտածուած ձեռվ կը գործէր:



Հէլէֆ Մէհմուտ կը պատմէ պատերազմի օրերուն՝
«Սոսու մը երբ Սու մէյտանի մզկիթին դիրքը քննելու զացինք, մինարէին տակը, պահակներու պառկած տեղը գտանք երեք մեռեալ և մէկն ալ մահամերձ վիճակի մէջ, իսկ մինարէին վրայի պահակները անհետացած: Շատ գժուաբութեամբ մահամերձ զինուորը պատմեց՝ զիշերը կէսին Մկրոիչ եղբօրը Սարգիսին հետ մտած են, մինարէի մէջ տասնոցները ձեռքերնին էժտիհարի պէս, բան մըն ալ չեն ըրած իրենց, մինակ պատէն կախուած զէնքերը առած ու հեռացած են: Երբ զինուորները զանոնք տեսած են, լեզապատառ եղած են: Երեքը արդէն յանկարծամահ եղած են, իսկ չորրորդը կիսամեռ վիճակի մէջ հիւանդանոց փոխադրեցինք: Իսկ մինարէին վերի պահակները երբ վար կ'իջնեն կ'իմանան պատահածը, իրենք ալ իրենց կարդին դիրքը ձգելով դիւզ կը փախչին:

«Արդէն Ուրֆայի պաշտպանութիւնը շրջակայ քիւրտերու և արաբներու միջոցաւ եղած էր: Այդ օրերուն քաղաքի բոլոր թուրքերն ալ հեռացած էին, մէկ մասը բաշնակ, իսկ մէծ մասը սարսափէն զիւղերը ապաստանած: Հայերու սարսափը այնչափ մէծ էր որ մէկը ես եմ, զիշերները որչափ կարելի էր հայոց զիրքերէն և թաղէն հեռու կը կենաւի, միշտ փախնալով որ հայերը զիշեր տահն կը յարձակին, յանկարծակիի բերելով կը խողխողին: Այսպիսի գէպքեր շատ պատահեցան: Արդէն այս գէպքերէն սարսափած քաղաքի թրքութիւնը հեռացած էր»:

Նոյն Մէհմուտը կը պատմէ. —

«Դեռ կանոնաւոր զինուորները չեկած Ուրֆան զըսքեթէ պարզուած էր թուրքերէն: Յաճախ զիշերային յանկարծակի յարձակումներ մեզի յուսահատեցուցած էին: Յաւըները մենք կը տիրապետէինք իրենց, իսկ զիշերները

կարծես քար, պատ ու սատանաներ կտրած մեր վրայ կը յարձակէին: Գիշեր մը փորձեցինք մհնք իրենց վրայ այդպէսիսի յարձակում գործել: Կէս զիշերին այդ օրը Քավիլեռէն եկած քսանի չափ զազաներ բռնեցինք, անոնց աշխորժակը լարեցինք և չորս հինգ ալ քաղաքի թուրքերէն, բանտի ոճագործներէն ընկերացուցինք ասոնց ու զրկեցինք Թուրքուրի Ուստա Հեսնց Միսցի Գէորգենց տանը վրայ: Այդ դիրքէն շատ նեղուած էինք և մեզմէ շատ զոհ էին խլած, նկատելով որ կեդրոնէն հեռու է կրնաք յանկարծակիի բերել:

«Գացած են մեր մարդիկը: Գերբպենց տունէն Գաւսապ Վանեսինց տունը կ'իջնեն: Անկէ ալ Պէվէր էֆէնտոնց տունէն յանկարծ Ուստա Գէորգենց բակը կը մըտնեն: Ոչ մէկին կը հանդիպին և ոչ ալ ձայն կը լսեն: Ինչ ընկենին չուրաբած, մեր մարդիքը կ'ուղեն ետ գառնալրետ որ կը դառնան, փողոցին գուռը գոց կը գտնեն: Մըկրտիչ արդէն լաւ կիրազի մերինսները թակարգի մէջ ըըռնած էր: Բոլորը մէկիկ մէկիկ սպաննած էր: Հրաշքով մէկ հոգի փախած ապատած էր: Այս բոլորը ան պատմեց ապաթէ ոչ լուր բերող նոյնիսկ չպիտի ունենայինք:

«Հայերը ոչ զիշեր ոչ ալ ցերեկին կը քնանային Անկարելի էր յանկարծակիի բերել, իսկ մենք կը սարսափէինք: Ամէն զիշեր մեր զիրքերը լքուած էին զըսքէ: որչափ կ'աշխատէնք նորերով, արաք կամ քիւրտ զիւղացիներով ապանովել, զիշերները մեր զիրքերը անկարելի էր, կարծես քարերը հայ կտրած մեր պահակները պիտի սպաննեն»:



Հաս խօսքը տանք Մկրտիչի ազգական և միւնոյն ատեն Հալէպի մէջ անոր յեղափոխական գործակից Պ. Գ.-ի որ պատմէ Եօթնեղբարեանի Հալէպի գործունէութիւնը. —

Թրքական բանակի մէջ հայոց զինուորազբութիւնը Մկրտիչն համար նոր սարպէզներ կը բանար, և ան չափազանց զգաւուեցաւ զինուորը ըլլալէն:

Բատալօթրքական պատերազմին, Հալէպ համախըմ-

բուռղ զինուրներուն մէջ Ուրֆայէն ալ վաշտ մը կար,
ուր կը գտնուէր ի միջի այլոց, Մկրտիչ:

Առաջին պատահումին տեսնուեցանք: Հ. Յ. Կու
ժիտէն բաւական ոսկեգրամ զրկած էր անոր հետ, որ տաս-
նոց ատրճանակներ ու մանր լաւ զէնքեր ծախու առնենք:
Քանի մը օրէն ճամբու դրինք պահանջուածը՝ հա-
ւատարիմ մէկու մը հետ:

Մկրտիչ յօժաբութեամբ էր եկած Հալէպ: Պարզեց
ինձի իր նպատակը. — ունէ միջոցով կառավարական զէնք
ձեռք ձգել:

Օրեր որոճացինք, ծրագիրներ գծեցինք և, զանոնք
իրագործելու համար, հինգ հոդինոց խումբ մը կազմե-
ցինք հաւատարիմ ու փորձուած ընկերներէ: Մկրտիչ խըմ-
բապետ, Հաճի Միցեկ, կառապան Խաչօ, միականի Բինիկ,
Սրո Նազարեան, բոլորն ալ նահատակուած:

Մեր նշանաբանն էր՝ «Հաւատառվ խոստովանիմ մի-
միայն զէնքի»: Այս նշանաբանին հայրութիւնը կը պատ-
կանէր Մկրտիչի:

Ու լծուեցանք գործի:

Կիրակի իրիկուն մը, ժամը 8-ի ատենները, Մկրտիչ
զիս գտաւ: Ածալպարանօք մեր ընկերները հաւաքել ուղե-
ցինք: Բայց Խաչօյէն զատ մարդ չկրցինք զտնել: Երկու
օրէ իվեր զէնք յափշտակելու համար ուսումնասէրած մէկ
միջոցը մեզ բացատրեց Մկրտիչ: Քաղաքէն դուրս ելանք,
միջոցը մեզ բացատրեց Մկրտիչ: Քաղաքէն դուրս եր-
գէպի արեւմուտք երկարող խճուղին, որը Պէյրութի եր-
կաթուղիի կայարանէն կ'անցնի, և հասանք քաղաքին ա-
կաթուղիի կայարանէն կ'անցնի: Հրամայեց մեզ ծառերու տակ
ըևմուտքէն հոսող գետակին: Հրամայեց մեզ ծառերու տակ
պահուիլ: «Ես կ'երթամ գէպի կամուրջը, հոն պիտի ըս-
պահուիլ: Աս կ'երթամ գէպի կամուրջը, հոն պիտի ըս-
պահում, մինչեւ մէկ կամ երկու զինուրներ գան անցնե-
լու. բաներ մը պիտի փորձեմ. երբ ձեր օգնութեան պէտք
ունենամ, կը սուլեմ, շուտ հասէք. ամէն պալքայի զէնք
մի՛ պայթեցնէք, մինչեւ ես նշանը չտամ. դանակը նոյն-
մի՛ պայթեցնէք, մինչեւ ես նշանը չտամ. դանակը նոյն-
մի՛ պայթեցնէք, մինչեւ ես նշանը չտամ. դանակը նոյն-

կը պահէր, քովը թագնուած ուրիշ զէնքերու հետ: Մեր
«մի՛ ըներ, վտանգաւոր է» եւ նման զիտողութիւնները ի-
զուր անցան: Քիչ զերջ կամրջի վրայէն անցնող երեք
մարդերու միացաւ Մկրտչի ստուերը: Զինուրները ըլլալու-
էին, որ քաղաքէն իրենց վրանէ կայանները կը վերա-
գառնային:

Օդը խոնաւ եւ մութ էց: Երբեմն անցնող կառքերու
լուսով կը տեսնէինք զինք, որ զինուրներուն հետ կը
քալէր: Ծառերու ստուերներուն մէջէն կը հետեւէինք իւ-
րեն, հնար եղածին չափ մօտ ըլլալու համար: Յանկարծ
խուլ թնդիւն մը լսեցինք: Ճամբուն վրայի ստուերները
իրար խառնուեցան խուճապով, մէկը ինկաւ, հատ մըն ալ
հատ մըն ալ: Խաչօին հետ հասանք խճուղին, սուլիչի նը-
շանը չառած: Մկրտիչ ինկածներու վրայէն փամփուշտնե-
րը կը քակէր. երբ մեղ տեսաւ, ըսաւ արաբերէն՝ «Պէնքե-
րը վերցուցէք»:

Կէս ժամ վերջ քաղաքի արեւմուտքը գտնուող քա-
րայըներէն մէկուն մէջ ապաստանած էինք, ուր առաջին
անգամը ըլլալով հարցուցինք՝ «Ծօ Մկրտիչ, հա՞յ չըլլային»:
«Չէ», հետեւնին քալած ատենս ստուգեցի ոյզդ կէտը», ը-
սաւ: Բացատրեց, թէ նկատած էր զիշեր ատեն զինուրնե-
րուն զէնքով հոնկից անցնիլը, ոյզդ կէտին քաղաքէն հե-
ռաւորութիւնը, օդին ամպոտ ու մութ ըլլալը, որոնք յա-
ջողութեան զրաւականներ էին: Բնաւ չըսաւ, թէ ինչպէս
կը գործածէ ձեռքի խարազնը, իր ծայրի կապարով:

Այդ զիշեր ուշ ատեն ապահով տուն հասանք ու-
ղէնքերը պահեցինք:

Այս խիզախ ձեռնարկին երկրորդ փորձն ալ յաջող
անցաւ, բայց զինուրականութիւն, քաղաքալիտութիւն
ոտքի հանեց: Ոստիկաններ, ոստիկան զինուրներ, շրջիկ
պահակներ քաղաքին ներս ու գուրսո կը վլստային: զի-
շեր ու ցորեկ ունէ կասկածելի կը ձերբակալուէր: Մկրտչի
արաբերէն հրամաններ տալը, խուզարկութիւնը չեղել տը-
ւած էր մեր հետքերէն: Երեսունէ աւելի կասկածելի ա-
րաբներ ձերբակալուած էին արդէն, քանի որ կառավա-
րութիւնը կը կասկածէր արաբ զաղտնի կազմակերպու-

թեան մը վրայ:

Այսպէս, մենք ամբողջ ամիս մը հանդիսաւ ըրինք:
Երբ քաղաքի եւ շրջակայքի հսկողութիւնը թուլցաւ
և ժողովրդի առասպելական ըստ՝ ըստ անհերթ գաղթեցան, փոխ
մորես և անձրւոտ օր մը դարձեալ դարանակալ կ'սպաս
սէինք: Մկրտչի կարգադրութիւնով բոլորս ալ զինուորաց
կան զգեստ հաղած էինք, որը վերջէն մեծ բարիք մը եւ
զաւ իրեն համար:

Այդ օրը զէպի վրանէ կայանները զացող զինուորաց
ները ստուար թիւերով կ'անցնէին, ընդհատ, հազիւ ժամը
անգամ մը: Հասկցանք, որ խճռւղիին ծայրը կեցած պառ
հակները կը հաւաքէին առանձին, առանձին եկող զինուորաց
ները, եւ այսպէս քանի մը տասնեակներով կ'անցնէին
կամուրջն: Վերագտուալ առաջարկեցինք, բայց ան պընչ
գեց քիչ մըն ալ կենալ: Օզը ցուրտ էր եւ անձրւոտ, զեւ
տակը յորդած, իսկ մենք ծառերու տակ, ցեխերու մէջ կը
դողդոյինք:

Կամրջին մօտերը երկու ստուերներու յառաջացումը
երեաց: Ան զգուշութիւն ազգարարեց մեզի եւ խիզախու
թեամբ զէպի կամուրջ ուզուեցաւ: Հազիւ կամուրջին
հասած էր, լսեցինք, որ կը հրամայուի իրեն կենալ: Հաւ
կառակ մէկ քայլին, պիտի սպաննէին զինքը: Եկան ու
հասան անոր եւ սպասնազին հարցուցին, «Ո՞վ ես, ո՞ւր
կ'երթս»: Ան արաբինքն պատասխանեց, թէ քիչ առաջ
անցնող զինուորներէն է եւ զէպի վրանները կ'երթայ, եւ
մեծ պէտքի մը համար կամրջին տակն էր իջած ։ Զինուորաց
ները, որ պահակներ էին, հայհոյելով ըստին, «Զի՞ս զիտեր
այս կողմերուն վասնդաւոր ըլլալը»: Եւ կը ստիպէին
զինք որ արագ քալէ: Պիտի տաննէին ստուգելու՝ ո՞ր գունչ
զին պատկանիլը:

Եղած տեղերնիս շշմած կեցանք: Եթէ մինչև կայան
տանէին, զէշ պիտի ըլլար, ի՞նչ ընել: Հեռուէ հեռու,
գաղտագողի կը հետեւէինք անոնց, մամտալով միջամտելու
միջոցի մը վրայ: Յանկարծ զէնք մը պայմենացաւ: ձայնէն
հասկցանք մավզէր ըլլալը: Խաւար էր, եւ ընաւ ըստն մը
չէինք լսեր: Խորհեցանք, որ զարկին զայն: Վազեցինք

զէպի խճռւղին՝ ցեխսաւ փոսերու մէջէն: Դեռ չհասած ան-
անզ կառքի մը որարշաւ զայլ, եւ անոր զոյգ լոյսերին
չտեսնուելու համար՝ փոսի մը մէջ սմբեցանք: Կոռքը մեծ-
մէ քիչ անդին կեցաւ, մէկը անքրցով օգնութիւն կը կան-
չէր, կառքէն երեք մարզիկ րջան, զետնէն մէկը կը վեր-
ցընէին, մօտեցանք ու սիրտ ըրինք նայելու, թէ արդեօք
Մկրտչին էր: Ան չէր, եղկու զինուորներն էին, մէկը
եղկնցած էր անդզայ, իսկ վիրաւորուածները արիւններու
մէջ էին: «Փախա՛ւ, այս կողմ փախաւ, զէնք յափրշտաւ
կողներն են», կ'ըսէր մէկ վիրաւորը:

Օգաուելով անոնց չփոթէն, հեռացանք՝ որքան որ
կրնայինք: Կառքի մարզիկ սկսան օգնութիւն կանչել:
Քիչ յետոյ շրջիկ պահակներուն սուլիչները սկսան շվալ:
Փախչիլ, ազատիլը մեզ համար զիւրին էր, բայց ո՞ւր էր
Մկրտչիչ: Տուինք մեր նշանը, մեզմ կերպով սուլելով: Կա-
մուրջի մօտերէն պատասխանուեցաւ: Վազեցինք զէպի հոն
եւ ողջ առողջ գտանք զինք, որ ըստաւ.

«Յիմարնե՛ր, ինչո՞ւ չփախսաք, չէ՞ որ ես ձեզ նշան
տուի, է՛, հիմա ալ պաշարուած ենք, զոնէ հս մինսկ ըլ-
լայի, ինչեկցէ, առէք սա զէնքերը, յառաջացէք ծառերու-
տակէն, որքան հնար է: ևս զարձեալ կամուրջը պիտի ել-
լեմ: երբ զիս տեսնեն, զէպի ինձ պիտի խուժեն, դո՞ք ալ
օգաուեցէք պատեհութիւնէն ու փախէք: իմ մասիս մի՛ մը-
տածէք»:

Եւ շուլուեցաւ կամուրջն իվեր: Հօն կրկու անզամ
կըսկեց: Նկատած էին զինքը եւ զէպի ան կը վազէին: կը
Ռուրկից բուսան այլքա՛ն զինուորներ, չհասկցանք: կը
վազէին կանչուուելով եւ զէնք պայմենացնելով: Մկրտչիչ
երկրորդ անզամ կրակեց եւ իւրաքանչիւրին՝ կամուրջին
ծայրերը գտնուող լամբերը ջախջախեց: Խաւար տիրեց
ամէն կողմ, փոթորիկ, անձրեւ, գոռու գոչ եւ զէնքի
ձայներ խելայեղօրէն իրար էին խաւանուած:

Նկատեցինք որ հակառակ իր հրամանին, զեռ տես-
զերնիս էինք: Յոյց տուած ուզութեամբ յառաջանալ ան-
հոնարին էր, ուրկէ զէպի մեզ վազողներու ոտքի ձայները
ու լսէինք: Անզիի կողմը խճռւղին էր, աւելի վասնդա-

ւոր: Ապահով մինակ ճամբան որ կար, զետակը կը կտրէք: Պէտք էր ջուրէն անցնիլ Երկու սստումով հասանք և մտանք ջուրը: Ցուրտ էր, ակռաներս սեղմած՝ յառաջացանք մինչև մէջտեղերը, ուր խորունկ էր ու հոսանուած Խօսակցութեանց ու ոտքի ձայներ լսեցինք ափերէն. չուքանք ջուրին մէջ, շունչ առնել կարենալու չափ: Երկու եղերքներէն ալ վազելով մարդիկ կուգային բարձր խօսելով: «Այս կողմէն փախան, ևս տեսայ», կ'ըսէր մէկը: «Երեք հատ էին», կ'ըսէր միւսը: «Այս կողմ սատանայ իսկ չկայ», — կ'ըսէր ուրիշ մը: Եւ վազելով կ'որոշէին մինչեւ պահականոց երթալ. ու անցան հովի մը պէս:

Ելանք ջուրէն, վաղեցինք քաղաքին ուղղութեամբ, ազատելու եւ տաքնալու համար Ուէս ստուեր, ոտնաձայն կը ցնցէր մեզ, կը գողգղայինք, հանդերձնիս սառիլ ըսկած էր: Երբեմն վաղելով, երբեմն պահուելով, հազիւ կէս գիշերին մեր որոշեալ տեղը հասանք: Քարացած մընացինք: Մկրտիչ մեզմէ առաջ հոն էր, չորեցը փոխած, անհոգ՝ զան մը չպատահածի պէս մեր երեսին կը խընդար: Եւ կարծես արգահատելով մեր վրայ՝ ըսաւ. «Այս կերպ ձեռնարկներու վերջինն է այս»: Իրաւ, անկէ վերջ այս կերպը ալ չփորձեցինք:

Մեր կեանքին զին արժող հօթը կտոր զէնքելը
ճամբու դրինք զէպի նւրֆա:

Դարձեալ հանդարատած էր քաղաքը, բայց ոստիկա-
նութիւն և զինուորութիւն աշալուրջ կը հսկէին։ Զէնքի
համար կարգ մը արար ոռուներ խուզարկուելուն համար,
արաբները փրփրած էին կառավարական պաշտօնեանեցու
զէմ։ Գրգումը կը տարածուէր, որուն առաջքը առնելու
համար խուզարկութիւնները դադրեցու պին։

Ամբողջ ձմեռը եւ գարնան սկիզբը ձեռնարկ չըրինք միայն 2000-ի չափ վամփուշտ ծախու առինք անհատներէ : Զէնք ծախող չկար. ո՞վ կը համարձակէր կառավարական գէնքը ծախող հանել:

Անդործութիւնը ջղայնացնել սկսած էր Մկրտիչը :

Կարծես մեղմէ բարկացած՝ ամբողջ տասնեւհինգ օր էր որ
չէր երեար: Վերջապէս, օր մը, ուշ գիշերին եկաւ. աչքե-
րը անսովոր կը դառնային, տարօրինակ փայլով մը: Իր
գէմքին արտայայտութեանց այնչափ վարժ էինք, որ շատ
անդամներ լոելեայն կը կուհէինք իր միտքը:

Մեր «խելք (բարի) ըլլայ Մ'կը, ի՞նչ կայ» հարցում
մին, պատասխանեց «չուտ մը հագուէ, դուրս պիտի եր-
թանք»: Եւ աճապարանքով սկսաւ իր զինուորական ըդ-
գեստը փոխել: Միենայն ատեն կ'ըսէր, թէ մէկը գտած է,
որ 25 կտոր կարձ մավզէրներ ունի, իւրաքանչիւրը 500
փաժփուշտով ու հատին գինը տասը ոսկի: Խոստացած էին
զէնքերը ցոյց տալ: Պիտի երթայինք տեսնել զանոնք: Եւ
եթէ հաւանէինք, գնին մասին պիտի համաձայնէինք: Ծա-
խողը Օմար անունով հարիւրապիտ մըն էր, որուն վաշ-
տը Դամասկոս մեկնած էր, իսկ ինք իրը պահեստի հըրա-
մանատար մնացեր էր Հալէպ, իր քարտուղարին՝ Խալիս
պէջի հետ: Շատ մը բաներ գողցած էին զէնքերէ զատ եւ
պիտի ծախէին: Նոյնպէս պատմեց, թէ ինչպէս, եւ որմէ՛
տեղեկացած էր իրողութեան եւ ինչպէս տեսակցած էր Օ-
մար պէջին հետ:

Բիշ մը վերջ հասած էինք բանուկ ճամպու մը վը-
բայ, չէ՞քի մը առջեւ որ իրը զինուողական ակումբ կը
գործածուկը:

Գողը սրտիս ներս մտայ Մկրտիչին հետ: Վաթուունէ
աւելի զինուորականներ, տարբեր աստիճաններով, կը ըզ-
քոսնէին, կը կարդայէին՝ ցըռւած սրահին ամէն կողմը:
Մկրտիչ, մի քանիները բարեւելով, յառաջացաւ գէպի ան-
կիւն մը, ուր պատուհանի մը առջև մէկը նստած էր ճեր-
մակախառն մազերով, հարիւրապետի ուսնոցով: Բարեգէմ
եւ վայելուչ մէկն էր: Բարեւեց զայն ու նշան ըրաւ ինձ
մօտենալ: զիս ներկայացուց Օմաը պէջին իբր հարզուստ
չէրքէղ մը, Պումպուձ*) քաղաքէն, որ զէնքերը ծախու-
առնել կ'ուզէի: հկած էի անձամբ տեսնելու զէնքերը եւ,

*) Պաւմպուն Հալեպի մօսակայ բաղաբներին է, ու
ունի սուլար չերեկ գաղքականութիւն մը:

եթէ հաւնէի, գնին մասին համաձայնիլ դժուար չէր: Հիւ-
ացած այս ներկայացման ձևէն, կը խոնարհէի իբր հաս-
տառում Մկրտիչի ըսածներուն եւ այսպիսով կրնայի ծած-
կել չփոթութիւնու: Ու Մկրտիչ սկսաւ լեզու թափել: հա-
յերէնի մէջ այնքան վարժ չէր, որքան արաբերէնի: Կը-
կար խօսեցաւ, վերջապէս, հարիւրին տասն ալ ապահովեց
իբր միջնորդչէք:

Օմար պէյ, որ համոզուած կ'երեւէր, կանչեց իրեն
տարեկից, կարճահասակ, մօնղօլ դիմագծով Խալիս պէյը:
Երկու սպաները տեսակցեցան եւ համաձայնեցան զէնքերը
ցոյց տար: Անմիջապէս ճամբայ ելանք դէպի իրենց տու-
նը, որ հեռու չէր:

Փոքրիկ բակով, միայարկ տուն մ'էր Պապի-Ճընէյ-
նի մօտ: Մկրտիչ մշտեց զիս: Հասկցանք, որ տունը մարդ
չկար, մինակ իշենք կը բնակէին: Ներս մտանք: Երեք
սենեակ եւ մէկ խոնանոց ունէր: Սրահը առաջնորդեցին
մեզ, ճրապը վառելէ վերջ: Թրքական քաղաքավարու-
թեամբ սկսանք, բայց շուրջ մը նիւթին հասանք: Բարին,
թէ ամբողջ զէնքերը հոն չեն, միայն մէկ հատ կար իբր
նմոյց: Եթէ հաւնէինք, միւսները բերելը գիւրին էր: Խա-
լիս պէյ գնաց զէնքը բերել միւս սենեակէն եւ 15 րոպէի
չափ ուշացաւ: Մկրտիչի հետ մեր կասկածի նշանները փո-
խանակեցինք: Ես նստած էի ճիշդ փողոցի գրան զէմ,
դուրս գացող չկար, եւ ոչ ալ մատնութեան մը միտուժ
Օմար պէյի քով, որ մեծ հաճոյքով կը պատմէր, թէ ունի
մեծ քանակութեամբ հալած կարագ իւղ, թիթեղներու մէջ
լեցուած, ըրմպուներով գարի, ձիու պայտեր, գամեր եւն: Մկրտիչ գիները կ'իմանար եւ կը խօստանար բոլորը ծա-
խել, հարիւրին քսան միջնորդչէքի փոխարէն: Վերջապէս
Խալիս ներս մտաւ զէնքով: Մկրտիչ եւ ես նայեցանք
զէնքին: Բնաւ գործածուած չէ: Ակսանք սակարկութեան
եւ տասը ոսկիէն չորսի իջանք: Դրամը վճարելով զէնքն
ու 1000 փամփուշտ առնելով մեկնեցանք, յաջորդ օրը
ամբողջ գրամը վճարելու եւ ամբողջ զէնքերը մէկէն վեր-
ցնելու պայմանով:

Յաջորդ օրը պատրուստ էինք: Կառապաննիս Խաչօն

չը: Ժամը տասին, գիշերը, պէյիրուն տունն էինք: Ներս
մտնելէ առաջ ամբողջ թաղը խուզարկեցինք: մատնու-
թեան վախ չկար: Կառքը հեռուն կեցուցինք, եւ Մկրտիչ
մինակ ներս մտաւ: Տաս ըոպէ չանցած վերադարձաւ,
փրփրած ու ջղայնոտ: Զէնքերը դեռ պատրաստ չէին: Կաս-
կածները կ'ամրանային մեր մէջ, մատնութեան մը մա-
սրն: Խօստացած էին շաբաթ գիշեր անպայման յանձնել
միւս զէնքերը:

Այս անգամ կարգը Մկրտիչին էր շաբաթ օբուայ-
ժամագրութիւնը չյարգել: Այդ օրը ցորեկ ու գիշեր հը-
կեցինք: Կասկածնիս հաստատուեցաւ: Բայց միւնոյն ա-
տեն դէպի տունը ունէ փոխագրութիւն ալ չեղաւ: Այսպի-
սով չորս օրեր հսկեցինք: Երբ ապահով եղանք, թէ վը-
տանգ չկար, որոշեցինք վերջին փորձ մըն ալ ընել: Կառք,
կառապան եւ ամէն ինչ կարգագրելով՝ ճամբայ ելանք:
Այս անգամ կառքը հեռուները թողուցինք Խաչօնին հետ:
Բենիկը զոնապան թողլով՝ Մկրտիչին հետ ներս մտանք:
Բարենիկ փոխանակեցինք: Տրամադրութիւնները լաւ էին
մինչեւ այն ատեն, երբ հարցուցինք զէնքերը: Դարձեալ
ներողութիւն խնդրեցին եւ ըսին, թէ գեռ պատրաստ չէին:
Երբ գեռ Օմար պէյը խօսելու վրայ էր, Մկրտիչ, մէկէն
դոյց տասնոցները քաշելով, Տրամայեց ձեռքերը վեր վեր-
ցնել Աչքերը, գէմքը արիւն կտրած էր եւ այնքան ըս-
ցըները Աչքերը, գէմքը արիւն կտրած էր եւ այնքան ըս-
ցըները առնելով, միւս սենեակները եւ խոհանոցը
ըանալիները առնելով, միւս սենեակները եւ խոհանոցը
աչքէ անցուցի: Խոհանոցին մէջ ցածլիկ պահարան մը
կար զոյ: բանալիով բացի: Ներքնայարկ տանող սանդու-
կար լութիւն կար: Եղայ, լութիւն մը վառեցի եւ տեսայ օրն-
իը բացուեցաւ, իջայ, լութիւն մը վառեցի եւ տեսայ օրն-

մտաւ: Օրանը, ուր Մկրտիչ ձեռքերուն զոյդ զէնքերովը
մտաւ: Օրանը, ուր Մկրտիչ ձեռքերուն զոյդ զէնքերովը

սմբեցուցած էր զոյդ մը պէտքը, ոբոնք, ո՞վ գիտէ, ինչ
շե՞ր կ'անցնէին մտքերնուն. այնքա՞ն զորչ էր իրենց
դէմքը:

Յերած զէնքերնուն ի տես. Օմար պէտքանձաւ
գին սկսաւ, թէ իրենք կասկածած են մեր վրայ, թէ մի
գուցէ մենք խածիյէներ ըլլայինք: Երբ կը խօսէ՛ Մը
կըտիչի շըթները դողդղաւ սկսան: Գիտէի, թէ երբ շըթները
դողդղային, ալ դատողութիւն չէշ մնար իր մէջ,
վայընի մը կը դառնար:

«Կեցիր, — ըսի, փոխանակ զէնքի, դանակներով
գործենք. ձայնով մենք զմեզ մատնած կըլլանք»:

Վայըկեանէ մը պատասխանեց.

«Գնա՛ կառքը բեռ, տղաքը կանչէ, եւ վերցուցէք
ամէնը, եւ այս չուները թող ինձ . . .»:

Տղաքը եկան, եւ կէս ժամ վերջ ամէն ինչ բեցած
երեք ընկերներով ձամբայ ելանք: Յետոյ վերադարձայ
ներս, գուռը գոցեցի եւ Մկրտիչին հետ ամբողջ ժամ մը
մեր սպառնաւիքին տակ պահեցինք թուրքերը, մինչև որ
ըստ մեր կարգադրութեան, տղոցմէ մէկը վերադարձաւ
ապահով, թէպէտ բաւական ուշացաւ:

Վերջապէս, եկուտ մեր հսկայ Բենիկը երեք հոգի
եղանք: Այն ատեն Մկրտիչ հրամայեց կապեւ Օմարին ձեռւ
քերը եւ ոտքերը, նոյնպէս բերանը, մինչ ինք Խալիսին
կը հսկէր: Վերջէն զայն ալ կապեցինք, եւ Մկրտիչ քա-
ռող մը խօսեցաւ անոնց: —

«Վեհանձն մարդիկ ենք մենք. ձեզ կընանք կտոր
կտոր ընել ու հեռանալ, բայց չենք ուզեր ընել: Դուք մեր
վրայ կասկածեցաք, մենք ալ ձեր վրայ, հիմա յաղթակա-
նը մենք ենք: Ու կ'երթանք վստահ ըլլալով, որ մեր ա-
ւարը տեղը հասած է: Եւ ձեզ կապուած վիճակի մէջ պի-
տի թողունք, մինչև քակուիք, մենք ալ աղատած կ'ըլլանք
իսկ ձեր քակուելէն վերջը յայտնի պիտի ըլլայ, թէ դո՞ւք
էք մատնիչները, թէ մենք. այն ատեն վայ մատնիչնե-
րուն»:

Հովի պէս մեկնեցանք անկէ:

Յուռթի աւաբ էր — 26 կարճ մավզէրներ, 15000-էն-

աւելի փամփուշտով:

Հրաշալին այն էր, որ այս ամբողջ զէնքերը և
փամփուշտները մաս առ մաս Ուրֆա փոխագրողը միս մի-
նակ Մկրտիչն էր: Ծպառւած արար իշապանի մը պէս,
զէնքերը կը գնէր յարդով լեցուն երկու պարկի մէջ, եւ
իշուն բեցած ձամբայ կ'իյնար: Ամբողջ ամիս մը ձամ-
բորդեց: Եշերը և պարկերը Ուրֆա շահով կը ծախէր, Հա-
մէպ կուգար նորը ծախու կ'առնէր, մինչև որ լմեցուց
վերջին փամփուշտը:

Պալքանեան պատերազմին, Միջագետքէն, Պաղտա-
տէն ու Պաւեստինէն եկող զինուորներուն համար Հալէ-
պը կեղրանատեղի մըն էր. հոն վարժուելէ եւ զինուելէ
վերջ, դէպի ճակատ կը դրկուէին:

Մկրտիչ ալ Հալէպ էր, եւ ուսումնասիրած էր թուրք
բանակի փոխագրութեան միջոցները: Գիտ՛ր անոնց պա-
ռապօգութ, թափթփուք զնացքը ձամբու ամբողջ երկայն-
քին, եւ կ'իմանաց, թէ ի՞նչ ձամբով և զէպի ո՞ւր կ'եր-
թան:

Իր խմբով անոնց հետքին վրայ էր, երբեմն իրը
զինուոր, երբեմն իրը սպայ, ըստ յարմարութեան: Գրպանը
ունէր սպայի ուսուցներ, իրենց աստիճաններովը: Ուէ հանդիպումի՝ ճարպիկօրէն իր փոխէր այդ աստիճանները.
միշտ գիմացինէն աստիճան մը բարձր երկնալով բարկի
կեցնել կուտար զայն, կը հարցաքնէր, մինչև որ գործը
կը կատարուէր:

Հետեակ, յոդնած, ետ մնացող զինուորներուն հա-
մար հայը մըն էր ան. կը հրամայէր մեզ անոնց զէնքերը
վերցներ ի՞նչ յօժարութեամբ կուտային, թեթեցած շա-
րունակելու համար իրենց ձամբան: Երբ բաւական ըեռ-
նաւորուած կ'ըլլայինք զէնքերով, ետ մնալու կարդը մեզ
կուգար Մկրտիչ կը հրամայէր թուրք սպայի մը պէս եւ
զինուորները յառաջ կը քչէր, մինչ մենք նպաստաւոր
վայըկեանի մը, ձամբայէն կը չեղէինք, բրուրի մը ետին
կամ փասի մը մէջ կամ թուփերու տակ պահելու մեր հա-

ւաքած դէնքերը:

Քիչ վերջ ուրիշ խմբի մը ետևէն էինք: Այսպէս, ամբողջ ճամբու, երկայնքին կայանի մօտ կը վերադառնայինք: Գիշեր ատեն, մեր պահածները կը կեդրոնացը նէինք հեռու, մեզ ծանօթ տեղ մը: Բանի՛, քանի՛ անգամներ կրկնեցինք այս խաղը, Հալէպէն մինչեւ Պէյլան եւ ինքնտէրուն, երբեմն հետիոտն, երբեմն ձիաւոր:

Օք մ'աւ կառքի մը ծրագիրը յղացաւ Մկրտիչ: Կառք, կառապան, կազմածներ, ամէն բան պատրաստ էր արդէն: Ինք չավուշի աստիճանով, մենք՝ ի՛ թափթփուք զինուրները: Հասկաքաղի փոխգրութեան օրերնիս էր այդ օրը, որ դէպի Հալէպ մեր վերադարձին արիւնով ալ մկրտուեցաւ:

Հալէպի խճուղիին վրայէն դէպի մեզ եկող կէտեր մը նշաբեցինք: Շատ զղացինք, որ զարտուղի ճամբաներով չացինք, մանաւանդ ցորեկ ատեն: Մկրտիչ կը կարծէր, թէ անպատճառ նկատուած էինք: Կառքը ետ դարձուցինք ու կեցանք և ըրինք մեր որոշումները: Դէպի մեզ եկող խմբին՝ ծորակ մը իջնելով մեր տեսութենէն կորսուելէն օգտուելով, Մկրտիչ երկու ընկերներով մօտակայքարարուտներուն մէջ դիրք առաւ: Խաչօխն հետ հանցինք կառքին անիւը, ու սկսանք մեր կեղծ նորոգումին:

Վերջապէս, խումբը հասաւ մեզ, քանի մը սպաներ եւ 100-ի չափ զինուրներ էին, 30-40 ուազմամթերքով բեռցուած ջորիներով եւ երեք զնդացիքներով: Հարիւրապետ մը յառաջ եկաւ դէպի մեզ եւ հարցուց, թէ ի՞նչ եղած էր, ո՞ւր կը տանէինք այդ զէնքերը, ինչո՞ւ մինակ էինք, ո՞ւր էին մեր պահակները եւ դեռ նման հարցումներ, որոնց յաջողորէն պատասխանեցինք ըստ մեզ տուն տրուածին: Կ'երեի, թէ մեր պատասխաններէն գոհ մնաց որ հրամայեց երկու զինուրներու պահակ մնալ մեր քով՝ եւ մեզ օգնել մինչեւ յառաջիկայ կայանը, ուր պիտի իջեւանէին իրենք:

Այս անկոչ պահակները երկու թրքախօս անատօլ-

ցիներ էին, մեզ հետ աշխատեցան, քրտնեցան: Ամբողջ դէնքերը քանի մը անգամ վար առինք, եւ յետոյ կրկին շարեցինք, նախ ժամանակ շահելու, որ խումբը հեռանայ, եւ երկրորդ, որպէսզի Մկրտիչ երկնար: Որոշումնիս մինչև հոդ էր, անկէ անդին ի՞նչ ընել, մենք ալ չգիտէինք: Բայց Մկրտիչ կը յամառէր ձայն չտալ: Շատ ճամբայ ունէինք դեռ մինչեւ Հալէպ: Հապա սա երկու պահակները: Իսկ եթէ ուրիշ խումբերո՞ւ հանդիպէինք:

Անտանելի էր մեր վիճակը: Եւ որոշեցինք Մկրտիչը միջամտելու ստիպել, կառքին անիւը տեղը գրինք, ի մեծ ուրախութիւն զինուրներուն, եւ Հալէպի հակառակ ճամբան ընկեցինք: Պահակ զինուրները առջեկն կ'երթային խօսակցելով: Յանկարծ զէնքեր որոտացին, եւ մեր առջեկն զինուրները գիտապատ ինկան: Մկրտիչ երկացաւ իր ընկերներով: Սրտնեղած էր: «Ժամ մըն է որ ձեզի կը ըստ պասեմ, որ ճամբայ ելլէիք», — ըստաւ ինչ որ է: Քաշեցինք երկու գիտակները քարերու ետին, հողով եւ քարով գոցեցինք արիւնի հետքերը ու սրարշաւ ճամբայ ելանք դէպի Հալէպ, այս անգամ զարտուղի ճամբաներով:

Առանց միջագէպի հասանք, զէնքերը պահեցինք քաղաքէն զուրս, մաս առ մաս ներս առնելու համար կարք ու կազմած ոչնչացուցինք եւ որոշեցինք այս քաղաքավար կողոպուտին ալ վերջ տալ:

1912-ի Պալքանեան պատերազմին, թրքական բանակներուն անփառունակ պարտութիւնները մեծ յուսաւլքում յառաջ բնրած էին մինչեւ ներքին գաւառները: Պասալքութիւնը վարակած էր ամբողջ բանակը, բարձրաստիճան սպաներէն ւկսեալ մինչեւ յետին զինուրը: Կաշառակերութիւնը կը քայլքայէր կարգուսարքը: Խուճապ էր ամէն տեղ...

Այս էր զինուրութեան վիճակը Հալէպի մէջ, Պալքանեան պատերազմի զինադադարի նախօրեակին:

Իսկ բանակի պիտոյքները, պաշար, ուազմամթերք և փոխարարութեան միջոցներ ցրուած էին քաղաքին մէջն

ու գուբուր, տուներու մէջ, վրաններու տակ: Անոնց հըսկութիւնը յանձնուած էր անօթի գայլերու, որոնք ամէն սրբութիւն վաճառքի հանած էին, իրենց անկուչտ որկորը լեցնելու համար: Պահստի ու Քաղաքապահ խումբերը, որոնք մարզանքի համար Հալէպի կեղրոնացուած էին, օրինակելի պաշտօնուգուրեամբ վարակուած էին:

Այս երանելի օրերուն, պահստի խումբերուն կը պատկանէր մեր Մկրտիչն ալ: Յանդզնութիւնը, հնաբամտութիւնը հանդէս էր հանած ան, և հակառակ բոլոր զրկանքներուն, չէր ուզեր դասալիք ըլլալ: «Պղտոր ջուրի մէջ ձուկ որսալու ձիցդ ատենն է», — կ'ըսէր: Հասած զինուորէն փամփուշտ կը գնէր, որոնք իրենց ունեցածը ծախելէ վերջ, իրարմէ կամ պահստի կեղրոններէն կը գողնային:

Այդ ատեն մէկ փամփուշտի գինը իջաւ հինգ փառայի, հինգ հատը մէկ հացի...

Բարձր գինուորականութիւնը ամիսներ վերջ գտաւ ինքզինք, եւ սկսաւ պատերազմական պիտոյքները կեզրոնացնել որոշ կայաններու մէջ: Զէնքի եւ ուղմամը թերքի համար որոշուած էր Հալէպի հսկայ բերդը:

Մկրտիչ մասնակցիցաւ գէպի բերդը փոխադրութիւն ընող պահակներուն, «ել երթանք» ընելու համար: Օրեր տեսող այդ տաժանելի գործը արդիւնք մը չտուաւ, բայց անով պատեհութիւնը ունեցաւ ուսումնասիրելու ամբողջ բերդն ու շրջակայքը եւ զայն եզերով թաղերն ու փողոցները:

Հալէպի բերդը իր վիթխարի կազմովն ու տարածութեամբը քաղաքի կեղրոնէն հսկայ շրջան մը կը գըրաւէ: Բնական բլուր մըն է ան, արհեստականորէն ամրացուած, շրջապատուած է լայն խրամատով մը, պաշարումի ատեն ջրով լեցուելու համար: Դէպի գուրս մինակ ճամբան ամրակուռ կամուրջ մըն է, լայն խրամատին վրայէն ձգուած, պարսպապատ զոններով: Անոր կիսաւերաշտարակներն ու քանդակուած կամարները, սիւները, վիթխարի դոները, ոլորապտոյտ, գաղտնի անցքերը, ջըրամբարներն ու հոսուն ջրի ջրհարք, անոր ջրմուղին հին



ՄԿՐՏԻՉ ԵՈԹՆԵՂԱՐԵԱՆ
(Թրքական սպայի տարագով)

դարերու վսեմ ճարտարապետութեան անմեռ կոթողներ են:

Հայն ար իր քրտինքի բաժինը պէտք է ունեցած ըլլայ հոն, քանի որ կանգուն մնացած և արմարէ կամարներու քանդակներուն վրայ կ'երեին հատուկտոր հայերէն տառեր, անխղճօրէն չարդուած ու քելթուած...

Այս անառիկ բերդին հսկողութիւնը կամուրջի կողմէն է, որը կը պահպանուի քանի մը կարդ պահակներով։ Հասարակութեան համար մշտարը ի սպառ արդիլուած է։ Խոկ Մկրտիչ, իբր զինուար, մուտ գործեց հոն և օքերով մանրակրիտ քննեց, յանդուգն ձեռնարկի մը ծըագիրը պատրաստեց եւ իր ընկերները կանչելով պատուիրեց հատկալը. —

— Եզկու ընկերներով լուցկիներ, մոմեր ու մի քանի կտոր խուզարկութեան գործիքներ առէք, բերդի հարաւային կողմէն, աննշմար կերպով, իջէք գէպի խըրաւմատին մէջտեղ բարձրացող կիսափուլ աշտարակը և ըսկացէք որւնել գէպի բերդը տանող ներքնուղիի մը մուտքը ես գտած եմ, կարծեմ, ճամբայ մը, որ այդ աշտարակը կ'իջնէ։ Այսպէս, այս զիշեր գուք գըսէն, ես ներսէն, փնտունք ճամբան։ Եթէ պատահի, ող իրար հանդիպինք, ծրագիրս յաջողած է, եւ այս՝ մեր զլուխ-զործոցը պիտի ըլլայ։ Բերդի հսկողութիւնը մինակ կամուրջի և գոներուն վրայ է, անկէ ներս՝ տունիս չափ ազատ է, եւ ափիս պէս գիտեմ։ Այս զիշեր ժամը մէկին սկսինք մեր խուզարկութեան։

Ու մուշեր ու երկար պարաննեց առնելով՝ մեկնեցաւ.

Հստ մեր խոստման, այդ զիշեր պէտք եղած իրեւ զէններով, առանց միջազէպի, որոշեալ աշտարակին մէջնք, ճիշդ ժամը մէկին։ Խարխափելով իջանք մինչև ըստորին յարկերը երբ գատահ եղանք, թէ մեր լոյսերը գըրսէն չէին կրնար տեսնուիլ, վառեցինք զանոնք։ Ինքինքնիս գտանք շրջապատուած թանձը պատերով, նեղ անցքերով, պզտիկ սրահներով, գուրի մը չափ խոնաւ ու ցուրտ վայր մը։ Կողմնացոյցնիս ցոյց կուտար բերդի ուղղաւթիւնը, բայց մեր փնտունքը ի զուր էր գէպի այդ

կողմ ճամբայ մը գտնելու: Հսկայ քարերով թանձը պատ
մը կար վերէն մինչեւ վար:

Աշտարակի երկրորդ յարկի սրահներէն մէկուն մէջ,
քերդին հակառակ ուղղութեամբ, մինչեւ տոստաղ գիզւաց
քարակոյտի մը տակէն, լայն ու մաշած երկու աստիճան-
ներու երեսումը քաջալերեց մեղ քիչ մը եղբակացուցինք
թէ այդ աստիճանները պէտք է յանդէին անցքի մը կամ
գաղտնի սրահի մը: Եւ սկսանք հերթիւնան աշխատանքի
մը, ստուգելու համար մեր ենթագրութեան հյմարտու-
թիւնը:

Ժամ մը վերջ մաքրուած էին աստիճանները, եւ
գտած էինք հսկայ կամարակապ դուռ մը, տաշուած քա-
րերով ու շաղախով գոցուած: Մեզ համար աւելի տաժա-
նելի եղաւ անկէ քար մը խչելը, քան ամբողջ քարակոյ-
տին տեղափոխութիւնը:

Բացուած մութ ծակէն ներս սոդուկեցանք ենթա-
գրածնուս պէս, զառիվեր անցք մէր, բայց, կէս չըջան մը
ընելէ վերջ, դարձեալ մեր ճամբան փակուեցաւ նախոր-
դին պէս տաշուած քարէ պառով մը: Կոզմիացոյցը ցերդի
կողմը ցոյց տուաւ: Զլատիչ յոգնութիւնը մոռնալով, զոր-
ծի սկսանք: Հակառակ խոնաւութեան՝ մեր քրտինքը կը
վազէր: Հազրէ քարի մը չըջագիծը պեղած էինք, երբ
հարուածներու ձայներ լսեցինք: Ապասեցինք կրկնուելուն,
մեր ծակելիք պատին հակառակ կողմէն հարուածը կրրե-
նուեցաւ, մենք ալ պատասխանեցինք: Մկրտիչն էր: Այն-
պէս մը խանդավառուած էինք, որ, եթէ հսկայ ապառաժ
ա՞ըն ալ ըլլար մեր դիմացը, դարձեալ պիտի ծակէինք զայն:

Կէս ժամ վերջը խոչոր աստիճաններէ վեր բերգը
կը բարձրանայինք: Երկու հարթերէ աւելի աստիճաններէ
բարձրանալէ վերջ, բոլորակ սրահի պէս վայր մը հասանք
ուր մեր ճամբան դարձեալ գոցուեցաւ: Աշխատանքէ որ
ջարդուած էինք մենք, մայլեցանք, մոմերնիս կը բսպա-
ռէր. կէս գիշերը անցած էր, մինչդեռ նոր պատեր կային
ծակելիք: Այսպէս չոււարած՝ յարձակեցանք Մկրտիչի վրայ,
հարցնելով, թէ ինք ուրիշօց, ո՞ր ճամբայով եկաւ: Մը
կրտիչ ժպիտով ցոյց տուաւ պարան մը, որ մեր կեցած

սրահակէն վեր ուղղահայեաց կը բարձրանար եւ մութ
տեղէ մը կը կախուէր: Ու պատմեց:—

— Խուզարկութեան միջոցին, հանդիպած էի շատ
մը ջրամբաբներու, որոնք ջրով լցուն էին: Օր մը հատ
մը տեսայ, որուն բերանը երկու հսկայ քարերով զոցուած
էր, հակառակ անոր որ այդ ջրամբաբը պահակներու զոր-
ծածութեան համար աւելի մօտ էր քան միւսները: Հե-
տաքրքուեցայ, թէ ինչո՞ւ լքուած էր այսպէս: Երկու քա-
րերու ձեղքէն խիճեր նետել սկսայ, ցամքած էր: Մանկու-
կան քմահաճոյքով մը խիճեր նետել շարունակեցի: անոնց
տարօրինակ արձագանգները ուշադրութիւնս զրաւեցին:
Սւելի մեծ քարեր նետեցի: արդեօ՞ք . . . Այս', անոնք
աստիճաններէ վար կը զւրէին: Անմիջապէս ստուգելու
ձեռնարկեցի: Թուղթեր հաւաքեցի, ոլորեցի, բռնկցնելով
վար նետեցի, եւ որոշ տեսայ աստիճաններ, որոնք գէպի
վար մութին մէջ կը կորսուէին: Անոր երկարած ուղղու-
թեամբ վազեցի, գէպի բերդին պարխապը՝ խրամատին մէջ
տեսայ հսկայ աշտարակը: Այս բերդին գաղտնի անցքն ըլ-
լայու էր գէպի գուրս: Ալ յաջողած ենք. ճամբանիս հար-
թուած է: Այս անցքէն զէնք կընանք փախցնել: Զէնքի
ամբարներուն վրայ հսկողութիւն չկայ, եւ անցքին ալ
մօտ են անօնք: Ուրեմն զործի՛: Դուք վերադարձէք ձեր
ճամբով, ես ալ իմ պարանէ կամուրջով: Հանգստացէք,
վաղը կը տեսնուինք եւ մեր վերջին կարգագրութիւնները
կ'ընենք:

Յաջորդ օր մշտկեցինք մեր յատակագիծը: Պատ-
րաստեցինք պարանէ սանդուխ մը, բարակ ու ամուր չը-
ւաններ, պողպատէ սղոց մը (պատուհանին ձողերը սղոցե-
լու համար): Պործերն ալ բաժնեցինք հետեւեալ կերպով: —
ա) թաքստոցներ պատրաստել, բ) փոխադրութեան միջոց
հայթայթել, գ) ուրիշ յարմար ընկերներ գտնելու Ամէն
ոք սկսաւ իր բաժինը կատարել:

Յաբաթէ մը պատրաստ էինք արշաւանքը սկսելու:

Հըինք մեր հանդիսաւոր երգումը՝ Զախորդութեան մը
պարագային՝ կռուիլ, փախչիլ, ձեռք չի նալու համար հե-
րոսաբար մեռնիր Դաղանիքի յայտնութեան մը կամ մատ-
նութեան մը պարագային, ամէն ոք վրէժխնդիր՝ մատ-
նիչ ընկերին: Բացարձակ հնագանդութիւն՝ իմբասպետին:
Խմբապետնիւ Մկրտիչն էր:

1913 փետր. 24-ի գիշերը, անձրեսու ու ցուըտ, աշ-
տարակի ներքնուղիէն, պարանէ սանդուխով կը բարձրա-
նայինք դէպի բերդը: Թանձր էր մութը, մէզը մոայլ, մե-
զի պէս եւ բնութիւնը մասնակից մեր ձեռնարկին: Կէս
ժամէն, պահեստատան պատուհանին երկաթ ձողերը սըզու-
ցած էինք: Անկէ անդին, բանալ պէտք էր տախտակէ
փեղկերը, որոնք մեր ձնչումին կամաց կամաց տեղի տը-
ւին: Եւ հաղիւ կէս մը բացուած էին, երբ ծանրութեան
մը վար իյնալուն թնդիւնը ցնցեց մեզ:

«Անցքին մօտ, քարերու հտին», — Մկրտիչի հրամա-
նը վայրկեանապէս կատարուած էր:

Ինկող ծանր առարկային ձայնը, որքան որ զօրաւ-
որ, հովի սուլումներուն եւ անձրեի տարափի ձայներուն
մէջ կորսուեցաւ բարեբախտաբար: Դարձեալ յառաջ ան-
ցանք, վստահ ըլլալով, որ բնութիւնը պահակութիւն կ'ը-
նէր մեղ համար:

Մկրտիչ պահեստատան տեղեակ, ներս սողոսկեցաւ
պատուհանէն, զոյզ, զոյզ զուրս կուտար զէնքերը, ամ-
բողջն ալ հինգ կրականոց չափլիներ: Պարանէ սանդուխին
մօտ դէզը կը բարձրանար: Մկրտիչ զտած էր վեց հատ
գնդացըներ: Երկար ժամանակ վատնեցինք անոնցմէ զու-
նէ մէկը վերցնել, բոյց չյաջողեցանք եւ յիտաձգեցինք
ուրիշ առիթի մը: Դուքս հանած զէնքերնիս բաւ համառ-
բելով, պատուհանը դոցեցինք հինին պէս: Մկունք զէն-
քերը վար իջեցնել պարանով կապած դէպի աշտարակը,
անկից ալ մեր պատրաստ կառքը: Ճամբայ ելանք, երբ
արշալոյսը կը ծագէր: Մկրտիչը ձիաւոր էր, հարիւրապե-
տի համազգեստով, հրամաններ կուտար կառապան Խաչօին
եւ կառքին ետև կեցով երկու սուլինաւոր պահակներուն...
Առանց միջադէպի, նոյնիսկ առանց մարդու մը

հանդիպելու, հասանք քաղաքէն դուըս գտնուող մեր ա-
ռաջին կայանը, երբ արևը ծագելու մօտ էր: Զէնքերը
զետեղեցինք քարայլներու մէջ, բերանները քարերով
գոցեցինք: Երբ դուըս եկանք, խմբապետը պատուիրեց
մեզ: «Գացէք հանգչեցէք, գիշերը պէտք է որոշուած թա-
քստոցներու մէջ ամբարենք աւարը»:

Ու մեկնեցանք տարբեր ճամբաններով:

Այդ օըը, ցորեկին, Մկրտիչ բնաւ հանդիսաւ չառաւ.
Նախ բերդը այցելեց, հոն մեր հետքերը ոչնչացուց, ամէն
ինչ նախկին վիճակին վերածելով: Հոն ու անկէ դուըս,
ամբողջ ճամբու բնթացքին, նկատող եւ կասկածող չէր
եղած, բայց գարձեալ մինչև իրիկուան մութին, հսկած էր
մեր զէնքերու առաջին կայանին չուըջ:

Այդ գիշեր չորս թաքստոցներու մէջ ամբարեցինք
մեր կողոպուտը, 103 հատ կարճ Զավլը մավզէրներ...

Զեռքնուուս տակ եղածները պահելու եւ փոխադը-
րելու համար զբաղած ըլլալով, գնդացիրները վերցնելու
ձրագիրը յիտաձգեցինք: Իսկ երբ ի վիճակի էինք, խըն-
դիրը երկան ելած էր:

Աչալուը զինուորականութիւնը 1913 մայիսին էր
որ նկատեց զէնքերու պակսիլը, երբ պահեստի խմբերը
ցրուած էին արդէն, եւ Մկրտիչ ազատ էր: Դեռ անկից
երկար ատեն վերջն էր, որ պատուհանի ձողերուն սղոցւ-
թը նկատելով, բերդպալան զինուորներն եւ ուրիշներ ձեր-
բակալուեցան: Մեր մասին մազի չափ կասկած չկար: Բայց
մատնութիւն մը երկան հանեց աշտարակի գաղտնի ճամ-
բան ալ, ձեռնարկովներն ալ, թէև կառավարութիւնը զա-
նոնք չկրցաւ ձեռք ձկել բնաւ...

Մեր ձեռնարկէն առաջ, միւնոյն բերդէն զարձեալ
յիտուն երկար մավզէրներ էր վերուցած Մկրտիչը, զա-
նոնք բերդի պարիսպէն վար կախելով, եւ զոյզ, զոյզ
փոխադըրելով: Այս զանդաղ եւ գժուարին զործն ալ յաջո-
ղութեամբ կատարած էր, բայց ընկերներու անհամաձայ-
նութեան պատճառով չէր չարունակած:

Զէնքերը յափշտակելը այդչափ մեծ խնդիր մը չէր
Մկրտիչի համար, որքան զանոնք պահելն ու իւրացնելը:

Կատուն ինչպէս իր ձագերը տեղէ տեղ կը փոխէ շարունակ, նոյնպէս ալ մենք այսօր ապահով կարծած մէկ թաքստոցնիս, վաղը վտանգաւոր կը նկատէինք: Քարաքի մէջ, փոխադրութիւններու համար, ընդհանրապէս կը գործածէինք հակի ձեռվ կապոցներ, որ Խաչօն կը փոխադրէր կառով կամ կոնակով, երբէմն իրը զինուոր կ'ընէինք փոխադրութիւնը, որը վտանգաւոր գարծաւ, երբ գահօն չափութիւններու հոկողութիւնը շատցաւ: Փոքը թուով զէնքերու փոխադրութիւնը կ'ընէինք, վերաբուններու կամ ապահերու տակ պահելով:

Խոդիրը աւելի գժուարացաւ, երբ զէնքի գողութիւնը երևան ելաւ: Բայց խիստ խուզարկութիւններու ժումանակ, արգէն անոնց մեծ մասը Ուրֆա փոխադրուած էր, մաս մըն ալ Տիգրանակերտ, Ա. . . ու Զէյթուն: Կը մնար 25 հատ՝ գտահելի թաքստոցի մը մէջ պահուած:

Խուզարկութիւններու ատեն ձերբակալուեցաւ հայ մը, որուն տունը իրը թաքստոց գործածած էինք: Իր տունէն մեծաքանակ փամփուշտ զտնուեցաւ: Վատը գողցած փամփուշտները ծախած պարագային օձիքը ձեռք տըւած էր:

Նկատելով որ խոստովանութիւններ կը նայ ընել՝ մեր գաղտնի փարօլայով հեռազեցի Մկրտիչին, որ Ուրֆա կը գտնուէր: Որոշ հասկցած էր վտանգը, եւ 24 ժամէն Հաւլէպ հասաւ: Մի քանէն վտահելի հայերու ծախեցինք, 14 հատ կրկին Զէյթուն զըկեցինք. մնացեալ երեք հատն ալ ինք վերցուց, արարական տարագով ծպուեցաւ, հեծաւ ձին և դէպի Ուրֆա ճամբայ ելաւ արեմաբին:

Տուն սկսայ վերադասնաւ հանգիստ սրտով, թէ ա՛ ամէն ինչ մաքրուած է: Բայց կը սխալէի Մութը հազիւ կոխած էր, քաղաքի արեւելքէն ժխոր մըն էր փըթաւ: Հասկցանք խնդիրը: Մկրտիչ կը նկատուի պահականոցէ մը, կ'ուղեն կեցնելով ձերբակալել զինք: Մկրտիչ կը մտբակէ ձին, ժանաբարմները զէնքի կը դիմեն, ան ալ ստիպուած կը պատասխանէ, երկու ժանաբարմ զ'սպաննէ եւ երեք ալ կը վիրաւորէ եւ, շփոթութենէն օդտուելով կը փախչի:

Պատմողները, առանց զիտնալու, թէ ո՞վ էր ընողը,

աքարի մը մասին կը խօսէին, անոր նշանառութիւնը կը փառաբանէին և ձին կը գոլէին:

Տուն հասնելուս, եթէ մեր Հայկ Նահապետը տեսնէի, այնքան պիտի չզարմանայի, քան երբ տեսայ Մը կրտիչը, ինձմէ առաջ տուն հասած եւ հանգիստ նստած:

Պատմեց ամէն ինչ: Տրամաբանած էր, թէ կոիւէն վերջ ընականաբար ամբողջ ճամբաները պիտի խուզարկէին, ձիւորներ պիտի զրկէին, ուստի ամենէն ապահովը կրկին քաղաքն էր նկատած: Բնաւ մէկուն մտքէն չպիտի անցնէր, թէ քաղաքէն մինչեւ հեռու տեղեր հետապնդուողը դարձեալ քաղաք պիտի վերադառնար:

Երեք օր սպասելէ վերջ, Մկրտիչ կառապանով Ուրֆա վերադառնաւ:

Ժամանակ մը վերջ, հասարակութիւնը կը խօսէր Մկրտիչի շարժումներու մասին: Կատաղութենէս կը ճաթէի: Գաղտնիքը երևան հանողներ կային, բայց գժուար էր ըստուզել զանոնք:

Օր մը իմ տունս պաշարեցին ու խուզարկեցին: Ոչինչ չգտան: Մկրտիչի մասին հարցուփորձեցին: Զայն չի ճանչնալ կեղծեցի: Յետոյ, իրմէ հեռագիր առի. հոն ալ խուզարկութիւն կար, քաղաքը վրդովումի մէջ էր: Բայց մինչեւ ընդհանուր պատերազմ զայն չկրցին ձեռք անցնել, ոչ ալ անոր մէկ զէնքը կամ փամփուշտը: Ի բաց առեալ այն սնտուկ մը փամփուշտը, զոր զողցած էր հայրենակից մը և որուն պատճառաւ բանտին մէջ քաւեց իը մեղքը մինչեւ 1918-ի զինադադարին . . .

Չմոռնամ այս առթիւ յիշատակել Մկրտիչի ուրիշ մէկ ճարպիկութիւնը: Շատերու առասպել պիտի թուի, բայց անոր մէջն է Մկրտիչի բնաւ չձերբակալուելուն գաղտնիքներէն մին: Ուէ անկիւնաւոր պատէ, հոգ չէ որ քան ալ բարձր ըլլար, ան, ստքերով, ծունկերով ու ձեռք քերով այնպէս մը շուլըւելով վեր կ'ելլէր, որ տեսնողը կը հիանար: Իսկ աւելի տարօրինակը, այդ գիրքին մէջ, առժանական 12 օպպատմանների ճիգերով մինչեւ երկու լիտր, այսինքն՝

ծանրութիւն կընաք վերցնել ակուներովը խածած:

Օր մը երկուական գէնք վերցուցած մեր վերաբւ կուներուն տակ՝ կը փոխագրէինք: Խիստ հսկողութիւն կար: Երկար փողոցի մը մէջ շրջիկ պահակներու ստնածայներ լսեցինք: Ուզեցինք ետ դառնալ, բայց մեր ետեկն չատ մարդիկ կուգային, բարձրածայն խօսակցելով: Հապճեպ ետ դրոնալը կասկած պիտի տար, գուցէ վտանգուէինք: Մը կրտիչ վայը կենաբար գէնքերը ի ախ հաւաքեց, խածաւ փոկերէն և շուլլը եցաւ անկիւնն ի վեր, հրամայելով ինձ ճամբաս չարունակել:

Պահակները հասան, զիս և ետեկս եկողները խռով զարկեցին, սպառնացին, թէ ուրիշ անդամ առանց լսպոերի դուրս ելլելու չենք, մինչ առ մեր գլխուն վերև էր, մութին մէջ ճանձի պէս պատին փակած . . .

Ահա այսպիսի մէկն էր Մկրտիչ:



Մկրտիչ Հալէպի բերդէն յափշտակած գէնքերէն մաս մը Սասուն փոխագրելու ժամանակ իրը քիւրտ հիւր կ'ըլլոյ Գարածատաղի կոչուած շրջանը: Այս շրջանին վը բայ վատահութիւն ունէր, որովհետեւ այս շրջանի քիւրտ աւելի հայերու մօտ էին քան թուրքերու:

Նիւր եղած տան մէջ չափլի մը կը նշմարէ: Կը հետաքրքրուի գէնքը տեսնել, տան տիրոջմէն կը խնդրէ ցուցնել զէնքը, որովհետեւ զէնքը շատ կը սիրէ և կը հարցընէ զինը եւ եթէ կարելի է նոյն չափլի-էն հատ մը ճաւրել: Տանտէրը սիրով ցոյց կուտայ և կը պատասխանէ՝ «շատ դիւրին է ճարել. իմ անունովս կը ներկայանաս Տիգրանակերտ, Տիգրան աղային, անմիջապէս հատ մը կ'ստանաս, տասներկու օսմանեան սոկիի փոխարէն»:

Մկրտիչ կը ցնցուի, բայց ինքինքը կը զսպէ: Առաջին մտածումը կ'ըլլայ այս գէնքը այս տունէն վերցընելու միջոցը գտնել, ասկէ չհեռացած: Տունէն դուրս կ'ելլէ, կ'ուտումնասիրէ տան բոլոր արտաքինք: Մրագիրը պարտաստ էր: Այդ օր կը հեռանայ զիւղէն. մօտակայ զիւղակի մը մէջ կը գիշերէ. երկրորդ գիշերը կը մօտենայ

ի՛՛ հիւրընկալին տունը: Դուռը տեղէն կը հանէ. զէնքը կախուած տեղէն վար կ'առնէ. երկու կարգ փամփչտակաւով կը հեռանայ:

Ուրֆայէն ճամբայ ելած էր, կը վերադառնայ Ուրֆա: Յիշեալ հայը՝ որ այդ օրերուն Հալէպ կը գտնուէր, նամակ մը կ'ստանայ Մկրտիչէն, որ անմիջապէս Ուրֆա գոյ: Նամակը ստանալէն երկու օր վերջ Մկրտիչ Ուրֆայէն կը մեկնի զէպի Հալէպ: Զարմէլիքի խանին մէջ կը հանդիպի Տիգրանին: Կը պահանջէ թիւ այսինչ զէնքը՝ որ Կօմիտէն կ'ուղէ անպայման վերադարձնել: Տիգրան նեղ գրութեան կը մատնուի: Մկրտիչ զէնքին մէքանիզմը հանելով ցոյց կուտայ և կ'ըսէ՝ «Այս զէնքը առնող զազան կը ձանչնաս»: Տիգրան պատասխան չտար: Մկրտիչ կը հըլաւ-ւիրէ խանէն դուրս ելլել: Խանէն բաւական կը հեռանան, երբ Մկրտիչ կ'ըսէ՝ «կը ցաւիմ օր հայու արեան մէջ ալ ձեռքս պիտի մանէ, բայց գժբաղդաբար ստիպուած եմ»: Այս խօսքէն քիչ յետոյ Տիգրանը իր անհաւատարմութեան մեղքը քաւած էր: Մկրտիչ ծնկաչոք երկու ծռնկ աղօթք կ'ընէ անսուր սնարին քով ու կը հեռանայ:

Սըրար չէյխը խանէն կը հեռանայ զէպի Հալէպ, իր հոտին ձգելով մեղաւոր հայը: Մկրտիչ ծպտուած էր իրը Սըրար չէյխ: Տիգրանին զիակը ջորեպանները յաջորդ օր կը գտնեն: Ոչ մէկ գէրք կը տեսնեն անոր վըան: Տիգրանը կաթուածանար եղած է ըստեցաւ:

Մկրտիչի համաբ ասկէ աւելի աններելի մեղք չկար, հայ ժողովը գոյութեան միջոցը եղող զէնքը թշնամիին տար: Այսպէսով թէ զէնքը փրկած էր և թէ գաւաճանը մէջտեղէն վերցուցած: Մկրտիչի զէնքը (*) քոնիկ և բարակ զանակ մըն էր. մտած տեղէն արիւն չէր հաներ, մանաւանդ փորին կամ սրտին միած տաեն:

Այս խնդրէն վերջ Մկրտիչ նորէն կը հեռանար

(*) Այս զէնքը կը տեսնենք ձեռի գաւազանին մէջ որ յահախ ձեռնի եր, ինչպէս կը տեսնենք իր նկարին մէջ (Տես էջ 41): Յարմարութիւն ուներ ամեն ձեւի տարագին հետ կրելու:

Ուրֆայէն, որու նախօքեակին, Պարսոմ Լէպլէալհանին խանութը գացած էի գործով մը: Խանութին առջև Արաբ չէրի (զեղապետ) կեցած էր ձեռքը խեզարան ճիւղ մը: Ակամայ նայեցայ այս մարդուն: Վայելուչ հագուստը, յանդուգն կեցուածքը ուշադրութիւնս զըաւեց: Ինքը անտարքեր չորս կողմը կը նայէր մէկին սպասելու ձեռվէ: Պարսոմ իրեն աթոռ մը տուաւ նստելու, չուզեց: Արաբին ձեր իր ցեղին յարմար չէր, աւելի վայելուչ եւ յանդուգն էր: Թէ Պարսոմ եւ թէ Մկրտիչ արաբերէն կը խօսէին:

Լաւ նայեցայ երկրորդ անգամ, ու խոչոր աչքերը լայն ճակատը չի կրցաւ պահուել իմ աչքերէս: Զարանձի էի սկսայ երեսը նայիլ ու խնդալ: Յանկարծ յօնքերը պոստեց: Այլեւս ինձի համար հոն կենալ անկարելի էր: Յաջորդ առաւօտ հրաժեշտ տուինք, մեկնեցաւ Մակար անունով ջաղացանի մը հետ, որ երկար տարիներէ իվել Սասունի կողմերէն էր եկած իր մէկ հատիկ երախային հետո (Մակարի երախան Ուրֆայի մէջ որբանոց գրած էր):

Հայրենիքը քաղցր է: Մակար երկիր կը վեռագարնար Մկրտիչ Մակարի մեկնելէն օգտուելով երեք զէնք կուտար իրեն, Սասուն փոխագրելու համար, վստահելի էր Կառաւպանը Ուրֆայի հայ մըն էր Պապլանիկ բնունով: Կառքին մէջ տեղ բռնած էին Մակար, երկու Թուրք, և մեզի ծանօթ Արաբ Շէյխը: Երեք զէնքերը տեղաւորուած էին կառքին տակը: Կառքը երբ Սեւերէկէն բաւական կը հեռանայր Մակար կ'սկսի պակաս պակաս խօսիլ: Մկրտիչ և Պապլանիկ արաբերէն լեզուով կ'սկսին համոզեր Մակար հայերէն լեզուով կ'սկսի զէնքերու խօսք ընկը: Թուրքերէն լեզուով կ'սկսի թուրքերուն պատմել որ, երեք չափի կայ պահւած կառքին ներքնի կումը: Աը սարսափի, կ'սկսի Մըկրտիչին նայիլ ու գախար: «Մեղքացի՞ր ինձի, հայ եմ. մի՛ մեղնինք: Սյդ զէնքերը Տիգրանակերտ որ հասնինք ոստիկանութեան պիտի տամ: Դուն եղբայրդ Յովհաննէսին հետ ինձի պիտի խեղդէք, և թուրք չեմ, արաբ չեմ, ինձի մեղքանէք», այսուէս անկապ, խենդ ու խելար խօսքեր:

Մկրտիչ զէշ գրութեան մատնուած էր: Թուրքերն աւ կ'սկսին սարսափիլ, երբ Մկրտիչին անունը կը լսեն:

որչափ չեն ուզեր հաւատալ, բայց կը սարսափին այս խենչին խօսքերէն:

Կէսօրի մօտ, աղքիւրի մը քովի կը նստին ճաշելու և հանգստանալու քիչ մը: Մակարի խենդութեան նոպան կը սաստկանայ: Թուրքերու աչքը կառքին տակն է, կարծես գե մը կայ հոն եւ օգէն ու հովէն օգնութիւն սպասածի պէս չորս կողմերնին կը նային: Մկրտիչ անկիւն մը քաշւած, շէյխի կէսօրուայ աղօթքին կ'սկսի: Թուրքերը կը զարմանան, արաբ չէյխն ու Մկրտիչը շփոթած, իրարու հետ Բոլոր ճամբայի ընթացքին, օրական հինգ անգամ նէմ մազը ըրած էր, բայց այս բոլորը չէին կրգած հանգստաշընել թուրքերու կասկածոտ սիրտը:

Սղօթքի պահուն Մկրտիչ չափած էր գալիք վտանգին խորութիւնը, մանաւանդ որ այդ օրերուն, ինք դատի տակ էր Հալէպի մէջ: Սղօթքը իր բարերար գերը կատարած էր: Են վճռած էր ամէն բան: Կառապան Պապլանիկ Մակարով կ'զբաղէր: Յանկարծ Մկրտիչ տասնոցը քաշած կը վազէ երկու թուրքերուն վրայ ու երկուքն աւ տեղն ու տեղը կը փոէ. մօտակայ ձորը կը զլտորէ. վերջին ձիզ մը կ'ընէ Մակարը խելքի բերելու, աւաղ, խելագարած էր ան: Ո՛ն ալ թուրքերուն մօտ կը զրկէ ու կը հեռանայ Պապլանիկին հետ: Կառապանին վրայ վստահ էր, որովհետեւ մի քանի անգամներ անոր հետ զէնք փոխագրը բած էր գէպի Տիգրանակերտ:

Այս ճամբորդութիւնը ընել ստիպուած էր, Տիգրանի յանձնած զէնքերուն ուր Ելլալը ձչգելու համար և Կօմիտէն տեղեակ պահելու: համար:

Նախ քան Տիգրանակերտ մանելը, զէնքերը մօտակայ դաշտի մէջ փորելով կը տեղաւորէ, եւ որովհետեւ Տիգրանակերտ քաղաքը մանելու համար, հաւանական խուզարկութենէ մը քաղաք մանելու համար, հաւանական խուզարկութիւնը կ'ընէ եղեր: Պապլանիկին ալ երկրորդ անգամ ըլլալով կը խըստէ՝ ինչ որ պատահեցաւ, մինակ երկուքը պէտք է դիտածէ ինչ որ պատահեցաւ, մինակ երկուքը պէտք է դիտածէ Այսպիսի խնդիրներու մէջ շատ ուշադրութիւն կ'ընէր ան: Պապլանիկը փորձած էր երկրորդ անգամ աւ ու

յետոյ քաղաք ուղղուած:

Այն քաղաքները որ Մկրտիչի զործունէութեան շբջանին մէջ էին, քաղաք ն դուրս յատուկ թագոսոցներ ունէր: Հոն կ'ըլլար նաև ծպտումի յատուկ հագուստներ: Հոս, ան կը փոխէ չէյխի հագուստը ու Աւրֆացի թուրք վաճառականի հագուստ հազած կառք կը նստի: Տիգրանակերտի մէջ էր արար ցեղապետ մը տեսնել անսովոր քան էր: Արարի տարագով մտնել անյարմար էր եւ հաւանական էր որ կասկած ներշնչէր, քաղաքի գոնապան դինուրներուն, իսկ Աւրֆացի թուրքեր յաճախ Տիգրանակերտ կ'երթային, վաճառականական զործով: Իսկ միւս կողմէն, այն գէպքը որ պատահած էր, կարելի է ունէ մէկէն նշմարուած էր, այս ձեռվ արար ցեղապետին կառքը անյայս կը մնար կառավարութեան ուշադրութենէն: Ահա թէ որքան դգոյշ և հետեւ էր ան իր ձեռնարկներուն մէջ:

Պապլանիկի հետ կը հաւանի Տիգրանակերտ, այն խառնը՝ որ յաճախ այցելած էր: Խանին գոնապանը հայ մընէր ու հաւատարիմ: Երկու օր գերջ գոնապանը Մկրտիչին կ'իմացնէ ճամբան տեղի ունեցած դէպքերու մասին և Պապլանիկի վրայ կասկածիլը: Մկրտիչ անմիջապէս կը գտնէ Պապլանիկը և կը հրամայէ այդ իրկուն իսկ մեկնից Պապլանիկ կը պատճառաբանէ, սակայն ի զուր: Մկրտիչ յանձն առած էր կառքին վարձքը ամբողջութեամբ վըճարել: Պապլանիկի լաւ կը ճանչնաը իրեն հրամայողը, ու ակամայ կ'ենթարկուի անոր:

Երեկոյեան Մկրտիչ կը մեկնի Տիգրանակերտէն, բայց կէս զիշերին կը վերադառնայ Տիգրանակերտ, Պապլանիկն ալ սպանած: Այսպէս վճռական ու աններող էր ան: Իր ժամանակին շատ աղմուկ հանեց այս դէպքը Աւրփացի մէջ: Պապլանիկի եղբայրները կտրիճ ուսաքներ էին: Աղքականներն ու բարեկամները կասկածեցան Մկրտիչէն, բայց բարեբախտաբար փաստ չկար և միւս կողմէն Մը կրտիչ թէ սիրուած էր, թէ իր յանդզնութիւնն ու քաջութիւնը յայտնի ըլլալով, չէին համարձակէր իրեն մօտենալ:



Պալքանեան պատերազմի ատեն, երբ Մկրտիչ որ պէս զիշնուոր Հալէպ կը գտնուէր, օր մը հայ զինուոր մը կուգայ իր քոյ և յուսահատ կերպով կը յայոնէ, թէ իր զէնքին մեխանիզմը գողցուած է և անոր օգնութիւնը կը հայցէ: Մկրտիչ հանդարս կերպով կը պատասխանէ որ մինչեւ վաղը անպայման կը կարգադրէ այդ խնդիրը, միշտ այն որ ուրիշ մարգու բան մը ըսելու պէտք չունի:

Երեկոյեան, «Պառկելու փող»էն յետոյ, կը մօտենայ իր տասնհակի տասնապետին վերարկուն հաղնելով գուբն կ'ելլէ սրահէն ու իրը պահականոցի տասնապետ, կը մօտենայ առաջին պահակին՝ որ քնացած էր: Անոր մավզերը առնելով, կը հանէ մէքանիզմը ու զինուորը արթնցնելով կը յանդիմանէ ու կը հեռանայ: Վերադարձին, զինուորը ընկերը կը գտնէ ու փափաքածը կը յանձնէ: Այս վերջնը գիտ արթուն, անհամբեր կ'սպասէր: Երբ կ'ատանայ պահանջուած մէքանիզմը, ուրբախութիւնը անսահման կ'ըլլայ: Երկուստեք գոհունակութեամբ կը բաժնուին իրարմէ, բայց իր զիշեր մաղթելով:

1913-ի ամառը փախստական էր ու Հալէպի մէջ, ծպտուած կը պատօէր զիշեր ցորեկ: Այս օրերուն, Ուրփաշ ցի թուրք չարգործի մը կը հանդիպի, Հիւսէին անունով: Կ'սկս հետապնդել Այդ պահուն յարմար չի գատեր իրազործել իր ծրագիրը՝ որ յդացած էր ու կը յետաձգէ յարմար առիթի մը: Երեկոյեան սրճարանի մը մէջ կը նշմարէ զայն, երկու ուրիշ թուրքերու հետ: Կը մտնէ սրճարան: Անոնց մօտիկ աթոսի մը վրայ կը նստի Պարծենկոտ Հիւսէին կ'սկսի պատմել ըրած վատութիւնները՝ հայերուն ու սէին կ'սկսի պատմել ըրած վատութիւնները: Թուրքը կ'երթայ Ուրփացի հայու մը ճաշաբանը՝ ճաշելու: Ինքն ալ հոն կը մտնէ: Ճաշելն վերջ թուրքը կ'երթայ Պասթէւ մուշ կոչուած թաղին մէջ տուն մը կը մտնէ:

Մկրտիչ բաւական կ'սպասէ: Իր յատակագիծը կը

կազմէ. ամէն բան տեղուոյն վրայ որոշած կը հեռանայ: Քիչ վերջ սոտիկան մը կը մտնէ յիշեալ տունը և թուրքը կը հրաւիրէ բակը իջնել, իբր թէ մասնաւոր բան մը ըսիւլու համար: Ոստիկանին հրաւիրին վրայ, Հիւսէին դուրս կուղայ, կոճակները կոճկելով: Ոստիկանը թուրքին կ'ըսէ թէ ինք Մկրտիչ Եօթնեղպարեանն է և եկած է հաշիւր մաքրելու: Թուրքը անմիջապէս կը շշմի: Յանդուզն հայորդին, դաշոյնով գետին կը տապալէ թուրքը և ակնթարթի մը մէջ կ'անհետանայ, գիշերուան մութին մէջ: Ան անխնայ ու անողոք էր թուրքին հանդէպ, ինչ աւ ըլլար ան, անոր արիւնը հաճոյք կը պատճառէր:

Ոստիկանութիւնը չատ փնտուց ոճրագործը, բայց անկարելի եղաւ հետքը դանել:

Մկրտիչ Հալէպի հսկայ մթերքին փոխագրութեան անձամբ կը մասնակցէր: Յակոր Շէքոյեանի կառքերը պատրաստ էին այս գործին համար: Այնչափ սրամիս ու ճարպիկ էր, որ իր սուրբ գործը զլուխ հանելու համար, գիշեր ցորեկ կը մտմտար: Ուրֆայի մէջ զգումի կուտը նուազ էր և վաճառականները միշտ այս ապրանքը Հալէպէն կը բերէին: Մկրտիչ հիմայ վաճառականն է: Կուտերը խոշոր տոպրակներու մէջ կը տեղաւորէր ու այս ձեւով ապահով կ'ըլլար փոխագրութիւնը:

Անգամ մը Հալէպէն մեկնած ժամանակ, Պիրէճիկցի հայ մը՝ Գէորգ անունով, արհետով՝ որմնագիր — Պիրէճիկցիները թրքախօս կ'ըլլան — իրենց կ'ուղէ ընկերանալ: Շէքոյեան կը պատճառաբանէ որ բեռները ծանր էն, բայց մարդը այնչափ կը խնդրէ, կ'աղաչէ, կը պազատի, «Կինս մահամերձ է, պէտք է օր առաջ տուն հասնիս» կ'ըսէ: Յակոր նկատելով որ մերժումը կընայ կասկածի տեղի տալ, ստիպուած կը հաւանի:

Ճամբու ընթացքին, Մկրտիչ կը հասնի կառքերուն: Երբ կը նկատէ մարդը, Յակորի կառքին վրայ նստած, կ'սկսի նեղանալ: Բայց երբ եղելութեան կը տեղեկանայ, պէտք եղած հրահանգը կուտայ:

թեանը: Երկու օրուայ ճամբորդութեանէ յետոյ, ճամբորդը որ նստած էր տոպրակներուն վրայ, կառքին ցնցումներէն հրացանին ծայրը դուրս էր ելուծ: Զէնքին ծայրը նկատելով, մարդը կը կասկածի: Յակորին դառնալով կը հարցնէ՝ «այս ապրանքները ո՞ր վրձառականին կը տանիս, տղա՛ս: Գլուխութ փորձանքի մէջ է: Այս ապրանքներուն մէջ դաշնախ զէնք գրած էն: Այս փորձանքով գլուխութ կը վառեն:»

Յակոր Շէքոյեան պաղարիւն կերպով կը պատասխանէ՝ «ինչուս աէտք, ապրանքին ոէրը թող հոգայ:» Այս խօսքէն նեղացած, մարդը կ'սպառնայ կառավարութեան յայտնել անմիջապէս որ քաղաք մը հասնի: «Այս գործը քօմիթէճիի գործ է և վտանգաւոր՝ հայերուն համար,» կ'ըսէ:

Տգէտ մարդը վտանգաւոր էր: Յակոր Շէքոյեան կ'սկսի կառքին ընթացքը դանդաղեցնել երբ կառքերէն բաւական ետ կը մնան, մարդուն էր հրամայէ կառքէն իջնել և կորութի: Տարուած զէնքը կառավարութեան մատնել կ'սպառնայ մարդը ու կ'սկսի ուղղութիւն գէտի մօտակայ Զէքքէզ գիւղը: Յակոր կը հետապնդէ զայն՝ որ այլև մատնիչի կերպարանք էր առած: Քիչ հեռուն, ձուրակի մը մէջ կը հասնի անոր: Առանց որևէ խօսքի, տեղն ու տեղը կ'սպառնէ վատը Վերապառնալով, բացուած զէնքերը կը ծածկէ ու կը շաբունակէ ճամբան:

Զէնքի փոխագրութեան ուրիշ գործ՝ մը, Հալէպէն Սասուն, հետևեալ ձեռվ պատմած է ճանօթ Սասունցի խմբապետ Մուշեղ:—

1912-ին Սասունին Հալէպ էի գացած, զենք փոխակրելու համար: Սասուն, տեղույն կոմիտեի անդամներէն ընկեր Տիգրան Մետիկեանը ինձ ներկայացուց Մկրտիչ Նօրնելքարեւանը: Երբ յայտնեցի Սասուն զենք փոխագրելու ծրագիրս, Մկրտիչ սիրով յանձն առաւ ընկերանալ ինձ: Յայտնեց որ պատրասի զենք, փամփուտ ունի ինք, իսկ մաս մըն ալ արդէն մեկ ամիս առաջ փոխադրած է Տիգրանակերս: Մետիկեան ինձ պատմեց քէ ինչպէս Մկրտիչ

կը յաջողեր շարունակ գենք ձեռք ձգել, Հրաօք բուհցան ինձ կարգ մը դեպքեր: Քանի մը որ վերջ մեր միտուին կատարած համբուրդութեանը բնրացքին գտայ որ խսկապէս ան ընդունակ էր մեծ գործեր կատարելու:

Առաջօտ մը Մկրտիչի հետ համբայ ելանք դէպի Աւրժան: Ճամբուրդութեան պատրաստուրիւններու մասին բոլոչք տուած ինձ ունեկ կարգադրութիւն: Երկու լաւ ձիեր՝ ուրնց վրայ նետուած խուրչիններուն մեջ կար բաւականաչափ փամփուլս, եօրը տասնիառուածեաններ եւ եօրը պրաւիլինիկ: Մկրտիչ հագած էր արաբական տարագ ու բոլոր դէպին անհանաչելի դարձած էր, իսկ ես պիտի ընկերանայի իրեն, իբր վաճառական: Ճամբուրդուրիւնը կը կատարէին լեռներէն, գիշեր ժամանակի: Մկրտիչ բազ կը հանցնար այդ ուղինները: Այդ համբայով մեկ ամիս առաջ համբուրդ էր Տիգրանակերս, արաբ ու կատապանի մը հետ բաժակի հակեր փոխադրելու, որուն մեջ գենքը գետեղուած էին: Զենքները յանձնած էր Տիգրանակերս, Կոմիտէի անդամ Տիգրան Զախյուննեանին:

Երբ Պըմպունէն անդին դատէի մը մեջ կը հանգչէին յանկարծ բափառաւրջիկ արաբներ Եւմարեցինք: Մկրտիչ ինձ դպոնալով ըստ.— "Ընկե՛ր ջան, ձիուդ սանձը աւուր բոնէ, որովհետեւ այս արաբները բարեկամաբար կը խօսին հետք, բայց երբ ձիուդ սանձը ձեռք ձգեն, անմիջապէս կը հեծնեն ու կը փախչին":

Երբ արաբները մօսեցն մեզի, Մկրտիչ տասնոցին հետ կը խողար եւ Եկողները չտեսնել ձեւացնելով: Քաղաքավար բարեւի փոխանակութենէ մը յետոյ, կը նետուինք մեր ձիերուն վրայ ու կը հեռանանք արաբներէն բարեմադրութիւններով: Երկու որ վերջ Աւրժան էինք արդէն:

Ուրժան երեք օր հանգչելէ յետոյ, կ'որոշենք շարունակել մեւ համբան: Մկրտիչ նկատելով որ մեր ձիերը չափազանց յոգնած էին, յայտնեց ինձ որ կ'ուզէ երկու նոր ձիեր ձեռք ձգել: Յաջորդ օր իրեն հետ համբայ կ'իյնայինք, երկու լաւագոյն — Սակլաւէ ազնիւ ցեղեն — ձիերու վրայ նըստած: Զանոնք բերած էր նետանոր բեկի մը տունէն, հակառակ որ բեկը չորս հատ պահակներ կը պառկեցներ ախու-

նին առջեւ, Մկրտիչ անոնց վրայէն անցնելով ձիերուն օրդրայուած ոսերը կը բակէ ու ուրիշ դուռէ մը կատարեալ պաղարիւնուրեամբ ձիերը կը բերէ մեր իջեւանը, իսկ մեր երկու ձիերը կը յանձնէ իր նալպանս եղրօ:

Արգեն իրիկուն էր երբ այզիններու անհամար շարան մը անցնելով կը մտնէինք Սեվերէկի համբան: Բաւական յառաջանալէ վերջ, կը հանդիպինք զինուորական պահականոցի մը: Մկրտիչ ինձ կը բելադրէր որ ձիս մտազէն ու առաջ անցնին. "Իս ասոնց խօսք կը հասկցնեմ" կ'ըսէ: Երբ ես սրացաւ առաջ կը նետուիի, մուրին մեջէն զինուորներ ետեւ կը պոռային որ կենամ: Այդ պահուն լրենց կոնակէն Մկրտիչ ձայն կուտար ու կը պոռար որ սեղերնուն չի շարժին երկ չեն ուզեր շահսատակ ըլլալ: Վայրեկան մը վերջ ինձն ալ կը հաւներ իմ ետեւ կս, երբ ես մրասահոգ էի քե ինչպէս պիտի վերջանայ այս միջադեպը՝ մեր հանդիպումը զինուորական պահականոցին: Ապահով անցած էինք սոյզ վտանգ մը, բայց հետապնդում մը որ հաւանական էր նախատեսելով անմիջապէս կը փոխենք մեր համբան:

Երկու գիշեր յետոյ առաւտօնան արշալոյսին դէմ կը հանդինք Սեվերէկի: Մեր ձիերը լոգիած էին ու անօրի: Կորուսենք չմտնել Սեվերէկի: Քաղաքէն դուրս Մկրտիչ կ'ապասէ զիններուն եւ փամփուսներուն մօս, իսկ ես առաջ բեռի, ձին կը մօտեցնէի բաղադրին ծայրամասը զտնուղ խան մը՝ ձիերուն կեր բերելու համար:

Խանը Յարուբիւն անունով հայ մը կը կառավարէ: Գործս վերջացուցած, նկատեցի որ ոսիկաններ կասկածանքով կը նային ինձ եւ ձիուս: Անմիջապէս մտածեցի որ ձիերուն սիրոջ կողմէ պատուիրուած էն այս ոսիկանները: Երեւի ոսիկանները կ'ենթադրէին որ պիտի իշեւանին խանը, բայց հազիւ անոնց ուշադրութիւնը վրիպեցուցած, կը մտակեմ ձիս ու կը հեռանամ, բայց դժբախտաբար համբաներուն անծանօթ ըլլալուս, զուր կը փնտում Մկրտիչը:

Ժամեր յառաջանալէ յետոյ Գարանտադի լեռները չիասած կը հանդիպին զաղացի մը: Այսեղ կը գտնէն Սասունցի տղայ մը Կրպօ անունով: Կը պատմեմ անոր եղելու-

բրւնը: Կրպօն կը վստահեցնէ ինձ որ ապահով ըլլամ, քիչ վերջ պիտի հասնը Մկրտիչը — ան դեւ է, կըսէ, աժտահար է, ոչ մեկ վտանգ չի կրնար արգելք ըլլալ անոր, յանախ նիւր է եղած ինձի: Իսկապէս ալ հազիւ քիչ մը հանգստացած, կը հասնի Մկրտիչ: Անիկա կ'ըսէ ինձ որ զիս տեսած է հեռուեն, բաւական վիճուելէ վերջ, բայց ձիուն բերը ծանր ըլլալուն, չէ կրցած հասնիլ ինձ: Կ'սպասէի որ ան ձիեն վար իջներ հանգստանալու, բայց անիկա ինձի կը յայտնէ տուտով համբանիս շարունակել: Վստահ էր որ կը հետապքնդուինք: Անմիջապէս իր ձիուն բերը բաժնելով կը տեղաւորենի իմ ձիուս ալ կոնակին ու համբայ կ'ինանք:

Սակայն, հազիւ հասած Գարանտադի կողմը, կամուրջին առջեւ կը նումարենի հինգ համ քիւր ձիաւոր աւագակեւր: Մկրտիչ կը թելադրէ ինձ գենքը պատրաստ ձեռքիս առնել: Երբ կը մօսենանի աւագակները մեր համբան կը կրտեն: Մկրտիչ արաբերեն բառբարով կ'սկսի հաւամայական եղանակով խօսիլ անոնց հետ: Առանց յարձակման փորձի անմիջապէս համբայ կուտան մեզ: Զարմացած էր այս երեւոյքին, յայտնի էր որ Մկրտիչ սարսափ ձգած էր այդ օրջաններուն մէջ:

Երկու օր վերջ արդեն Տիգրանակերտի պարիսպերուն առջեւ էինք, Մկրտիչ կը փափաքէր որ նախապէս Տիգրանակերտ փոխադրած զենքերէն մաս մը մեր հետ սաներին Սասուն: Կը յաջողինք անվտանգ անցնել պարիսպէն ներս: Անմիջապէս լուր կը յարդին անվտանգ անցնել պարիսպէն ներս: Անմիջապէս լուր կը յարդին Տիգրան Զազընեանի, մեր ժամանումը: Ընկերը մեր մօս գալով կը յայտնի որ արդեն մատնուած էնք, կ'ստիպուինք երկու մամ հանգստանալէ վերջ կրկին համբայ իյնալ: Այդ գիւերն իսկ Տիգրիսը կըսրելով երկու օր վերջ կը հասնինք Ֆարդըն ու կ'իջեւանենք ընկեր ձենտար Օհանին տունը. (Կ.ի անդամ, կեղծ անունը՝ Լուսին): Երկու օր ընկերոջ հետ մնալէ յետոյ անցանք անվտանգ ու կը հասնինք Սասուն, Խըյանի օրջանը:

Մկրտիչի Սասուն ճամբորդութիւնը նորութիւն մը չէ մեղի համար, որովհետեւ ան Սասուն յաճախ ճամբորդած է: Միայն խմբապետ Մուշեղի նօթագրութիւնը Եօթնեղբարեանի մասին, յոյժ արժէքաւոր է մեղի համար.

Այս ճամբորդութեան օրերուն Սարգիս (եղբայրը) կը նկատէ եղբօրը Հայաստան ճամբորդութիւնը: Մանաւանդ այդ օրերուն հրապարակի վրայ ազատօրէն կը կարդացինք «Դրօշակի» մէջ Գիտայական շարժումներու շուրջ զրուածներ: Սարգիս վառուած հայրենիքի ծառայելու պապակէն, օր մըն ալ Յակոբ Սանոսեանի հետ կորսուած էին: Եւրաքանչիւրը տունէն մեծ քանակութեամբ հաց եւ պանիր պարկերու մէջ լցուցած, կոնակնին կը կապէն, զիշերուայ մը կէսին կը հեռանան Ուրֆայէն: Կարմուճ զիւղի մօտէն անցած ժամանակնին նկատուած էին զիւղացիներէն: Ներսէս Եօթնեղբարեան եւ Գրիգոր Պօյաձեան՝ Սանոսեանի մօր եղբայրը Եղեկիէլ Պօյաձեանի եղբայրը կը հետապնդեն այս երկու փոքրիկ հերոսիկները, երկու օր վերջ կը գտնեն ու կը վերադաշնեն քաղաք:

Մկրտիչ ծայրայեղ գաղտնապահութեամբ ու համեստութեամբ կը կատարէր մեծ գործեր, առանց յայտննուականիքը ունենալու: Հակառակ էր բոլոր անոնց օր իրենց գործերով կը պարձենացին: Իսկապէս Հայ յեղափոխութեան առանպելական ուժերէն հղակի և հազուակիւած գէմքերէն մին էր ան: Իր ծայրայեղ գաղտնապահութեան եւ հեռատեսութեան չնորհիւ էր օր անվտանգ մնաց ու խուսափեցաւ բոլոր հետապնդութերէն՝ օր թուրք կառավարութիւնը ի գործ կը գնէր անոր հանդէպ եւ Ուրֆայի գիւցազնամարտով յաջողեցաւ մեծ ու յանգուզն հարուածը տալ գարաւոր թշնամիին: Այս զիւցազնամարտով, Ուռհան ինչպէս անցեալին մէջ անմահացած էր իր անցեալի հսկաներով, նմանապէս Ուրֆայի հսկան ալ իրեն հետ անմահացուց Ուրֆացին՝ Արգարներու, Զմշկիներու, և լուր թոռներն ալ:

Մկրտիչի կատարած բոլոր գործերը գաղտնիք մընացին կառավառութեան և ժողովուրդին, միմիայն բերդի կողոպուտը հրապարակուեցաւ 1913-ի վերջերը: Զէնքերէն մաս մը բամպակի հունտերով լեցուն պարկերու մէջ Հաւէպէն ճամբարայ կը հանուին գէպի Ուրֆա: Այդ միջոցը

քանիցս փորձուած էր ու անվտանգ անցած, սակայն այս վերջին անգամ երբ ըեռները կ'իջնեն Պըմպուձի խանը, նոյն տեղ իջևանած թուրք վաճառական մը զարմանքով կը նկատէ որ Հալէպէն Ուրֆա բամպակի հունտ կը փոխագրուի, երբ այդ պահուան այս ապրանքը Ուրֆայէն է որ պէտք է զրկուի Հալէպ, նկատի ունենալով հրապարակի գիները: Թուրքը կը փափաքի բանալ պարզ մը ու տեսնել հունտին տեսակը: Երբ պարկը կը բանայ, երեք զէնքեր կը գանէ պարկին մէջ տեղաւորուած: Անմիջապէս կը փութայ լուր տալու ոստիկանութեան: Բարերախտաբար ապրանքին առաքումը այնպէս էր կարգադրուած որ ո՛չ զրկողը յայտնի էր և ոչ ալ ստացողը, սակայն զէնքերը բերդի պահեստէն ըլլալը որոշ էր և կը զրկուէր Ուրֆա և առաջին առթիւ կը խուզարկուէր Յօթնեղբարեաններուն տունը:

Մկրտիչի նոյն թուականին զինուոր ըլլալու պարագան կառավարութիւնը բերած էր այն եղբակացութեան, որ գործը կազմակերպուած է անոր կոզմէ: Ծուտով Հալէպէն Մկրտիչը ձերբակալելու հրամանագիր կ'ուզուի Ուրֆա: Մկրտիչի տեղ կառավարութեան կը ներկայանայ փոքր եղբայրը Սարգիս: Անմիջապէս զլթայապ զայն կը զրկեն Հալէպ: Մկրտիչ իր մեծ եղբօր Գէորգի և ընկերներու խորհուրդով հաւանած էր իրեն տեղ Սարգիսին ձերբակալութեան, պարզ այն պատճառաւ որ դատապարտութեան պարագային իրեն համար գժուար չպիտի ըլլար եղբայրը ազատել, նոյնիսկ կախազանի տակէն: Ի վերջոյ մեծ հաւատք ունէր իր աւագ եղբօրը վրայ: Փորձառու մարդ, տաքն ու պաղը տեսած աշխարհի, մանաւանդ կառուավական պաշտօնէ ութեան կաշառակերութեան ախորժակը շատ լաւ ճանչցած, ամէն պարագայի տակ անպայտան բան մը կ'ընէր:

Սարգիսի գատավարութիւնը շատ կարճ կը տեէ: Կը գատապարտեն 101 տարուայ բանտարկութեան, գուցէ 101 ոսկիի փոխարէն:

Մկրտիչի վրայ ճնշող տպաւորութիւն կը գործէր այս հարուածը: Յնիկա կ'ուխտէր ազատել իր եղբայրը բանտէ,

ի՞նչ միջոցով որ ըլլայ:

Դատի վերաքննութեան զիմումը չուտով կարելի կ'ըլլար ձեռք ձգեր գուրգ Հալէպի նամբան չուկայի ճամբայ կը գարձնէ: Դաշնակցութեան կիլիկիոյ կեղբանական կօմիտէութեան կողքին, նաև գիմում կ'ըլլայ Պոլսոյ պատասխանատու ընկերներու: Ու ահա, չնորհիւ Զօհրապի և Պօլսոյ ընկերներու ջանքերուն ու ազգեցութեան, 101 տարուայ գատապարտութեան վճիռը երկրորդ գատավարութեամբ մը կարելի կ'ըլլար իջեցնել վեց ամսուան: Ու Սարգիս կ'արձակուի բանտէն, այդքան շրջան մը բանտ պառկած ըլլալուն:



Դէորդ Յօթնեղբարեան, այսպիսի գատական խնդիրներու մէջ փորձուած մարդ էր: Ոչ թէ Դաշնակցութեան մինակ, այլ Ուրֆացիներուն լաւ խորհրդատու մըն էր, կառավարական խնդիրներու համար:

Ե կըտիչ այս օրերուն իսկ հանգիստ չունէր, մանաւանդ այս օրերուն պահեստները աւելի ապահով վայրերու մէջ կը դնէր, բոլոր զէնքերը մաքրելով և իւզոտելով կ'զբաղէր: Բազմամթերքը չոր տեղեր կը տեղաւորէր: Բոլոր այս աշխատանքները ժամանակ կը պահանջէին: Իսկ ան ուղտի համբերութեամբ կը կատարէր այս բոլոր գործերը: Աևէ զատ իր ժամերը կ'անցնէր ինքնապաշտպանութեան յատակագիծ մշակելով:

Յատակագիծը կազմուած էր Դաշնակցական կօմիտէի ներկայացուցիչ Եղեկիել Պօյաձեանի գլխաւորութեամբ և Մկրտիչի մասնակցութեամբ, իրը զինական մաքմի անդամ և ուղմագէտ: Բոլոր այն աշխատանքները որ կը վերաբերէին Ուրֆայի ինքնապաշտպանութեան և զինական գործին, ինք հոն էր, առանց անոր որեւէ այս կարգի գործ կամ որոշում կարելի չէր տալ: Հ. Յ. Դաշնակցութեան զինական գործը մէկ խօսքով իր ձեռքն էր կեղբունացած: Այն յատակագիծը որ երկար ժամանակ ուշի ուշով պատրաստած եւ ուսումնասիրած էր, դիւցազնամարտին մեծ ծառայութիւն մատոյց: Այս յատակագիծին չընոր-

հիւ մեծ յաջողութիւններ ունեցաւ, յաճախ թշնամին թակարգի մէջ ձգելով:



1912 թուականին ամառը, այդիները մէկնելու^(*) եղանակին, թուրք եւ հայ իրար կը խառնուին: Իրենց նը կարգին հաւատարիմ, հայ ինչքին ու պատուին վընասել, թուրք մը այս օրերուն, Գըղըլուկ կոչուած շրջանի հայ այգեպաններուն կ'սկսի վեստ հասցնել: Հոս եւս Մը կրտիչ կը հասնի: Կէսօրին կը հետապնդէ թուրքը քաղաքին մէջ, մինչեւ որ քաղաքէն կը հեռանայ: Անմիջապէս որ թուրք Մէհմուտը քաղաքէն կը հեռանայ անոր կը հետեւ: Տօլամած կոչուած վտանգաւոր շրջանին մէջ կը յարձակի: Ասանց սպաննելու այնչափ կը ծեծէ որ այլևս շարժելու հնարաւորութիւն չի ձգէր թուրքին վշան: Քանի մը տեղով ոսկորներն ալ կոտրելէն վերջ, կ'ըսէ: — «Գնա՛, տեսածիդ պէս պատմէ: անգամ մըն ալ հայու մը մէկ մազին հթէ դպիս, կ'սպաննեմ քեզ, հայը այսպէս կը ծեծէ»:

Այսպէս անչարժ վիճակի մէջ ձամբային մէջտեղը նետելով կը հեռանայ: Անցորդներ երբ անշարժութեան մասնուած Մէհմուտը Ուրփա կը բերեն ու կը հարցնեն ո՞վ էր իրեն այս վիճակին հասցնողը, կը պատասխանէ: — «Հայ մըն էր», ևսողները կը զարմանան և չեն հաւատար որ հայ մը կրնայ համարձակի թուրքի մը հետ այսպէս վարուիր Մէհմուտ կը պատասխանէ: — «Այս հայը ուրիշ հայ էր, փէրիի կը նմանէր: Յանկարծ դիմացս տնկուեցաւ ու ինձի հարցուց անունս և բոլոր այն չարագործութիւնները և վնասները որ հասցուցած եմ հայերու: Ինձի մօտեցաւ, դհոտին տապալեց զիս ու այս վիճակին հասցնելէն վերջ ըստ

(*) Ուրֆայի հայերու մեծամասնութիւնը իր սեփական այգին ունիւր: Յուլիսի սկիզբեն ամեն ընտանիք երկու երեք ամսուայ պաշտով այգի կ'երբայ, բոլոր աւմառը շատեր մինչեւ Հոկտեմբերի կեսը այգիները կ'անցընեն: Հոս օրջաններ կան, որ բուրբերու հետ դրացի են անախորժութիւններ կը պատմին:

որ եթէ նորէն հայոց հետ գէշ վարուիմ ինձի պիտի ըստ պահնէ, եաման մարդ էր և շատ ուժեղ բազուկ ունէր:»



1912 թուականին Մկրտիչ Հալէպ է: Կ'իմանայ որ Մասմանայի զորդի գործարանին համար, մեքենաներ, գործիքներ պիտի փոխադրուեն Ուրփա: Անմիջապէս միջոցներ կը գտնէ, իբր փոխադրող կը ներկայանայ, միւս կողմէն Շէքոյեանի հեռագիր մը կը դրէ, որ իր կառքերով Հալէպ գայ: Այսպէս, զործիքներու սնտուկներուն կը խառնէ զէնքին և զինամթերքի սնտուկներու: Այս փոխադրութիւնը կը կազմակերպէ երկու անգամէն փոխադրելու և աւելորդ անգամ մը օգտառելու այս առիթէն:

Այս զորդի աշխատանոցը կազմակերպուած էր Գերմանական ընկերութեան մը կողմէ: Այսպէսով ամէն քննութենէ և հետապնդումէ զերծ էր: Կառքերը երբ Ուրփա, հայոց թաղը կը մտնէ, Մկրտիչի խմբակը անմիջապէս զէնքիքներով և փամփուշտներով լիցուն սնտուկները վերցընելով նախօրօք որոշուած տեղը կը փոխադրեն: Մկրտիչ այսպէս առիթներ չէր փախցներ, միշտ ու ձարպիկութեամբ գլուխ կը հանէր նման զործեր:

Բազմաթիւ անգամներ Մկրտիչ օգտագործած է այսպիսի առիթներ, որովհետեւ յաճախ մեքենայի կազմածներ, գորդի զանազան մասեր՝ որ տեղական ապրանքին կարելի էր պատրաստել, բուրգի ներկեր ու այսպէս շատ ապրանք ներ՝ որ եւրոպայէն Հալէպ կ'ուկար ու անկէ Ուրփա փոխադրութիւնը կառքերով կը կատարուէր:

Յետագային Յակոբ Շէքոյեան, Ամերիկան ընկերութէնէն պօյան Ֆեօրի փոխադրութեան զործը իր վըաց կ'առնէ: Ուրփայի շրջակայ գիւղերէն այս ապրանքը կը հաւաքէր շողեկառքի կայարանները: Այս ապրանքը կը լիցուէր խոչոր պարկերու մէջ: Մկրտիչ ծրագիրը կը յղանայ այս խոչոր պարկերու Հալէպէն փոխադրութիւնը Յակոբին կատարել տալու: Աւելորդ է ըսել որ յաջողեցաւ: Այսպէս Յակոբ Շէքոյեան մի քանի անգամ իր չորս կառքերով կը կատարէ փոխադրութիւնը եւ առնց հետ փոխադրելով զէնք

և փամփուշտ։ Այս ձեւի գործերը Մկրտչի համար փոքր գործ ծեր էին։

Պոլիս-Պաղտան Երկաթուղիի շինութեան ժամանակ՝
որ Ռեֆայի շրջանը հասած էր 1910—12 ին, Արա-Փունա-
րի շրջանին մէջ շատ մը Ռեֆայի գործաւորներ կ'աշխա-
տէին։ Այս գործաւորները մեծ մասամբ լիոներ կը պայմա-
ցնէին, քար հայթայթելու համար։ Մկրտիչ տեղուոյն վրայ
տեսնելով ուժանակի հրաշագործ գերը, սկսաւ միջոցներ
գտնել մեծ քանակութեամբ մթերել՝ որ մեծ գեր
ունեցաւ հերոսամարտին ժամանակ, ուռմբեր պատրաստե-
լու համար։

Իր գործունէութեանը մէջ սահման չունէր։ Ամէն տեղ՝
ուր ժողովրդի փրկութեանը գործին սատարող միջոց մը
կար, հոն էր։ Ուր որ ըլլար իր չուրջ համակրութիւն կ'ստեղ-
ծէր։ Ռազմասէր Ռեֆային՝ Հայոբին տեսնելով, իր մեծ
ոազմի և ոազմավազութեան զգացումը կ'արթննար։ Ռե-
ֆայի փառայեղ հերոսամարտի ղեկավարը կը բազմար Ռե-
ֆային տանիլ այն բարձրութեան վրայ, ուր իրենց նախ-
նիքները եղած էին։ Ռեֆայն Ռեֆայիին սեփական քաղա-
քըն էր։ Ռեֆայի հայը երեք հազար տարուայ պատմու-
թիւն ունի, թուրքը նորեկ մըն էր։ Ռեֆայի թուրքը՝
կ'ատէր քիւրտն ու արաբը, իսկ քիւրտն ու արաբը՝ կ'ա-
տէին թուրքը։ Հայը երկրին տեղացին էր, տէրն ու տիրա-
կանը։ Մկրտիչ քաղաքին շրջակաները գիւղացիներուն հետ
եղբայրացած էր, ինչպէս բոլոր հայերը, գիշեր թէ ցորեկ
իր տանը պէս կը մունէր գիւղացիներու տունը։

Ընդհանուր պատերազմին Թուրքիոյ մասնակցու-
թեան յայտաբարութիւնը ամբողջ հայութեան հետ շշմե-
ցուցած էր նաև Մկրտիչը, ամէն ձիգ ի գործ կը դնէր զէնք
մը, քանի մը փամփուշտ կամ ուռմբ աւելի մթերելու, հա-
ւանական ընդհարութներու նախատեսութեամբ։

Թրքական ուժերը համախմբուելու վրայ էին։ Արե-
ւելիան նահանգներէն համախմբուած ուժեր Հայէպէն Մու-

սուլի ճակատին վրայ կը փոխադրուէին։ Թէլ Ապիատի ոշ-
գեկառքի կայարանը միշտ խոնուած էր զինուորներով ու
ոազմամթերքով։ Մկրտիչ իր ընկերոջ կառավան Յակոբ
Շէքոյեանի հետ կ'որչեն այս խառնիճաղանձէն օգտուիլ-
երեկոյ մը կը մօտենան առժամեայ մթերանոցին որ բաց-
ողեայ էր։ Երկու թուրք պահակները սպաննելով իրենք կը
ձեւանան պահակներ, մօտակայ փոսի մը մէջ կ'ամբաբեն
բաւական թիւով հրացան ու ոազմամթերք և կը հեռանան։
Հրամանատարութիւնը անմիջապէս հրաման կուտայ բոլոր
մթերանոցները վերցնել այս արաբաբնակ միջավայրէն։
Քանի մը շաբաթ յետոյ Յակոբ Շէքոյեան իր կառքերով
բուլոյ զինքերն ու ոազմամթերքը կը փոխադրէ քաղաք տե-
ղաւորելով յարմար տեղեր։

Ընդհանուր պատերազմի յայտաբարութիւնը, Թուրք-
իոյ մասնակցութիւնը Երեսակ Զինակցութեան ու անոր
մզած պատերազմին Հայութեան հետ Ռեֆային ալ պահ
մը կարծեց թէ Թուրքիոյ մօտալուտ պարտութեամբ, Հա-
յութեան համար նոր քաղաքական հորիզոններ պիտի բա-
ցուին։ Սակայն նախատեսուածին ճիշդ հակառակը եղաւ։
Պոլոյ ձերբակալութեանց լուրը խոռված էր հայ հոգինե-
րը, թուրք գիւրանադիտութիւնը հայաջնչէնջ ծրագիրներ էր
մշակած։ Հայութանի ժողովուրդը անխնայ կը ջարդուէր։
Երիկ մարդիկ կը զատուին ու կը բնաջնջուին տեղին վը-
րայ։ Կանայք երախաներով աքսորի ձամբան կը բռնեն,
անբարոյական ստիկաններու հսկողութեան տակ։ Ուրֆան
այդ գաղթականներու համար կայան մը եղած էր այդ օ-
րերուն։ Երկար ժամանակի պէտք չըլլար որ կառավարու-
թիւնը իր ոճաբործ զործունէութիւններ սկսի նաև Ուրֆա-
յի մէջ։ Խոտիւ ձերբակալութիւններ կը կատարուին։ Կա-
ռավարութիւնը որոշած է Ուրֆան ալ տեղահանել ու բը-
նաջնջել, ինչպէս Զէյթունը և Հաճընը յաջողած էր բընա-
ջնջել։ Այս բոլորը կտիրնէի իթթիճատական համագումա-
րի ոճաբածին միտքն էր յղացած ու այս օրերուն սկսած էին
վայրագորէն գործադրել։

Օր մը ստիկանները կը պաշազեն Ա. Սարգիս վաճաքը ու կը ձերբակալեն ծանօթ դաշնակցականներ՝ Անդրանիկ Ֆէրիտ Պօղածեան և Գասպար Ռոտիկեանը: Ուրիշ կը բերուին մասնագէտ ջարդաբարներ: Զնրբակալութիւնը շարունակելով, 18 հոգի ևս կը բանտարկեն — երեւլիներ եւ կուսակցական ղեկավարներ — եւ անմիջապէս կ'աքսութեն Թագուագիւղաքը:

Մկրտիչ երբ կ'իմանայ թէ առաջին ձերբակալուածները Թագուագիւն, քաղաքէն կը մեկնի մի քանի ընկերներով: Բնկերները լինան ստորոտի ձամբայով կը զրկէ, ինք մօտենալով կարաւանին, արաք ցեղագետի տաշրագով, ստիկաններէն արտօնութիւն կ'ուղէ որ իր պահանջները կարգադրելու համար կարգ մը հայերու հետպահի խօսի: Կը մօտենայ իր եղբօրը Փէորդին և կը յայտնէ թէ կ'ուղէ անմիջապէս բոլորը ազատել եւ տանիլ աշաբներու մէջ, անկէ ալ առաջնով անցնելու համար Եղիպատու, անապատի ձամբով:

Փէորդ համաձայն չգտնուիր: Իրենց Թագուագիւն մէջ անպատեհութիւն մը չտեսնէր: Բնդիակառակը, տարուղները կը մտածէին թէ իրենց արաք ծանօթներու միջոցաւ աւելի դիւրին է ազատուիլ, քան այսպիսի վըտանգաւոր միջոցով:

Մկրտիչ ամէն տեղ կը յայտնուէր, ինչպէս աներեւոյթ երեշտակ մը, սակայն այդ օրերուն մոայլ էր: Բարեբնագովով մը ըմբռնած էր Հայութեան սպառնացող վըտանգին խօրութիւնը:

Պատմական ժողովներ տեղի կ'ունենան ինքնառ պաշտպանութեան խնդրին շուրջ: Բանի մը օր յետոյ երկու ժամուայ ընթացքին, երկու հարիւրէ աւելի մարդիկ կը ձերբակայուին և կ'առաջնորդուին բանտ, որոնք վըտանգաւոր կը նկատուէին ընդհարումի մը պարագային 1500-ի մօտ հայ երիտասարդներ արգէն քաղաքէն տարուած էին: Կացութիւնը հետզհետէ աւելի կը բարեանաբր-

անտանելի վիճակ մը ստեղծած էին: Կառավարութիւնները սպառնալիքով 48 ժամուայ մէջ կը պահանջէ յանձնել դէնքերը: Ճարանիատ, փախստական Մկրտիչին լուր կը տրուի: Անգութօքէն կը կոտորուին բանտարկուած հայերը, Ուրֆայէն հեռու Շէյթան Տէրէսի կոչուած վայրին մէջ: Կը ջարդեն նաև 1500-ի մօտ եղող հայ զինուորքուները: Այլևս համբերել անհնար ըլլալով, ժողովուրդը զէն ի ձեռին կ'որոշէ մակը զիմաւորել, իր այնքան սիրած ու պաշտած Մկրտիչ Յօթնեղբարեանի ղեկավարութեամբ:

Մկրտիչի սիրտը կը բղքառուէր, ամէն անգամ որ կը չէր թէ Հայութեան ղեկավարութիւնը կը ձերբակալուի և բանտ կ'առաջնորդուի: Դիտէր թէ ինչ ըսել է թրֆական բանտ, թէ չէր մտած հոն, բայց լսած էր հայ յեղափոխական բանտարկեալներու պատմութիւնները: Գիշերներ նստած լուսցուցած էր յեղափոխական կեանքը ուսումնասիրելու հարկը չէր մնացած: Կենացանի զէպքեր յաճախադէպ գարձած էին: Բայց այս անգամ եղակի էր զէպքը:

1915 Յունիսի վերջերուն, օր մը յանկարծ Ուրֆայի հաջոց տուններէն ու խանութներէն մեծաթիւ հայեր կը ձերբակալէ կառավարութիւնը: Զերբակալուածներուն մէջ էր քաղաքական, առեւրական և մտաւորական երեւլիները: Թուրք կառավարութիւնը ձերբակալած էր մօտաւորապէս այն տարբէ՝ որ հաւանական շարժումի մը ատեն ղեկավար տարը կը նկատուէր: Այս ձերբակալութեան այլես Մկրտիչ չէր կրնար զիմանալ: Կը վճռէ այդ օրն իսկ յարձակիլ բանտին վրայ, ազատել այն ղեկավար ուժը եւ ապրաւամբիր: Սակայն նախումեծար կը համարէ նախ երթաւ եւ բանտարկեալներու հաւանութիւնը առնել:

Ուստի, ձերբակալութեանց յաջորդ օրը, երեկոյեան երբ պաշտօնատունները կը պարպուին, Մկրտիչ Յօթնեղբարեան թուրք հարիւրապետի հագուստը հագած, հայ բանտարկեալներէն գաղտնիք կորզելու պատրուակով ներս

կը ժանէ, առանց ընդդիմութեան։ Կը տեսակցի հղբօրք գէորգ Եօթնեղբարեանի, Եղեկիէլ Պօյաձեանի և ղեկավար անձնաւորութեանց հետո Կը հաղորդէ անոնց իր ծրագիրը, թէ պիտի յարձակի զիրենք ազատելու համար։

Բոլորը անհամաձայն կ'ըլլան, յանուն ժողովուրդի անդորրութեան, ոչ մէկ քայլ չպէտք է առնել, կարելի է նոր պայմաններ ստեղծուին ժողովրդի փրկութեան համար, կը պատասխանին։

Միաժամութիւնը հոն հասած էր որ գեռ կը հաւատային թէ փրկութեան միջոցներ կընային ստեղծուիլ։ Մկրտիչ թերահաւատ էր։ Ցաւալի հոգեբանութեամբ, Թուրքիոյ մեր մտաւորականներն ու գործիչները բարձրացան զոհասեղանին վրայ։ Կ'արժէ՞ր արգեօք պատմութեան դաշտասանէն վախճանվ այսքան անձնուրաց ու զգոյշ ըլլալ։

Մկրտիչ գլխիկուր կը դառնայ իր թաքստոցը, իմաստընելով բոլոր անցուղարձը իր ընկերներուն։ Այդ օրեւ բնաւ չէր խօսեր։ Խուլ հառաջներ կը հանէր իր ներս ոչն։

Այս ժամանակները, Եղեկիէլ Պօյաձեանի, Անդրանիկի Ֆէրիտ Պօղաձեանի և Գասպար Խոտիկեանի, իրը ուսուցիչներս, պատուելու ձեռվ, անոնց կերակուր կը տանէի։ Եղեկիէլ Պօյաձեան ինքը ինձ յայտնեց Մկրտիչի այցելութիւնը եւ ցաւ ի սիրտ յայտնեց նաև այն հոգեբանութիւնը որ կը տիրէր այդ օրերուն, հայ ղեկավար տարրին մէջ, Դաշնակցականէն մինչև յետին պահպանողական մարդը՝ որ մէկ զգացում ունէր՝ իր մահով հայ ժողովուրդը քրէկը։ Անդրանիկ ցաւալի կերտով խելազարած էր Հալէպէն վերագարձին։ Զգուշացուցած են Մկրտիչը անոր հետ տեսնուել։

●
Գոլսոյ հայ մտաւորականներու ձերբակալութենէն վերջ, Հալէպի ճամբով Ուրֆա կը բերուին թուրք փարշամէնթի հայ երեսփոխաններէն Վարդգէս և Զօհրապ։ Աշոնց կեանքի վտանգը տեսնելով Մկրտիչ, ամէն կերպ

կ'աշխատի խէլ զանոնք թուրք իշխանութեան ձեռքէն, Ուրֆայի շրջակայքին մէջ արաք Անէղիներուն մէջ պահեւ լու միտքով։

Իր մօտիկ ընկերներէն Եկրտիչ Մարտիրոսիան կը պատմէ։

Մկրտիչ Նօրմեղբարեան լուր առաւ որ այդ երեկոյ Զօհրապն ու Վարդգէսը նրաւիրուած էին Մեհման Նէտիմի տունը։ Այնեղ ծառայող հայ կնոջ մը միջոցաւ իմացած էր անոնց համար պատրաստուած է մասնաւոր սենեակ մը։ Կէս գիւերին, իրեն հետ առնելով զիս եւ Սասունցի Աստուրիկը, բաղաբէն դուրսի համբով մօտեցան Նէտիմին տունը։ Զայները դադրած էին եւ խննոյքր վերշացած։ Մկրտիչ բարձրացաւ տանիքը ու ծխնելոյգին վսր իջաւ Զօհրապի եւ Վարդգէսի զտնուած սենեակը։

Մրատրով կ'սպասէին վերադարձին։ Տանիքին վրայ վտանգի պահուն, երեք բարեր պիտի նետեր մեր ուղղութեամբ։ Մրտրնիս բաւական հանգիս էր, որովհետեւ վտանգի ազդանքանը չէին լսեր։ Կեր ժամ ուշանալ կ'երջ ապահով վերադարձաւ։ Չէին համարձակեր բան մը հարցնել, որովհետեւ բրին տակեն, ջղայնու բաներ մը կը խօսեր շարունակ։ Այս վիճակին մէջ բնաւ չէր տեսնուած ան։

Երբ հասանի անվտանգ մէս մեկնակեսը, անհամբեր հարցուցինք բէ ինչ պատահեցաւ այն սենեակին մէջ, որ պարապ դարձաւ։ Խիս վրդոված պատասխանեց որ անոնք ալ մերիններուն խելին կը ծառայեն։ “Ժողովուրդին ենթարկրուած վիճակին ոչինչ չփոխեր մեր ազատումը” կըսեն։

Վարդգէս միայն թելադրած է որ Ուրֆան ապըստամբի Մկրտիչ մինչեւ լոյս կը գողաց իր զայրոյթէն։ Երկու մեծ հայերուն անունը լսած էր, խկ այժմ անոնց տեսքը և այն համոզումը որ սպանդանոց կ'առաջնորդուին, կատաղութեամբ լիցուցած էր իր հոգին։ Այսպէսով ի զուր կ'անցնէին Ուրֆացի ուազմիկներուն ճիգերը ու երկու մեծ հայերը կը զրկուէին Տիգրանակերտ, զոհը գառնալու համար անանուն ոճրագործութեան։

Ուրֆայի Քօմիսէր նուսուգ էֆէնտի սապէս կը պատմէ։

Անոնց աքսորավայրը Տիգրանակերտ էր որոշուած: Վերջին չեմ զիտեր ինչո՞ւ, Ուրֆա պիտի մնան' ըսուեցաւ: Մենք ալ առժամանակեալ կերպով զետեղցինք գանոնք կառավարատան դիմաց Փօրբուզալ Օթէլը, անուուս հսկողութեան տակ: Մահմուտ Նեսիմ եւ Շեյխ Սավսէր պէյերը, իբր երեսփոխան ընկերներ, միւս կ'այցելէին անոնց: Ամեն օր ասոնց մեկնելէն վերջ, Զօհրապ մունչ ու խոհուն կը դառնար, իսկ Վարդգէս կատարեալ վազր մըն էր, գառազեղի մէջ բուռուած, որով ըստիպուեցանք այցելող էֆենիսիներուն հետ պահակներ կարգել:

Մահմուտ Նեսիմ խննոյք մը սարքած էր ի ծաղրանս Զօհրապի եւ Վարդգէսի: Շատերու հետ ես ալ ներկայ էի: Կ'ամշնամ ըսելու, որ այդ օր մեր կեցուածքը զոյգ մը կաւկանդուած, բայց վեհոգի զերիներուն հանդէպ անվայել էր, մանաւանդ մեր բուրք երեսփոխաններունը: Ակնարկութիւններ, ուղղակի ծաղրանք, անարգաններ, անքիւ ու անհածիւ էին: Բնա հանեցին Զօհրապը, Թալէար փառայի կենացը բաժականան մը խօսելու: Մարդը չկրցաւ բերանը բանալ, եւ արցունիները կուլ կուտար: Իսկ Վարդգէս միակ երկու խօսք ըստ. «Վերջին խնդացողը, ամենէն լաւ կը խնդայ»: Խննոյք շարունակուեցաւ նոյն ձեւով, մինչեւ ուս ատեն:

Վերջին փոխադրեցինք երկու զերիները իրենց օրելը, ուր պատրաստուած էր մեծ քաջազարծութիւն մը գանոնք ազատելու համար, երե միայն Զօհրապ ինք չվիժեցներ ծըրագիրը... Մեր գերիները իրենց խօսքը առաջնորդուեցան հսկող ոստիկաններ միջոցաւ: Վարդգէս լուցկի կ'ուզէ զըրան պահակ ոստիկաննեն, ճրագը վառելու համար: Հազիւ առաջին լուցկին վառած, Զօհրապ կը սկսի բաներ մը կանչել հայերէն. Վարդգէս կը յարձակի դուռը կը գոցէ: Զօհրապի կանչերէն հազիւ այսիանը կրնայինք հասկնալ. «Զէ», մենք խայիններ չենք, մենք չենք զար». իսկ Վարդգէս կ'երեւի բերանը գոցել կ'առխատէր.

Դուռը կոտրելով ներս մասնիք, զատեցինք Վարդգէսը Զօհրապէն, որը անկիւն մը սեղմած էր զայն, կոկորդէն բոնած: Լոյսը վառեցինք: Զօհրապի եւ Վարդգէսի կեցած տեղին նիւտ ետեւը ևեծկակ ծակ մը կար, Փոր-

բուզալ խանի տանիքներուն վրայ բացուած:

Պանդոկը, որջակայքը խուզարկելու եւ նսկողութիւնը կրկնապատկելու համանա զործակրուեցաւ: Սանդուխի մը զատ ուրիս բան չգտնուեցաւ, որը պանդոկի պատին էր կրորնուած: Երբ վերադարձայ Վարդգէսի եւ Զօհրապի բով, տեսայ, որ այս անզամ Վարդգէս կուլար, իսկ Զօհրապ կարծես խենքեցած էր: Երբ մօտենալով բանի մը խօսք պիտի ընկի, լամբին տակը բուղը մը նկատեցին կեսը դուրս, բաժցի, վրան հապճեպով գրաւած երկու տող կար. «Այս կես գիտերին պատրաստ եղէ, ձեզ պիտի փախցնենք», ստորագրութիւն՝ Մկրտիչ Խօթելբարեան:

Յանդուզի բաջ մըն էր Մկրտիչ, որ իր խոստումին համեմատ, ինչպէս զետեղած էր տուսակը, նոյնպէս յարզած էր ժամադրութիւնը:

Զօհրապի կանչերէն կ'եզրականացնէինք երրորդ անձի մը ներկայութիւնը անոնց սենեակին մէջ: Այդ անձը եւ Վարդգէս կը ստիպէին որ Զօհրապ փախչի իրենց հետ:

Զօհրապ երբեմն ժամերով խօսելու նոպաներ կ'ունենար, կամ օրերով կը լուեր, նոյնիսկ Վարդգէսի հետ բնաւ բառ մը չեր փոխանակեր: Այդ գիւեր կ'երեւի խննոյքի ազդեցութեան տակ եւ անակնալ ազատութեան մը նոյլը, բոլորովին կորսնցնել տուած էր իր հսկայ մտեն բաներ մը, երե ոչ ինչո՞ւ այդպէս վարուեր...

Հակառակ անուր որ այդ դեպի հերանը իր ըստուագրութիւնը դրած էր, մեր ձեռնք եղող տոսկին տակ, մենք դարձեալ բաները լեցուցինք անմեղներով, ըստ մեր վաղեմի սովորութեան...

Հակառակ մեր բուռն նիգերուն, չկրցինք Մկրտիչը ձեռք բերել: Ան կամ ձին էր կամ փէրի: Օր չեր անցներ որ անուր մասին բանի մը ժուռնալներ չզային, իր ըրած օհանակութիւններուն համար, օրինակ, Ուրֆայի բոլոր ուղղութեամբ հեռագրաբելները կտրել եւ զերանները այրել. բաղադի հեռախօսի թելերը ոչնչացնել. ամբողջ բուրք բաղադնին համար կենսական եղող Քերիզի ջուրը դագրեցրենել, եւ ասոր նման հազար ու մեկ բաներ: Ամենէն տարօրինակը, իր ինքնութիւնը հաստատող հետք մը բողովին էր. ա-

սոնք գրուած թղթեր էին, ուր կ'ըսէր. „Վատե՛ր, բաղամի մէջ
մի՛ փնտոնէ զիս, անմեղները ազատ արձակեցէն, նո՞ւ եմ,
հրամեցէն եկէն, ծանօթանանք:”

Վալլահի, պիլլահի այդ մարդը կամ դեւ մ'էր, կամ
հրեսակ մը, եւ ամեն պարագայի տակ թրեութեան սարսափը:

Հերոսամարտի սկսնէն մի քանի օր առաջ երեկոյ մը,
մէծ հրացանաձնութիւն մը պատահեցաւ քաղաքիս հարաւ-
արեւմտեան կողմը գտնուող Գարանլըք Գարուին կողմի
ըերդին մօտերը: Ժամանակը երթալով կը մթնէր: Հրացա-
նաձգութիւնը սաստիացաւ: Զայնը քանի կ'երթար կը հե-
ռանար: Հրացանաձգութիւնը Ա. Սարգիս վանքին մօտեր: Կ
սկսաւ զալ: Կամաց կամաց լուսթիւն մը տիրեց, բայց լը
ուռթեան մէջ կարծես մուսթէն օգտուող ուռթուականներ ու
երթեւեկ մը կար: Խոկապէս Հայը Արքահամի թաղէն զինա-
մթերքի բաժանումի աշխատանք մը կար: Մկրտիչ թագու-
տոցէն գուրս էր ելած, զինամթերքը սկսած էր բաժնել գըլ-
խաւոր կեղրոններու վրայ:

Թուրք կառավարութիւնը շփոթի մատնելու համար,
մի քանի պատանիներ կը զրկէ: Բներդին առջև կրակելով
դէպի Գարանլըք Գարու և Ս. Սարգիս վանքի ուրկութեամք
պիտի անհետանան այդիներուն մէջ: Այս ձեռվ քաղաքին
մէջ գտնուած և Հայը Արքահամի ոստիկանատան թուրք
ուժերը այս զէնքերու պայթումները կը հետապնդէն, այս
գործով կ'զրացին, իսկ միւս կողմէն Մկրտիչ իր խումբով
կանխամտածուած ծրագիրները կը կատարէր անարգել:

Այդ գիշերուայ աշխատանքը՝ Հայը Արքահամի թա-
ղի շրջանը երկու կեղրոններ էր հաստատած: Թագաւորենց
եւ Քիլէճի Մխցոնց տուները ամբացուած էին:

Հայ թաղերուն մէջ երթեւեկը գժուաբացած էր: Մը
կրտիչ իր թագստոցէն հրահանգներ կուտայ: Նախօրօք
գեղօրայք կը կեղրոնացնէ, երկու հայ զեղարաններէ, պա-
տանեկան միութեան պատանիներու եւ հայ կիներու եւ
օրիորդներու միջոցաւ:

Բաղիսումը անխուսափելի է: Ահա Սանտրձեաններու

տան մէջ Մկրտիչ կը դիմաւորէ խուզարկող ոստիկաննե-
րու խումբը: Կը տապալիէ մի քանին ու այս ազդանշանին
վրայ կ'սկսի կորիւը: Թուրք հորդան էր որ կը յարձակէր
մեր ուժերուն վրայ: Մկրտիչը հոս կը տեսնենք զեկավար,
հրամանատար, զինուոր և ոմբածիզ:

Եկեղեցին առջև գորգեր են փռուած, Մկրտիչը Ուր-
ֆայի հերոսամարտի ղեկավարը նշանակելու եւ անոր
յանձնելու ժողովուրդին բախտը: Հոն է կղերական դասը
իր ամբողջ կազմով: Հոն է քողոքական պատուելին: Բոլորը
ի մի ձուլուած կ'ուզեն կուրծք տալ թշնամիին ու պատ-
ուաւոր մեռնիւլ Հոս բոլորը համերաշխած էին: Զկար յա-
րանուանական խարութիւն, կռւսակցական վէճ ու անհա-
տական քինախնդրութիւն, բոլոր կիրքերը մարած էին:
ամէն մարզ սկսած էր մօտալուտ մահը տեսնել ու անոր
համեմատ զոհ մը աւելի խլել թշնամիիէն:

Մկրտիչ Եօթնեղբարեան Ուրֆայի դիւցաղնամար-
տին մէջ երեան եկաւ անվեհեր ղեկավարի զերով: Հայ
յեղափոխութեան գափնէզսակներուն ամենէն փառայեղը
չահեցաւ: Պատերազմի մահազոռ շեփողը հնչած էր անոր
համար, Ռասթկելէնեանենց տունէն: Թուրք կառավարու-
թիւնը իր որսկան շուներու միջոցաւ կ'իմանայ անոր
թաքսոցը: Իրենց անպատկառ վստահութեամբը կը յար-
ձակին Ռասթկելէնեանենց տունին վրայ: Տիգրանակեր-
տէն ախրահոչակ ջարդարար Ահմէտ պէտ մասնաւոր եկած
էր, նոյնքան վատահամբաւ Պազըր Զավուշը և Աէվէբէկլի
Ալի Էփէնտին: Իրենց լիրը սովորութեան համաձայն, նախ
կիները կ'ուզեն նեղեր, բայց Մկրտիչ Ռասթկելէնեանին
հետ կը խոյանան տաւուցներով: Երկու մեռեալ և Պազըր
Զավուշին հետ մի քանի վիրաւոր ձգելով կը հեռանան
թուրքերը: Այս կոուին մէջ Յարութիւն Եօթըրբինձեան
ոտքէն վիրաւորուած էր:

Մկրտիչ օր ըստ օբէ աւելի կը մտատանջուէր: Խա-
լի կատղած, Ռասթկելէնեաններու տան զէպէն, ամէն
հնարքի կը դիմէր ծուղակի մէջ ձգելու համար Եօթնեղ-

քարեանի խումբը: Այլևս որպէս էր թուրքերուն համար ոք
այդ խումբին ձերբակալութիւնը կամ ոչնչացումը բոլորու
վին պիտի հարթէր Տէր Զօրի ճամբան: Մկրտիչի համար
ալ երկրորդ հանդիպում մը ըմբոստութեան ազգանանը
պէտք էր տար, որովհետեւ Ուրֆայի Հայոց թաղին մէջ
կառավարութիւնը կը փորձէր կեդրոններ հաստատել զին-
ւորական ուժերու համար:

Հերոսամարտի ժամը սկսուծ էր հնչել՝ զոյտ զանգակներով։ Մայր եկեղեցուոյ և բողոքական ժողովարանի զանգակները ժամերով կը զօդանձէին, տիսուր, խորհրդաւոր տպաւորութիւն մը սփռելով քաղաքին վրայ։ Շատեր դեռ քիչ առաջուայ զէնքերու պայմանմի սարսափէն՝ կետնայաբերն էին։

Մկրտիչ Մայր եկեղեցուոյ խոշոր դրան առջև, քազիւղի սնտուկի մը վրայ նստած, սնտուկ մըն ալ առջեւ առած, մէկ անկիւնը զէնքեր լիցուն, ուրբիչ անկիւն մը փամփուշտի սնտուկներ գիզուած և վասօդի պարկեր։ Իր հրահանգին վրայ, մի քանի մաքդիկ հայոց թաղերը կը պտտէին, կոռւի սկսիլը կ'աւետէին։ Այսպիսով երիտասարդ, պատանի բոլորը կուգային Մայր եկեղեցի, դեկավարին ներկայանալով հրահանգներ սահմանալու համար։

Հերոսամարտի զեկավարը իւրաքանչիւր ներկայաւցողի ուժին ու ձիրքին համեմատ զէնք կը բաժնէր և իւրեն յարմար գիրքը կը զրկէր։ Նոր կը կազմակերպէլ բոլոր իր տշամալը ութեան տակ գտնուող ուժերը։ Ահա այսպէս ան առաջին օրէն, թուրք նենդութեան առաջ յանկարծակիի չգալու համար կանխազգուշական միջոցներ կը մտածէր։ Երեկոյան իր ձին նստած, բոլոր գիրքերը կ'այցելէ, անոնց մէջէն կ'ընարէ իւրաքանչիւրի խմբապետը։ Ասկէ յետոյ էր որ քաղաքը կը բաժնէր շըջաններու և շըջանային պետերու, աւելի լաւ կազմակերպուած վիճակի մը մէջ գնելով։ Քաղաքի կոուի յատակագիծը սկսած էր իր ծառայութիւնը մատուցանել՝ որուն համար շատ յոզենած էր Եղեկիէլ Պօյանեանի հետ։

Մկրտիչ միշտ կը թելադրէք աչալուրջ հսկել այն
բոլոր շարժումներուն՝ որ թշնամին ի գործ կը դնէ: Այս
օրերուն ան ծուղակ մը կը լարէ Թըլիքտուրի Հեսենց գիր-
քին: Հրահանգ կը դըկէ թշնամիին ձևացնել որ իրենց
գիրքը կը լքեն: Երեկոյեան թուրքերը կ'սկսին յառաջանալ-
ինք բռնած է Ալաճաչոնց և Գէպըրենց տուները: Թուրքե-
րը երբ կը մտնեն Հեսենց տունը, ինք մէկ ժամ առաջ այս
տունին երկու սեննակներուն մէջ երկուտական տղայ պա-
հած է՝ պահարաններու մէջ: Թուրքերը կարծելով թէ այդ
կարևոր գիրքին տիրացած են, հայորդիները երկու կրակի
մէջ առնելու, յանկարծ կրակը կը բացուի երկու կողմէն
և կրակի մէջ են ինկած իրենք: Եանպէկոնց տունէն հա-
յերը կը յարձակին: Թուրքերը փախուստի ճամբան կը
բռնեն: Հոս արդէն Մկրտիչ, Գէպըրենց և Ալաճաչոնց տու-
նէն թշնամիին փախուստի ճամբան է կտրած: Հոս առա-
ջին ծուղակին մէջ ինկած էք թուրքը: Քիչեք ազատուե-
ցան թշնամիէն և մեծ աւար մը առաւ Մկրտիչ, զինելով
հայ օրիորդներն ալ, նոր զէնքերով: Եւ ան հոս երեան
եկաւ իրը ուազմագէտ:

Մկրտիչ Ուրբայցի հոգյութեան արթուն պահակն էր ու թուրքին սարսափը։ Անոր աչքէն ու լսողութենէն բան չէր վրիպեր։

1915-ի դիւցազնամարտի թոհն ու բոհին մէջ, անծըսդիրը կը յղանայ թուրք ուժերուն կռնակէն անցնիլ ու հարուածել: Առաջին փորձը յաղթանակով մը կը վերջանայ: Թուրք ուժերը թըլիքստուրի բարձունքին վրայ զիրք բոնելու յաջողած էին: Մկրտիչ չտեսածի կը ձևացնէ և կը թողու որ հոն ուժ կեցրոնացնեն: Երեք օր վերջ, գիշերը, տասնհակ մը հետք առնելով, ձամմատանին ֆլամէն կը յաջողի թշնամուն կռնակը անցնիլ: Այնպէս մը կարգագրած էր որ իր առաջին հարուածը պիտի տաք տասընարուածեանով, հայկական գիրքէն, Հեսնց Միսի Գէորգինց տունէն ալ յարձակումը պիտի սկսէր: Այս յարձակումը կ'ըլլայ էիս գիշերէն վերջ, թշնամիին ձիւզ հանգոտի պահուն: Այս

գործողութեան ընթացքին մէկ հայ վիրաւոր և թշնամիէն կը խլեն տասնեակ մը մեռեալ և քանի չափ վիրաւոր Զէնքի և ուղմաժթերքի աւարը կատարեալ էր:

Երկրորդ փորձը դժբախտաբար չի յաջողիր: Այս էր՝ մօտաւոր լեռներու մէջ ասպատակախումը մը պահել: Ուրաքայի չըջակայ զիւղերը թուրք, քիւրտ, արաբներ էին, երկրորդ իրաւութեամազրութեան տակ եղած ուժերը բաւական չէին: Ուստի, ան հրաժարեցաւ այս ծրագրէն՝ որ մեծ օժանդակ մը պիտի ըլլար: Նոյնիսկ մատղեց կոռի ամենատաք չըջանին, թշնամի գօտին պատռել ու լեռներու մէջ զբաղեցնել զանոնք: Սակայն չի կրցաւ բաժնուիլ իր սիրած ժողովուրդէն:

Այս օվերուն Ուրփան չըջապատուած էր չորս զէնչ սորական չղթաներով: Ասոր հետ մէկտնդ, Ուրփայի դիւցաղնամարտի զեկավար Հայորդի Տիտանը մեծ հաւատքը ունէր ճեղքելու թշնամի ուժերը, բայց այս բոլորը վասն ի՞նչու . . . : «Լաւ է մեռնիլ սիրելի ժողովուրդիս հետ, զէնքը ճեռքիս, քան խուսափիլ պայքարէն»:

Օհա Մկրտիչը իր նկարագրով:



Սանտրագործեաններու տունին գէպքին, մի քանի սոտիկաններ մեռած էին և Մկրտիչ իր ճարպիկութեամբ մնացեալին ալ զէնքերը առնելով կը թողու որ երթան և պատմեն թէ հայերը լաւ զի՞նուած են և աւելի վեհանձն են քան թուրքերը, գերիները չեն սպաններ:

Այս գէպքէն վերջ մինչև երեկոյ քաղաքը կատարեալ լուրջեան մէջ էր: Մկրտիչ հրահանգած էր իր եղբօրը Սարգիսին որ անմիջապէս Մայր եկեղեցուոյ դիմացի սուտիկանատուն ալ մաքրագործէ: Հրամանը կը դորժադըրուի: Հայ և թուրք թաղի երկայնքին գիրքերը բռնուած էին հայերով:

Թուրքը իր սովորական միջոցին կը գիմէ: Նախ քան ընդհարումը, կ'ուղէ բանակցիլ հայ կտրիմներուն հետ: Իւրիկուան գէմ, ծերուկ ասորի մը կ'երենայ հայ գիրքերու մօտ, ճերմակ լաթի կտոր մը պարզած: Անմիջապէս Մը-

կրտիչի լուր կուտան: Եօթնեղբարեանին մօտ կը տանին մարդը, աչքերը կապուած: Քաղաքապետը, տիւրահոչակ Աւլի Հայուար, նամակ մը զրած է և նախորդ օրուայ դէպքի յանցանքը սստիկաններուն վրայ բարգած է, իբր թէ անոնք չարաչար գործածած են և գտած են իրենց վայել պատիմքը: Ուստի, համերաշխութեան յորդուներ կը կարդայ, զարմանք կը յայտնէ նաև հայ թաղերուն մէջ կասկածելի շարժումներուն համար:

Մկրտիչ թուրքին հոգիին խորը թափանցած, այս նամակին կը պատասխանէ, որ այն ընդհանուր սպանդէն յետոյ, որուն մէջ կ'ոչնչանար թուրքիոյ բովանդակ հայութիւնը, այն տմարդի ու ոճրագար սաղբանքներուն ու հրէչութեան որու ենթարկուեցաւ: Ուրփայի երիտասարդութիւնը Գուտէօփիրիւ, այն ուղղամիտ զեկավարները՝ որոնք իրենց ինչքն ու կեանքը ի սպաս զըսին թուրք հայրենիքին, խողխողուեցան անպատմելի սառդայելական չարչարանքներով: Զէյթունցին, Մարացին, Մշեցին և բոլոր հայութիւնը խաբելով Տէր Զօրի անապատներուն մէջ խողխողեցիք, ո՛չ, Ուրփայի հայութիւնը այս բուրքէն վերջ, թուրք կառավարութեան վրայ հաւատք չունի և չուզէր ոչխարի անմեղ ու անկեղծ համակերպութեամբ զոհուիլ անապատներուն մէջ, այլ կ'ուզէ մեռնիլ իր հայրենի օճախին մէջ, զէնքը ճեռքին, մինչև վերջին մարդը:

Պատասխանը նամակարեր Ասորիին հետ կը վերադառնուի թրքական թաղը:

Սեպտ. 29ի գիշերը Մկրտիչ Եօթնեղբարեանի համար տենդագին աշխատանքի գիշեր մը կը դառնայ: Պարզ գիշեր որ յաջորդ առաւոտ թուրքերը յարձակումի պիտի գիմէին: Իր սուզմագէտի բացառիկ միտքով ծրագիրներ կը մշակէր, առաջին առթիւ ուժգին հարուած մը տալու համար թուրքերուն: Ուրփայի հայոց թաղին քարտէսը աչքին առաջ է: Այս ծրագիրը իրականացնելու համար հըրահանգած էր հայ և թուրք թաղամասին վրայ ամուլ գիրքեր պատրաստելու, շատ զգոյշ և զաղոնի կերպով և առզատ անցք թողուլ որ թուրքերը անուրգել հայոց թաղը

խուժեն: Նոյն ատեն թուրք թաղերու մօտ հայ տուները ամբացնելով, բոլոր դիրքերուն և կոռուզներուն անխտիր ուսմբ բաժնեց: Հ. Յ Դաշնակցութեան ռազմական պահեստը լայնօրէն գոհացուցիչ էր:

Մկրտիչի աշխատանքները պարապը չէին զացած: Ան կեղրոնք նստած, խումբ մը կտրիձ պատանիներու հատ, քաղաքին մէջ մնացած ղեկավարութեան յարմարող ուժերը կը բաժնէ դիրքերուն: Վայրկեանէ վայրկեան կը սպասէր յաջորդ առաւօտեան յարձակման: Բոլոր կը ուղարկէն հարահանգած, թողուլ թուրք խուժանին ազատ մուտքը դէպի հայոց թաղերը: Որոշուած ազգանշանին վրայ պէտք է կրակէին: Փոքրիկ պատանիներ դիրքերու և կեղրոնի փոխ յարաբերութիւնը կը պահէին:

Մկրտիչ չէր սխալած: Յաջորդ առաւօտ, Սեպտ. 30ին, հալլա, հալլաներով թուրք խուժանը կ'սկսի յառաջանալ դէպի հայ թաղերը: Երեք թեւերով անարդել կը յառաջանար: Հայ հըուղներու որտերը կը տըոփէին: Տղաքը ազգանշանի կ'սպասէին: Ան կ'ուշանար: Մկրտիչ երբ կ'իւմանայ թուրքերու շատ յառաջացած ըլլալը, կեղրոնի ուժերը երեքի բաժնած կը յառաջանայ թուրքերը գիմաւորելու: Այս վայրկեանին, Մայր եկեղեցիի զանգակը կը հնչէ: Կրակի հրամանը տրուած էր: Թուրքերը երկու կը բակի մէջ ձգած էր Մկրտիչ: Կոտորածը սարսափելի կ'ըլլայ:

Թուրքը իր զասը առած էր: Այս առաջին հարուածը այնքան ուժգին եղած էր որ երկրորդ փորձը ընել չի համարձակեցան այդ օրերուն:

Մկրտիչ ռազմագէտ մըն էր, առանց մեծ պատերազմներու մէջ մանելու: Յաղթանակէն շլացող չէր ան: Անմիջապէս դիրքերը կ'այցելէ, կը քննէ բոլորին զէնքը, ռազմամթերքին քանակը և կը թեւաղոք ինայիլ փամփուշը և զգոյշ ըլլալը, որովհետեւ թուրքը քաջարար կը ռւելու ընդունակ չ'ըլլալով, վատարար յանկարծակիի կը բերէ մեզ:

Այդ գիշերուան գերիներէն կ'իմանար մօտ օրէն ֆախրի փաշայի Ուրֆա հասնիլը, 6000 դինուրով և մի քառնի թնդանօթներով, իսկ այդ առաւօտ իսկ պիտի հասնէր

Սըրուճի Սիւլէյման պէկը, իր 600 մարդոցմով: Անմիջապէս փլան մը կը պատրաստէ, այն կողմէն որ պիտի յարձակէին քիւրտերութեամբ: Յայր Սիւլէյմանին գլխաւորութեամբ: Յատուկ ռազմավարութեամբ պիտի ընդունէր զանոնք, Ուրֆայի շունչաման պահանձած աշխատածի շունչամանք, Սիւլէյմանին գլախաւորութեամբ:

Ծրագիրը պատրաստ էր: Յաջորդ առաւօտ քիւրտերը իրենց մօլլաներով, չէյխերով սուսերամերկ կը խուժեն Հայը Սըրահամի թաղամասին վրայ: Հայը Սըրահամի լճակէն մեկնելով, հարիւր մէթրի վրայ խուժանը կը յառաջանայ, երկու մասի սահնուած՝ մէկը Գասէլլը կիւրոցէն կ'սկսի բարձրանալ, իսկ միւս թեւը Ֆընէլ պաշոնց փողոցէն կը յառաջանայ: Մկրտիչ հրահանգած էր բնաւ չի դիմագրել, մինչեւ որ հայ կոռուզները թուրքերուն կը ունակը անցնին:

Քիւրտ հորդան ընդդիմութեան չի հանդիպած կը փորձէ տուները մտնել: Բոլոր տուներու գոները ետեւէն քարերով ամբացուած էին: Մկրտիչ այս նախապատրաստութիւնը ըրած էր երկու նպատակով, նախ որ թշնամին հնաբաւորութիւն չունենար հայոց տուները մտնելով դիրք բռնել, երկրորդ փախուստի պահուած տուն մը մտնելով չ'ազատուէր:

Յանկարծ հայկական ոռոմբերը պայթեցան: Քիւրտերը այս ձեփի զէինք գեռ չէին տնսած: Գլուխնին կորսնցուցած կ'սկսին իրար սպանննը: Կոտորածը աննաշը իրնթաց էր: Երկու հարիւր մեռեալ և վիրաւոր ձգած էին պէտք է կարելի եղածին չափ աւելի զոհեր խլել թշնամիէն:

Բոլոր խմբապետներուն կը թեւաղոքէ ամենափրգէպիին կեղրոնք տեղեակ պահել: Սյդ օրուայ աշխատանշերը կ'ըլլայ հիւանդանոց-դեղարան մը հիմնել, զինարան, ճաշարան, պարենաւորման գործը կազմակերպել: Կոուողները դիրքերէն գուրս չպիտի կընային ելլել: Կազմեց զիրքեր շինող, պատեր ծակող խումբեր՝ որոնք զիշեր ցորեկ կ'աշխատէին: Հայոց թաղը մէկ ծայրէն միւսը, ծակուած էին պատերը, իրարու մէջէն հաղորդակցութիւնը ապահովելու մտօք, որովհետեւ կոուի առաջին օրը մի քանի զոհ

Յերէն շատեր մինացէներէն էին սպաննուած կամ վիրաւուրուած։ Յաճախ թրքական դիրքերուն դիմացը կեցած, թուրքերուն վրայ կը ծիծալէր և Գալապոյունցի (բերդի շրջակայքի թուրքերուն այսպէս կը կոչէին) «Ճեր կտրիձները ուր են,» կ'ըսէր, «անդէն ու անպաշտպան մարդիկ երախաներ ու կիներ կոտորել գիտցող ճեր հերոսները թող գան իրաբու հետ չափուինք։»

Մկրտիչ կը հասնի Հայ Կաթոլիկ եկեղեցին՝ որ գըշ քաւուած էր թուրքերու կողմէ՝ հանդիպակաց հայ զիրքերը վտանգի տակ ձգելով։ Վայրկենական թուրք ուժերը կրակի տակ կը դնէ իր ուժերով ու կէս ժամուան մէջ թուրքերը բազմաթիւ մէռեալ և վիրաւորներ ձգելով կը փախչին։ Այս բաղիսումը թուրքերուն հարիւրէ աւելի զոհի էր նստած, ասկէ զատ, երկու սոտիկաններ ձեռք ձգած էր, թրքական ուժի մասին տեղեկութիւն առնելու։ Վստահ էր որ իր ափ մը կտրիձներով կրնայ ամբողջ Ուրֆան գըշ քաւել, բայց պահել անկարելի էր, ոբովհետեւ օրէ օր նոր ուժեր կ'ստանային թուրքերը։

Մկրտիչ բոլոր բաղնումները կը կազմակերպէր ուղագմագէտի անդուգական յատկութեամբ իւրաքանչիւր բաղնումէ յետոյ ուշագրութիւնը կը դառնալը մ'իշտ զինական աւարին։ Գերի առնուած զէնքի քանակը իրեն աւելի կը գոհացնէր։ Անմիջապէս որ կոյւը վերջացած կ'ըլլար, զինամակաւաքման գործին կ'սկսէր երբ առիթը կ'ունենար, հայրենասիրական խօսքերով ժողովուրդի տրամադրութիւնը կը բարձրացնէր։ Ուր որ էր ան, հոն վախ չկար։ Հոն կը տեսնուէր ոգեւորութիւն, յեղափոխական կեցուածք։

Մկրտիչի ծրագիրը իրականացած էր։ Բոլոր Ուրֆաւ յի շրջակայքը դանուող աշիրէթներուն մէջ տիրած էր սարսափը։ Ինք արդէն զիւղացիներուն հոգեբանութեանը թափանցած էր, երբ անոնց մէջ կ'աշխատէր ու անոնցմէ զէնք ու փամփուշտ կը դնէր։

●
Թուրք կառավարութիւնը իր տեղական ու շրջակայ աշիրէթներով կազմած ուժով չէր կըցած հայկական ըմբու

առութիւնը կասեցնել։ Սպառած էին իր միջոցները։ Ահա սպասուած ուժերը կը կը հասնին։ Նախքան կանոնաւոր զինուորական բանակը հասած Մկրտիչ միտքը կը յլանայ, գեռ քաղաք չի հասած, սարսափիցնել զինուորական հըբաւմատարը ու կը կազմակերպէ զինուորական թնդանոթները անգործութեան մատնելու ծրագիր մը, Եղբայրը՝ Սարգիսը և մի քանի յանդուգն կտրիձներ և խումբ մըն ալ առնելով կ'իջնէ Հալէպի ճամբուն վրայ, քաղաքէն հինգ հարիւր մէջիր հեռու թրքական գերեզմաննոցին մէջ կը պահուի Երկու կողմէն կը բռնէ ճամբան՝ որ տասը մէթրի չափ բարձր էր։ Հայ կտրիձները կ'սպասեն անհամբեր։ Հեռուէն կը տեսնուի զինուորներու մօտենալը՝ գէպի քաղաք։ Մկրտիչ տղոցը կը հրահանգէ միայն այն ատեն կը բակել՝ երբ ինք կրակէ։

Վերջապէս զինուորները երեք թնդանոթով կտրիձներուն ոտքին տակ կը հասնին։ Մկրտիչ կը թողու որ անցքին մէջ լաւ մը մխրձուին։ Յանկարծ կը կրակէ։ Համազարկը սարսուցուզի էր։ Թուրք զինուորները եղած տեղը կը միան։ Սարգիս կայծակի արագութեամբ կը մօտենայ, թնդանոթներէն մէկուն բանալին կը հանէ, իսկ երկորդինը հանելու ժամանակ չ'ունենալով մուրձի հաւրուած մը տալով անգործածելի վիճակի կը հասցնէ։ Մը կրտիչ խումբին կը հրամայէ հեռանալ։

Զէնքերու ձայնէն, նախապէս քաղաք հասնող զինուորներէն խումբ մը կուզայ թնդանոթներուն։ Ճղուած ժորներէ Տեսնելով մեռեալները, իրար կ'անցնին, սակայն վայըը։ Տեսնելով մեռեալները, իրար կ'անցնին, սակայն չեն փորձեր հետապնդել հայ հերոսները, որովհետեւ զաշնունքներ հետապնդել իրական մահը դիմաւորել կը նշանակէր։

●
Ֆախրի փաչա իր բանակով Ուրֆա մտած, կը հըստիրէ Մկրտիչին յանձնուիլ, կեղծիքով լի նամակի մը մէջ, ի միջի այլոց թուրք փաշան կը հիանայ հայորդիներուն քաջութեան վրայ ու պատուոյ խօսք կուտայ իրենց պաշտօններ յանձնել թրքական բանակին մէջ։ Մկրտիչ իր սովորութեան համաձայն, լակոնական

ոճով կը պատասխանէ՝ «Զիրար չիաբենք և ծիծաղելի չըլլանք. մենք ձեր զինուորներուն չպիտի խնայենք մինչ և մեր վերջին մարդը, դուք ալ մի՛ խնայեք մեղ, եթէ կընաք»:

Մկրտիչ ժամագրութիւն մը կուտայ ֆախրի փաշաւյին հետ տեսնուելու, գիրքէ գիրքի Փաշան հաւանած էր: Հոն բոլոր դառնութիւնները կը թափէ ֆախրի վրայ, թուելով բոլոր այն խժգիւթիւնները որ ի գործ դրուած են անմեղ հայութեան վրայ, այն ալ անգէն, մանուկներու և կիներու վրայ՝ որոնք ինքղինքնին պաշտպանելու միջոցներէն զուրկ են:

Ֆախրի փաշան երգում պատառ կ'ըլլայ, ի վերջոյ, կատղած, պայման կուտայ յանձնուիլ մինչև կէսօր: Կը սպառնայ քաղաքը քարուքանդ ընել:

Մկրտիչ արհամարհական ձեռով կը պատասխանէ թէ իրենցմէ ատկէ զատ բան չկընար սպասել:

Այն առասպելական մարդն էր Մկրտիչ՝ որ սարսափեցուցած էր Ուրֆայի բոլոր թրքութիւնը և ֆախրի փաշան: Իր հնարամտութենէն ամէն մարդ կը վախնար:

Ֆախրի փաշան աւելի սարսափեցաւ ու չչմեցաւ, երբ լսեց թէ Մկրտիչ թուրք խօճայի տարազով գացած էր կառավարչատուն, թրքական ուժերը ուսումնասիրելու համար: Մկրտիչ այս գէպքը ինք յայտնած էր ֆախրի փաշային հետ խօսած ժամանակ: Ֆախրի փաշան փնտուած և ստուգած էր թէ այդպիտի խօճայ մը տեսնուած է կառավարչատան մէջ:

Իսկապէս, ֆախրիի ուժերը երբ Ուրֆա կը հասնին, Մկրտիչ կը ծրագրէ որոշ տեղեկութիւններ քաղել թուրք ուժերու մասին: Կ'որոշէ անձամբ կատարել հետախուզութիւնը Հայը Արքահամի թաղէն իջնելով գէպի վար, բաղնիքին տանիքը իջնելով, կ'անցնի թրքական թաղը: Մինչերեկոյ թրքական բոլոր զինուորական կայանները աչքէ անցնելով, կառավարչատուն կը մտնէ: Հոն ալ մի քանիոչտեղացի սպաներու հետ տնսնուելով ու պէտք եղած տեղեկութիւնները քաղելով կը հեռանայ:

Կառավարչատան բակը տեսած էր այն թնդանոթւ-

ները՝ որոնք Մասմանայ պիտի փոխագրուէին: Սյա բոլոր անցուղարձերը պատմած էր ֆախրի փաշային, անոր հետ խօսակցութեան ժամանակ, որու կատաղութիւն: Էր պատճառած, և որ կատաղի յաբձակումներ կ'սկսին ընել, Մը կրտիչին պատեհութիւն տալով որ հրաշքներ գործէ, աւելի կատաղօրէն հնձելով թշնամի ուժերը:

Թնդանոթ մը ունենալու գաղափարէն տարուած, կը կազմէ յատակաղիծ մը ու կ'սկսի եռանդուն աշխատանքի: Թնդանոթի չինութեան համար, Մկրտիչի հրահանգով, կոռի պահուն, պատանիները արշաւանք մը կը կազմակերպեն անմիջապէս: Սյա պահուն դիրքերու մէջ խաղաղութիւն կը տիրէ: Թուրքերը հայ ուզմիկներու տեղատարափ կապարներէն յոզնատանջ, գիրքերու մէջ հանգիստի կը գիմն: Պատանիներու խումբերը քաղաքի մէջ գտնուած արոյը (րուն) չինուած բուոր առարկաները հաւաքելով կեցրոն կը բերեն, յանձնելու համար ձուլարանին, որպէսզի օր առաջ պատրաստուի Մկրտիչի հընարամտութեան բարիքներէն փրկարար թնդանոթը:

Չուլարանի վարպետ Գրիգորի հետ Մկրտիչ ոգեւոր և անհամբեր, չարաչար կ'աշխատին: Վերջապէս թնդանօթը կը պատրաստուի: Ռումբի պատրաստութիւնը կը յանձնուի Սարգիս Եօթնեղբարեանի՝ որ զիւցազնամարտի շըրջանին վառուի պատրաստութեամբ կ'զբաղէր: Շուտափոյթ կերպով կը պատրաստուին նաև ուռմբեր:

Ահազին գժուարութեամբ հնար կ'ըլլայ վարպետ Գրիգորի չնորհիւ շարժման մէջ զնել հայկական թընդառնօթը: (*) Առաջին ոռոմբը կը նետուի բերդի ուղղու-

(*) Հայկական բնդանօթը կը բաղկանար ձուլածոյ ահազին նաս խողովակէ մը, զետեղուած մասնաւոր պատշի մը մէջ: Կը լեցուեր բժական հրացանի ձեւով, վառուին յիտոյ լարի կտորներ բխմելով լաւ մը կ'ամրացուեր, պատրոյզով մը պայրելով զեպի նեռու կը տաներ փողին ծայրամասին վրայ գետեղուած ուժանակով լեցուն ոռոմբը:

թեամբ, ուրկէ արդէն թուրքերը շատոնց սկսած էին ուղարկոծել հայկական թաղերը: Ժողովուրդը ներքնայարկեւրու մէջ պատուալրելէ յետոյ, Մկրտիչ իր սովորական պաղարիւնութեամբ թնդանօթաձիգին կը թելադրէ թնդանօթը տեղափոխել ուրիշ վայր մը՝ որտեղէն հեշտութեամբ պիտի հարուածէր բերդի թուրք մարտկոցը:

Մկրտիչ թնդանօթաձիգ մասնագէտի մը պէս կը յաջողի հայ ոռումը թշնամիին ամենէն վտանգաւոր վայրին մէջ ձգել թնդանօթի մի քանի հարուածներէն յետոյ ան իր հեռագիտակով կը տեսնէ թշնամիին խուճապի մատնուած ըլլալը:

Հայկական ոռումը նպատակադրուած տեղ իշնալէն պղտիկ ատեն մը յետոյ պիտի պայթէր: Թշնամիին հայ ոռումը թէն կը արսափի, սակայն անոր չպայթիլը աւորիթ կուտայ խմբովին հաւաքուելու: հայ ոռումը չուրջ գիտելու համար անոր այլանգակութիւնը: Ոռումը սակայն, ճիշդ ոյդ ատեն կը պայթի, սպայ մը ու տասնեակ մը զոհեր խլելով թշնամիէն:

Երկրորդ ոռումը մը աւելի ահաւոր հետեանքներ կ'ունենայ: Բնկճուած հայերու վրայ յարձակելու պատրաստ ուժերու մօտիկ չրջանակի մը մէջ կը պայթի, ահաւզագին մարդկային վիասներ պատճառելով: Այդ խաժամուժին դեկավար մօլան անձանաչելի կերպով կտոր կտոր կ'ըլլայ: Ահաելի խուճապով ուջերը կը փախչին: Սակայն թշնամին չուտով կը լուծէ զաղտնիքը: Երբ ոռումը մը կ'իշնայ, իր շրջակայքին մէջ իր ուժերը կը փոխադրէ և ոռումը իր պայթիւնէն յետոյ միայն կը վերադաշնէ զանոնք:

Սակայն չուտով կը վերջանան հայկական սակաւաթիւն ուռիշէն Մկրտիչի խորհուրդով և հրամանով թնդանօթը կը թաղուի փլատակի մը մէջ: Այս խոչոք ոռումը բերէն զատ ձեռնառումը ալ ահագին գեր կը կատարեն գիւցազնամարտի ամբողջ տեսողութեան ընթացքինք

մը յետոյ, «Ուլլա՞ն, Ալլա՞ն» կանչելով, ուժեղ յարձակողականի մը կ'սկսի հայ թաղերու վրայ: Մկրտիչ անմիջապէս որ կը լսէ եղելութիւնը, կը փութայ զիմաւորել զանոնք, իրեն հետ ունենալով էլէհէյտոնեան Գէորգը, Յակոբ Համալեանը, Մովսէս Սուճեանը, Նազարէթ Պագալեանը, Յարութիւնը Թէնէքէճեանը և Պետրոս Եօթըբբինձեանը: Դիրք կը բոնեն Մաղաքեաններու տունին չուրջը, մասմըն ալ կը յառաջանան մինչև Եօթնեղբարեան եւ Գըլըճչիպաշեան բնակարանները: Դիրքերու մէջ զարանակալ սպասող տղաներուն Մկրտիչ կը հրամայէ սպասել էր աղգանչանին, որ ինքը պիտի տար ոռումը ով մը:

Խուժանը իրար հրմտակելով կը յառաջանայ գէպի Մաղաքեաններու տունը, ուրկէ կը պայթի Մկրտիչի ոռումը: Այս ազգանշանին վրայ ձեռնառումքները իրար կը յաջորդեն և կը պայթին թուրք խուժանին մէջ: Վայնասունը կը փրթի: Փողոցի լայնքին ու երկայնքին վրայ ահաշին գիակներ կը թափին: Ճիշդ այս պահուն զիրքերէն գուրս կ'ելլեն հայդուկները, Մկրտիչի զեկավարութեամբ, ողջ մնացածներու հաշիւը ատրճանակներով մաքրելու համար: Հարուածը սարսափեցուցիչ կ'ըլլայ ու գլխակորոյն կը ջարդուին անխնայ:

Կէսօրէն յետոյ Ֆախրի փաշա կը հրամայէ թնդանօթի բոնել հայոց թաղերը, չորս կէտերէ Գալապույունէն (բերդէն) Թօփ տաղիի վրայէն, քաղաքի արևմտեան կողմէն Ա. Սարգիս վանքի կոնակէն, Քիւլէֆլըկայ բլուրէն քաղաքին հիւսիսային կողմէն և Մասմանայէն քաղաքի արեւելեան կողմէն հայոց թաղի սահմանին վրայ Գերմանական Զուլիցերիական գորգի գործարանին մէջն՝ Գերմանացի կը առաջանաւ կը առնուած:

Մկրտիչ հրահանգած էր ժողովուրդին գետնայարկեւրը իջնել, իսկ ինք ծրագիր մը կը մշակէ, իր փոքրաթիւ կտրիճներով, թրքական կանոնաւոր ուժերէն հունձք մը ընելու համար երեկոյեան աշնան մութ օղէն օգտուելով, Գէորգ Ալահայդոյեանը կը զրկէ Թրքական զիծը, զինուորական հագուստով, պահակի ձեւով անկիւն մը սպասելով

զիշերուայ կարգախօսը կորդելու համար: Ճարպիկ Դէորգի
համար կէս ժամը բաւական կ'ըլլայ: Մինչ այդ Մկրտիչ
տղաքը հինգական հոգիով խումբերու կը բաժնէ, իւրա-
քանչիւը խումբի տեղը կը նշանակէ դիրքերէն հեռու, որ
պէտք եղած պարագային կարենայ շրջապատել թուրք ու-
ժերը, անխնայ ջալդելու համար: Հաւաքումի նշանը սու-
րէն էր. յարձակողականի ազգանշանը ոումք մը պիտի
ըլլար, որ Մկրտիչ ինք պիտի պայթեցնէր:

Յանդուղն Գէորգ թրքական կարգախօսը — Գըլլն —
ըերած էր: Խումբերը թրքական զինուորական հագուստ
հազար էին և զինուած թրքական զէնքերով: Անարգել կը
յառաջանան: Իւրաքանչիւը խումբ նախապէս իրեն որո-
շուած տեղը կը հանի: Կորիճները թրքական զինուորնե-
րու դիրքերը անցած, կոնակէն քրջապատած էին: Յանկարծ
կը պայթի ոումքը: Դժոխային գրութիւն մը կ'ստեղծուի:
Հայ կոռուզները ամէն քարի: ու դիրքի ծանօթ, կ'սկսին
անխնայ ջալդել թուրքերը: Զարգը նախատեսուածին պէս
կատարեալ էր և աւալը շատ: Ֆախըին շշմած էր:

Մկրտիչ այսպէս սկսաւ ամէն զիշեր թրքական մէկ
թեւին վրայ յարձակիլ ու սարսափի մատնել: Թուրք ու-
ժերը այլիս ետ կը քաշուէին ու ապահով դիրքերու մէջ
կ'անցնէին զիշերները:

Այս գէպքերէն վերջ Մկրտիչ կոռւի ճակատը կ'սկսի
նեղցնել, ուժերու խնայողութեան համար: Բուռ մը քա-
ջեր, թրքական բազմաթիւ զինուորներուն կուրծք կու-
տային անցնէներ: Մինչև նոր կարգագրութիւն, հայ կըտ-
րիճները մէկ գիրք անգամ չէին զիջած թուրքերուն, հա-
կառակ թրքական թնդանօթին, ոումքին ու գնդացիրի ու-
ժեղ կըակին:

Հոկտ. 9-ի կիրակի օրը Մկրտիչ մէծ պատրաստու-
թեան մէջ էր, Թըլֆըտուրի կողմէն թուրք զինուորներուն
լաւ դաս մը տալու համար: Այս գիրքը թուրքերը չէին
կըցած գրաւել: Զինուորներու բանակը՝ որ ժամանած էր
Հալէպէն և Տիգրանակերտէն,

հազար, հայ թաղերը նեղը գրած էին Թըլֆըտուրէն՝ որ հայոց
թաղերուն վրայ կը տիրապետէր:

Մկրտիչ կիրակի մինչև երեկոյ իր լաւագոյն նըշա-
նառու ընկերներով մինարէներու զինուորները կը սար-
սափիցնէ իր գնդակով: Ուլու ծամիի մինարէյէն երկու
զինուորներ իրենց առած ծանր վէրքին պատճառաւ կը
ցատքեն և վար կ'իյնան մօտաւորապէս 50-60 մէթը բար-
ձրութենէ:

Գիլաւոր գործը դիշերուան ձգած էր: Միքանի կըտ-
րիճներով կը մօտենայ, երկու գծով, թուրք գիրքերուն թի-
կունքը անցնելու համար, մէկ թեր ծամատանենց փըլա-
ծին կողմէն թուրք գիրքմաննոցին մէջէն, իսկ միւս թերը
բողոքականներու աղօթարանէն, կը մեկնին լէքլէր տանող
փոքր ճամբարէն վար կ'իջնեն և շուլլըուելով հողաբերդին
(Պէտէնին) վրայէն կը համարին թուրքերու կոնակը, իսկ
հայ գիրքերէն Հեսենց տունէն և Մեխանեչոնց տունէն
տասնեակ մը տղաք կ'սկսին կրակել թուրքեզու գիրքին:
Ահա կոնակէն ալ կ'սկսի կրակ տեղալ: Թուրք ուժերը եր-
կու կրակի մէջ էին առնուած: Խումբերը հրաշք կը գոր-
ծէին: Հունձքը կատարեալ էր: Մկրտիչ նպատակին հա-
սած էր:

Ֆախըի փաշա այս գէպքերուն առջև գլուխը կոր-
ունցուցած, յարձակողականի կը գիմէր: Այս գէպքը զայ-
րացուցած էր փաշան՝ որ յաջորդ օր Թըլֆըտուրի գիրքերը
ամբացնելով երկու թնդանօթ կը զետեղէ հոն, անկէ որմ-
բակոծելու համար հայոց թաղը: Խմբակութեան հետ թուր-
քերը կ'սկսին երեք չորս թերով յարձակում գործել: Երէ-
կուայ ծանր վիասէն յետոյ, վճռած էր հայ թաղերը ձեղ-
քել ամէն գնով:

Հայ գիրքերու հանդիպակաց թուրք գիրքերը, Սամ-
սա դուռէն մինչև Հայր Աբրահամի մզկիթը, մզկիթէն
բոլոր քաղաքին արևմտեան շրջանը ըրած, մինչև Սամսա
գուոր ուժեղ կերպով բոնուած էր: Թուրքերը յարձակողա-
կանի կ'սկսին Սամսա դուռէն:

Ինչպէս ըսինք, Մկրտիչ հայկական ճակատը նեղ-
ցուցած էր: Թուրքերը կը յառաջանան մինչև Քելլերենց

տունը, մեծ վնասով: Ժամեր տեսող այս կռուի ատեն թուրք ուժերուն կը հրամայուի յառաջանալ սուխները անցուցած: Մօշեյենց Մեխանեմի Սանդուրենց փողոցէն գուրս կ'սկսին գալ ու յառաջանալ գէպի հին գէսթըլին կողմը: Մկրտիչ իր տրամադրութեան տակ գտնուրդ ուժերը բաժնելով, յարձակողականի սկսող թշնամին գէմ եղբօրը Սարգիսին հատ Սրդըլկանց տան մէջ գիրք կը բռնէ: Թուրքերը վճռականութեամբ կը յառաջանան գէպի Մկրտիչի գիրքը: Մկրտիչ կատղած, իր բուռ մը քաջերով փողոց կը նետուի ու կ'սկսի առիւծի կատաղութեամբ յարձակի, յառաջացող զինուորներու վրայ: Թուրքերը կը պայթին անինայ: Մկրտիչ տասնոցը ձեռքը, կ'սկսի հնձել թուրքը:

Այս ահեղ ճակատամարտէն պարտուած դուրս կուտայ թուրքը ու կ'սկսի փախչիւ Մկրտիչ կոնսկէն կը հետապնդէ զինուորները: Թուրքերը այն աստիճան խուժաւոլի կը մատնուին որ կ'սկսին իրար ջարդել:

Թէև յաղթանակը մեծ էր, թուրք ուժերը լքած էին հայ թաղերը և մեծ կորուստով հեռացած էին, բայց Մը կրտիչի աջ ծունկը փշուած էր: Սակայն ան չէր յուսահատած: Վէրքը հակառակ որ ծանր էր, կը քաջալերէ կը ու լողները ու կը յուսազբէ ժողովուրդը, որ մի քանի օրւայ մէջ պիտի աղէկնայ: Առ կը փոխադրուի հիւանդանոց:

Մկրտիչի վիրաւորուիլը մեծ հարուած մըն էր իր ընկերներուն և գիւցաղնամարտի յաջողութեան համար: Իր վիրաւորի մահճակալէն կ'սկսի զեկավարել կոխւը, կը ստուգէ նախորդ օրուայ աւարի քանակը, կը խրախուսէ սրտաբեկ ժողովուրդը: Այդ օրուայ կոխւը թուրքերուն արժած է երկու հարբիւրէ աւելի զինուորներ և տասնեակ մը սպաներ:

Մկրտիչի սնարը ուխտատեղի մը կը գառնայ: Կը ու լողները հերթով կուգան զինք տեսնելու: Ժողովուրդը նոյնպէս հերթի կ'սպասէ, հիւանդանոցին առաջ: Իր վիրաւոր վիճակով, կը քաջալէրէ, սիրտ կուտայ ու վրէժ խնդրութեան կրակը կը հրանքէ տղոց մէջ:

Թուրքերը իրենց ամենաուժեղ յարձակողականով փշրուած էին հայ գիրքերուն առջև: Կորուստը մեծ էր եղած: Ֆախիրի փաշան չէր գիտեր ինչպէս օր առաջ վերջացնել այս դժուարին գործը՝ որ բուռ մը հայեր օրերով զբաղեցուցած են զինքը: Արժանապատուութեան հարց էր դարձած:

Մկրտիչ հիւանդանոցին մէջ նոր յատակագիծ մը կը յղանայ: Թնդանօթի մը ծրագիրը կը կազմէ՝ որ երկար ժամանակի չկարօտիր: Զուլարար Գրիգորի կը պարզէ իր ծրագիրը ու կը թելազրէ արագ չարժիլ: Յաջորդ օր արդէն կ'սկսի գործել հայկական հրետանին, բաւական սարսափ ձգելով թուրք զեկավարներուն մէջ: Հայկական հըրեւտանին իր ձայնով միայն սոսկում կը պատճառէր:

Մկրտիչի գրեթէ վերջին զործը եղաւ այս, մեծ վընասներ պատճառեց թշնամիին, բայց գիրազդաբար տեղափոխութեան անյարմաբ ըլլալով, չուառվ վերջ որուեցած այս գործին:

Մկրտիչ սկսաւ պատզաբակի մէջ դըռւուծ դիրքէ գիրք պտտիլ և աչքովը տեսնել գիրքերու վիճակը: Ուսնէր արժանավայել ընկերներ, որոնք կը զեկավարէին սըրսազան գործը, ան կ'ոգեւորէր նուիրուած քաջերը: Խիստմիջոցներ ձեռք կ'առնէր մասնակի անձնատուութեան գէմ: Գիշերային երթեւեկը կ'արգիլուի գիրքերուն մէջ: Դիրքերը աւելի կը սահմանափակուին: Ժողովուրդը կը կեզրունացուի գէպի կեզրոն:

Ահա հոս Մկրտիչ կը փնտոէ իր այն ընկերները որ կոռւին չէին կրցած մասնակցիլ: Մկրտիչ վերջին անդամ ըլլալով բոլոր խմբապետները կը հաւաքէ և երգման արարուղութիւն մը կը կազմակերպէ: Բոլորն ալ կ'ուխտեն կոռւիլ վերջին փամփուշտն ու մարդը:

Հոկ. 11ին Մկրտիչ նամակ կ'ստանայ Մ. Էքարթէն: Նամակաբերը կ'ընդունուի ձերմակ գրօշակով: Էքարթ նամակին մէջ զերմանացիի պատուոյ խօսք կուտար Մըկըր-

տիչին որ Մասմանայ երթար և խօսակցութենէն վերջ ա-
պահով վերագառնար: Այս գէպէն կ'իմացուէր որ թըշ-
նամբն գեռ լուր չունէր Մկրտիչի վիրաւորուած ըլլալէն
և միւս կողմէն նորէն կը փորձէր իր կեղծ ու խարդախ
ժիջոցներով ձերբակալի զայն:

Մկրտիչ հարկ չտեսնէր մինչեւ Մասմանայ երթալու,
ժամադրութիւն կուտայ Շէքօյեան դիրքէն, խօսելու է-
քարթին հետ:

Կէս ժամ վերջ Մկրտիչ փոխադցուած էր հօն պատ-
գարակով, իսկ էքարթ իրեն կ'սպասէր իր տեսակցութեան
ուժ տալու նպատակով, գերմանացի նենդամիտը կոկու-
մէկ ժամով դադրեցնել տուած էր հրամանատարութեան:
Էքարթ իր հիացումը յայտնելով հայերու և մանաւանդ
Մկրտիչի մարտունակութեան և ուղմունակութեան վրայ,
կ'ըսէր, պէտք է դադրեցնել պատերազմը, որմէ յետոյ կը
խօսանար Մկրտիչը անձամբ Գերմանիա տանիլ իբ ըն-
կերներով:

Մկրտիչ առիթը յարմար կը դատէ պոռթկալու, իբ
բոլոր դայրոյթով, գերմանացին՝ որ այդ ստոր գերը ըս-
տանձնած էր Ուրֆայի դիւցազնամարտի ընթացքին, օգ-
նելով թուրքերուն: Էքարթ թնդանօթաձիգ սպայ մըն է
եղած Գերմանիոյ մէջ: Ու կ'ըսէ՝ «Եթէ տակաւին ձեր մէջ
քաշաքակիրթ և քրիստոնեայ մարզու զգացումը կայ,
փրկեցէք անապատներուն մէջ անդէն ու անպատսպար կու-
տրուող բազմութիւնները: Ո՞ւր են մեր զեկավարները.
ո՞ւր է մեր Առաջնորդը, ա՞յն ալ միթէ յեղափոխական էր.
բերէք միայն այս վերջինը ու անմիջապէս վար գնեմ իմ
զէնքերս: Իս չատ լաւ գիտեմ ծախուած մարդոց հոգեբա-
նութիւնը: Թողուցէք որ ժողովուրդը իր վրէժի պալակը
առած մեռնի, իսկ զուն գնա՛, թնդանօթները վարէք»:

Էքարթ զայրացած ու բարկացած, սպառնալով կը
հեռանայ, անձամբ զեկավարելու թնդանօթաձգութիւնը:

Այս կոիւները կը տեսն մի քանի օր ևս: Հայ թա-
ղերը կ'սկսին մէկիկ մէկիկ իյնալ, միշտ սուզի նստելով
թշնամիին: Բողոքականներու արհեստանոց-որբանոցը՝ որ

վտանգի տակ էր, մէկ ժամէն միւսը զրաւուելու վըտան-
զին ենթարկուած, Մկրտիչ կը հրահանգէ գիրքերը պար-
պել և գարանակալ սպասել մուտքի դրան երկու կողմէնը-
ամրացուած գիրքերով և դուռը բանալ: Այս հրահանգը
անմիջապէս գործադրութեան կը դրուի: Երբ թուրքերը
կը տեսնեն մեծ դրան բացուիլը, զինուորներու հետ խառ-
նուած խուժանն ալ իրար հրմշտկելով կը լեցուին ըն-
դարձակ բակը:

Յոլոր զոներն ու պատուհանները ամբացուած էին
ետևէն: Յանկար ոումբերը կ'սկսին պայթիլ: Թուրք-
զինուորը և խուժանը ծուզակի մէջ բնուած էին: Զէին
զիտեր ինչ պէտք էր ընկել: Կը կրակէին անպատակ: Այս-
ձեռվ հայ կտրիճներու պակասը իրենք կը լրացնէին, զի-
բար կտորեկով: Սակայն յաջորդ օր թուրքերը յաջողե-
ցան զրաւել արհեստանոց-որբանոցը:

Վերջապէս կամաց կամաց ինկած էր Ուրֆան: Տեղ
տեղ գեռ կը լսուի ձայներ: Իւրաքանչիւր կոռուզ, միա-
ցած մի քանի ընկերով, գետնայարկի մը մէջ երկար ժա-
մանակ կ'զբաղեցնեն թուրք ուժերը, միշտ նորանոր զոհեր-
խելով:

Սարգիս ալ վերջին օրերուն ոտքէն թեթևօրէն վի-
րաւոր, կուզաց եղբօքը պաշտպանութեան և միասին մեռ-
նելու փափաքէն ըռնուած:

Ֆախրի փաշան չէ գոհացած այս ոճիրներով: Անի-
կա ամէն օր խիստ հրամաններ կուտայ, զոնելու համար-
առասպելական հրամանատար Մկրտիչ Եօթննղբարեանը,
ողջ կամ մեռած վրձակի մէջ: Սաելութեան ու վախի-
խառնուած հրացում մը և հետաքրքրութիւն մը կը տա-
ձէր շարունակ, թուրք հրամանատարը զէպի Մկրտիչը:

Հայ և թուրք մատնիչներ գիշեր ցորեկ կը պտտէին
տունէ տուն, կը պոռային գետնայարկերու, ջրհորներու
մօտենալով, որ պատերազմը վերջացած է, Ծուսերը եկած
են:

Մկրտիչ իր կնոջ՝ Եղիսաբէթի, Սարգիսի և մի քանի-

ընկերներու հետ պահուած էր Սեմեաններու տունը: Տառանեակ օրեր յետոյ, մատնիչ Սարգիս Եքմէքճեան կը մօտեանայ անոնց տունը ու կը կանչէ Մկրտիչ և Սարգիս Եօթնեղբարեանը, յայտնելով որ դուրս գան, քանի որ վերջացած է ամէն ինչ ու ուստի հշամանատարը զիրենք կը փնտոէ:

Հակառակ Մկրտիչի արգելքին, Սաքօն դուրս կուգայ թագստոցէն: Զայնը ծանօթ էր ու նր վէրքին ցաւերը անտանելի դարձուցած էին կեանքը: Զօրքերը կը յարձակին ձերբակալելու և կապելու թեերը: Դուրսի իրարանցումը և Ասքօյի հայհոյանքները լսելով Մկրտիչ կը հաւաքէ իր վերջին ուժերը և դուրս կը խոյանայ իր թաշըստոցէն, տասնոցը իր ձեռքին մէջ: Թուրք սպայ մը և երեք զինուորներ գետին կը տապալին հերոսին դնդակներէն:

Մկրտիչ կը պատուիրէ իրեններուն անկէ հեռանալ, իրեն յարակից սենեակը փոխազըելով: Այս այն մտքով որ իր ընկերները ուրիշ վայրի մը մէջ աւելի լաւ կրնան կռուիլ: Ան միշտ այսպէս ուժերը իրենց տեղէն կը փոխէր, թշնամին վրիպեցնելու համար:

Յաջորդ օրը կառավարութիւնը մեծ ուժերով կը պաշարէ Մկրտիչ Եօթնեղբարեանի ապաստանած տունը, կը պոռան, կը կանչին, դուրս կը հրաւիրեն: Մկրտիչ կը հշըաւիրէ որ զան զինքը վերցնեն, որովհետեւ վիրաւոր ուած է: Թուրք ուժեր յանդգնութիւնը կ'ունենան ներս մտնելու: Մկրտիչ իզ պառկած տեղէն անկաշող շարժելու, տասնոցը ձեռքին միշտ պատրաստ, տանը շեմքին վրայ մի քանի հոգի գետին կը փռէ:

Թուրքերը այլևս չէին համարձակեր մօտենալու: Ամբողջ օրը տունը պաշարուած պահելէ վերջ, երեկոյեան հրահանգ կ'ստանան տունը քանզէլ հերոսին վրայ ու այնպէս սպաննել: Տանիք կը բարձրանան առաստաղը ծառ կելու համար: Քիչ յետոյ հայ մը ներս կը զրկեն, ըստու գելու համար Մկրտիչին ողջ կամ մեռած ըլլալը:

Մկրտիչ շատոնց մեռած էր: Պայթեցուցած էր սեփական զանկը, իր վերջին դնդակով:

Զինուորները անպառկառ ու վայրագ բացականչութիւններով, առասպելական հայդուկին դիակը կը տանին ֆախրի փաշաին՝ որ կը հրամայէ փորել աչքերը, տանիլ Միլլէթ խանին, հոն խոնուած անպաշտպան հայերուն ցուցադրելու համար:

ԱՅՍՊԻՍ կը ՎԵՐՋԱՆԱՅ ՄԿՐՏԻՉ ԵՕԹՆԵՂԲԱՐԵԱՆԻ Ա.Ո.Ա.ՍՊԵԼ.ՕԿԱՆ ԿԵԱՆՔԸ:



Printed in Greece

Ե 122x-3,

Գ Ի Ն

ԵԿՐՈՒԱ	8 Ֆ. ՖՐԱՆՔ
ՍՈՒՐԻԱ	6 " "
ԱՄԵՐԻԿԱ	ԿԵՍ ՏՈԼԱՐ

Նպաստակի Ազգային գրադարան



NL0429156

